


2607

100



47 n Yma  
1912

2011

- 27 -

ՎԻԼՀԵԼՄ ԹԵՂ

ԿԱ. Մ

ԶՈՒՔԵՐԻՈՅ ԱԳԱՏՈՒՄԸ

**2003**

«ԱՐԱՐԱՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»Ի ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ

Համիսական ժամանակուրեան տաեն, մամուլի ալ գորայուած, կապկապուած, ու որու, նեղ սահմանի մը մէջ ամփոփուած էր, անոււց իր այդ վիճակով չպիտի կրնար զոհացնել ընթեցող հասարակուրիմբ, եւ աւելին, մամուլը կամ գրականուրիմբ, կամայ եւ ակամայ, ստիպուած չկրցաւ կատարել այն սուրբ կրիչ դեր՝ ինչ որ կարեւոր կարիք մըն էր:

Ու աւելի ծողովուրդին մուր ու անուսում խաւեր, որոնց համար անհրաժեշտ է էական պէտք մըն էր այդ փառուր, այդ խաւերը մնացին իրենց անդրս, անուղեցոյց օաւդին մէշ, եւ իրենց գատողուրեան, նետազօսուրեան, հաւակի, զգացումի, յառաջդիմուրեան ողիի մակարդակը մնաց իր նախնական խոպան վիճակին մէշ:

Հիմա որ, բռնապետուրեան տապալումովը Մալուլի ալ քորից իր ողբաները, ու Մամուլին լոյսը խափանող ամսոք փառատեցու, եւ հեմարտուրեան համբան պատճեռող ժամանութեանին խախուտ հիմերը բար ու բանջ եղան, օցուելով այդ առիրեն, ազատ ունիոն, ազատ օդով ձեռնարկեցինք նիմնել «Արարատ Մատենադարան»ը:

«Արարատ Մատենադարան»ը հրապարակ պիտի հանձ այս անունով երկու օարք հրատարակուրիւններ, որուն Ա. Շարին բռն նապատակն է հրատարակ ու անուս խաւերուն մէշ ընթեցումբ տարածել, հրատարակելով մամուր, խամունած սպազրուրիւնով թէ զուս ազգային եւ թէ օօար իրական կանանք բաղուած շիմիչ ու ազնուացնող վէպեր, որոնք թէ հանելի անմեղ ժամանց մը պիտի ընծային ընթեցողին, եւ թէ պիտի կրեն անտառ բարենք, պիտի ազնուացնեն հաւակի, պիտի առաջնորդեն դկայ ի ճշմարտուրեան համբան, պիտի սորվեցնեն իր հրատուններ եւ իր պարտականուրիւնները:

«Արարատ Մատենադարան»ը իր Բ. Շարեով պիտի հրատարակէ նին ու նոր դեմքներ վէպեր, նորակիպեր, բանասեղծուրիւններ, բաներախաղեր, կենսագրուրիւններ, մնադասուրիւններ, եղբիծաններ, եւ այն եւ այլն:

«Արարատ Մատենադարան»ի միայն այն հրատարակուրիւններ, որոնք բարգմանուրիւն-չեն, եւ որոնց նեղին նակենք մեւած են, երէ նարկ գատուի՝ անոնք պիտի պահուին լեզուի հարազատուրեան մէշ, իսկ միւս ամէն տեսակ հրատարակուրիւններուն լեզուն պիտի աշխատուի համաձայնեցնել այժմու մամուր ու նկուն աշխարհարինին:

2.

Տ. Ա. ՇԱՐԻ Հ. ԱՐԱՐԱՏ Մատենադարան Հ. ԹԻՒ 2. §



Փարգմանիչ

Մ. ՃԱՆՉԵՄԵԱՆ

Հրատարակիչ

Ա. ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԵՍԻՆ

84.

Բ-71

## ՎԻԼՀԵԼՄ ԹԵԼ

ԿԱՄ

## ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ԱԶԱՏՈՒՄԸ

### ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ ՖԼՈՐԻԱՆԻ

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ իմաստուն  
օրէնքներու գերի ըլլան է»:

3

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՆՇ Ա. Ն - Պ Ա. Գ Ի Կ Խ Ա. Ն

1912

758-42

ԴՐԱ

## «ՎԻԼՆԵԼՄ ԹԵՂԵԿ»

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Տասեցիններոդ Դարու նակայ տիտանը՝ Վիքրօր Հյուկո, իր  
թուլառներուն մէջ, յեղափոխուրիսան մասին խօսելով՝ Յեղա-  
փոխուրիսնը որ հաւկը կը ծնի, կողծիքն դեպ ի իրականու-  
րին վերագար մըն է, կըսկ: Յեղափոխուրիսնը ոյսի տիրա-  
սենուրինն է, և ոյսը մարդկուրիսան յառաջդիմուրիսան սա-  
սարող անհամեց և զիսաւոր ազդակն է: Յեղափոխուրիսնը  
մայրագործող խարազանն է, որ ինչ ու աղտեղուրինն է, արա-  
ու վճառակար է, կը բնակի, կը չճշէ, կաւզ ու կը մարտի,  
նու հաստատելով նորը, օգտակարը:

Ազերու յեղափոխուրիսներու մէջ Զորիցերիոյ յեղափո-  
խուրիսնը՝ իր հերոսով, անենին ոչագրաւներին է: Ան պարզ  
յեղափոխուրին մը յի որ թերեւ յարժեր հետարբույթ անով,  
ու չօգտուի անկի աւելի մօսին ծանօթանարով անոր մին մի  
օգտակար դասերով լիցուն եղական դեսպերուն ու դեմքնուն:

Հին Հեղվանդիոյ եւոյի, Ծոյից և Ռւեներոյ անմասոց  
յուներով շրջապատուած երեք նահանգներուն բարեգործ, առա-  
մինի, աշխատասիր, մողուքնի զզուցազող բնակիչները իրենց  
անքար ու անառա բարենք, իրենց աղբասիկ իրարինուն  
մէջ ազաւ ու երանիկ հին, մինչեւ որ երիսաւոր կայր,  
ամբարտաւան Աղպերդ, իր իշխանուրիսան տակ զտնուող այս  
երեք նահանգներու տակի մը հովի ու երկրագործ հայսակնե-  
րուն կուսակա կագեց անենին բարբարու և վաս պաշտա-  
կանը՝ Ժեւել:

Ժեւել ներն մըն է, մաքակիր հրէ մը, որ իր զրո-  
սանելը, հաձոյնն ու վայելը իր նահանգներուն խոփողութին, կե-  
ղեցումին, արհան հեղիղն ու տառապումին մէջ կը զզայ, ու

2654  
Ա 8 Ձ

երբ եկաւ Ալրորի բնակիրու, ինչ իր արքանեակներուն կենցա-  
մի օրինակ եկաւ ամօրիածուրիքան դու հաւասարութիւն,  
մարդապատուրիք եւ անիւառուրիք զործերու: Իր մոյեցնած  
ու զայրացած մըին մէջ նոր պատճեներ, նոր ոճիւներ, նոր  
հնաւրժեր կը փետուր, պատիկու, կուրելու, կտրելու, ջարվելու,  
փշրելու, խորտակեր նոր զոհեր, նոր զուխներ, ուսկեւ զի  
անեց տառնապատճելը իր հաճոյներուն զոհացուն տար: Այդ  
անեւ «... Երկուս առափենուրիւնը գնաց խռճիթներուն խորը  
պահութեցաւ: Երիասարդ կոյսը՝ ահաբեկ դողաց իր մորը  
գիրկը: Ցուսանաս երկագունծը՝ անիծեց այն Երկիրը, որ իր  
աշխատակիթներուն փոխառեն ստաս հունձն կու տար: ... Ոճիւ-  
ները կրեսապատճեցաւ: ... Այս Երեխ Նահանջները զարհու-  
րած սարսկցան ժեպիրի ոժերուն տակ», ու վերջապէս որոնա-  
կալուրեան սիւ ամպը պատեց ամբողջ Զուիցերիան:

Միայն մէկը կար, որ չի սարսկցաւ, եւ Երեխի չի ստակաց  
մահուրնե, այլ ինչպինը բնակարուրիքան այդ սիւ ամպին դէմ  
մախսերու ու յաղրանարերու պատրասեց, զզաց ու զուշակեց  
այդ սիւ ամպին յուշացող փորորիկը, երեսակայց փորորիկի  
աները եւ իր բայցայուղ Հայրենիքին վիճակը, զզաց որ փորո-  
րիկը պիտի փացներ իրենց արժերը, մէկ վայրկանին մէջ հն-  
դեղը պիտի ժշեր ու տանէր իրենց արդար Քրիստոնվ պատրա-  
սան հնանձն, բայսը ամպի գերեզմաննց, եւ փողոցները  
կարմիր սպաւելանց մը պիտի դառնար, ամէն տուն իր զոհը  
պիտի ունիւնար: Փորորիկը պիտի խէր ու յափշտակը աշխա-  
տամի պտուղին հետ իր սիրածն ալ, ոյսն ալ առայինի Երկրա-  
գործին, որ պիտի ապրիր աւերակները դիտեն, մօրը սիմեն-  
տուն փարած, ամօրուրինեն մահուան զարարութերու մէջ սա-  
ռասպող հետ փորիկները պիտի դիտեր, պիտի դիտեր ամբարտ-  
ան իշխանին մը փեղոյրին սրչորեն խոնարիները, աշազուկ  
ծերութիները, շրաբներու, բաներու, ծեծերու տակ մնոնդ եղ-  
բայրները ու աւեան հեղեղներու մէջ դողացող դիտաները, եւ  
չպիտի կրնար կարի մը արցունիք բափեր, այդ յակ ոճիւ պիտի  
ըլլար: Պիտի դիտեր այդ կենդանի գերեզմաննցը:

Եւ այդ փորորիկը չպիտի ուշանար, փորորիկն չպիտի  
յաջորդեր յուսափից կարմիր արշալոյը . . . :

Այն անձը որ իր հայրենիքին զիսուն ձայրեիկ փորորիկը

կանխագուշակեր էր, պատմուրիմներու մէջ եզական դէմ մը  
Վիշիթի թէկն (Կիյոն=Գուլիէլմոս) էր:

Վիշիկը թէկը ազնուատնիկ աերունգի, իշխանական  
պարագներու մէջ մեծցած, սիած ու զատիշակուած նկարու  
մը յէ, ան Ալրորի բոլ բարձրացող վրան կատար, այլամիկ  
խոճիր մը ծնած պարզ Երկարութ մը էր, որուն զատիշաւակը  
բնուրիւնը, ու խիզդը սիւն զատաւորը, զբ սանիք՝ մողոքնեն  
զգուշանար, ու իր միակ սիրը, իր միակ իտևակներ՝ «Կայրե-  
նիի պատուեան սիրը» եղաւ:

Իր գիւղին մէջ ամենին բարձրահասակ, ուժով, ամենին  
շաւ բիավարող, ամենին յաջ նշանամիգ ու պատինազարդ  
Զուիցերոյ այս զաւակին աւեւնը հեղակաւոր էր, ու զայն  
մէծ բարգամով կը յիշիի:

Տիար Մկրտիչ Պատամեան՝ իր «Աւումնասիրական Փորձին»  
մէջ Եղուարդ Կուկելընի «Վիշիկ թէկն Եկարագիրը» տեսուրե-  
նին յակեռ թէկի մասին կը լսէ.—

«Բնութիւնը զայն նոմիւ ստեղծած չէ, ան ապեան  
որտորդ մը, նետամիգ մը եզած է, որ լուներու ու ծորերու,  
նախախնամնութեան նասուատած ազաւութեան բնակարանին  
փայ կ'իշիւ: ... Եթէ նոյն իսկ բարծունքները որոտան եւ  
կամուրջները դողան, Եթէ սարսապղեցիկ ծիւնի ծիւները  
վար զանափիմն, ան յանդուորն, սասուցապատ զաշտե-  
րուն վրայն կը բայէ, ժայուէ ժայու կ'ոսանու, եւ տղորկ  
պատորէն կը մազզիի: ... Եւ շարունակ պատրաստ է յար-  
ծակումի, պաշտանութեան կրկնակ պատրագներուն»:

Առաջինարինենուայ ու ձիրբանվ օւտուած ալզեան լու-  
ներու դիւցակնին կեսնին, ամբուջ զիսցազնուրիւն, յանդուու-  
րիւն է, անու ձակասը միմիայն Ասոււծոյ անջւն կը խոնար-  
իք: Եւ այսպէս թէկը, Զուիցերոյ յեղափոխուրիան առանց-  
քը կը դամանայ, անու նոդին, ու զայն յասաշաշնոր շոշին. ան  
իր յաջ բարեկամներով միասին կագմակիրաւեց Երեխ Նահանց-  
ները, ու Ալրորի վրայ յարձակերու որոշումը վճնեց:

Ինչ յարգաւան եւ յեղափոխուրեան իրաց յ աշարդող մնար  
հետոսական, մեր յանդուուդ ու հետամնօրեն կատարուն դկա-  
բարը, ինչ համակրեցի դկիմներ են նուն Վիշիկները, Փարսչը,  
Մելքրալը, Ժեմին, ծերունի Համերին վերը հասպա Եսմին,

պես և ամբողջովին կարդալ հասկմարու ու քայլանցելու համար անոնց դիւցազմի հոգիներուն:

Յարձակումը յուշանեար: Եռևակարտքեամ պատճեռը, բուռ մը խցերուն ձիգերով խորտակուելի վերչ, թէ իրեն հանդեպ հղած բոլոր համակարգական ցոյցերեն խոյս տալով ինըն ալ կը խառնուի նորազա ամբոխին, իբր հասարակ խաղացի:

Հոս յարժե՛ր յիշելը մեր նշանաւոր գրագետին՝ Գրիգոր Օսկանի հետեւալ խօսքը.

«Աելոծութեան ժամանակ, երբ խեռ ալիք եւ բուռն նողմոնք միայն կ'իշխոն նաւուն, որոյ ոչ եւս որ կը վարէ զեկը, Ե՞ն յետին նաւաստիին եւ աննշան ժամապարնորդին իսկ իրաւունքն է, երբ արփութիւնը զզայ լինքն, զեկը ծեռք առնուլ եւ վարեկ նաւը. այդպիսի յանդգնութեան նուիրագործութիւնը՝ նաւուն փրկութիւնն է: Երանի՛ իրեն եթէ նաւն ի խալազ նաւահանգիստ առաջնորդեց, եւ աւելի երանի, եթէ այդ պարտականութիւնը կատարեին եւոք սպրդեցաւ անյախտ եղաւ ամբոխին մէջ, աննշան՝ ինչպէս էք առաջ»:

ԱՐՏԱՇԵԼՍ ՏԵՐ-ՅՈՎՀԱՆՆԵԼՄԵԱՆ



## ՎԻԼՀԵԼՄ ԹԵԼ

ԿԱՄ

## ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ԱԶԱՏՈՒՄԸ

ԳԼՈՒԽ Ա.

Ով աղասութեան բարեկամներ, վեհ որտեր, գիւրազգաց հոգիներ, գուշք որ աղասութեան համար անձերնիդ կը զոհէք, ու միայն ձեր հայրենակիցներուն համար կ'ուզէք ապրիլ, ուկնդիր եղէք իմ խօսքերուս: Լսեցէք թէ ինչպէս միակ անձ մը՝ վայրենի երկրի մը մէջ ծնած, ու բըռնաւորի մը խարազանին տակ ճնշուած ժողովրդեան մը մէջտեղը՝ իր քաջութեամբը յաջողեցաւ այս վհասած ժողովուրդը յարուցանելու, անոր նոր կենդանութիւն մը տալու, վերջապէս՝ իր իրաւունքներուն զօրութիւնը ճանչցնելու:

Սուրբ ու անապալակ իրաւունքներ, զորա  
բնութիւնը յայտնած բայց տգիտութեան ու բոնու-  
թեան ձեռքով՝ խիստ երկար ատեն գաղտնիք մը  
դարձած էին։ Այս անձը բնութեան որդի՝ անոր  
օրէնքները քարոզեց, զինուեցաւ՝ զանոնք պաշտ-  
պանելու համար, երկաթներու ծանրութեանը տակ  
մնջող հայրենակիցները արթնցուց, ու արօրին  
խոփը (Սափան տևիրի) ձեռքերնին տուաւ որ  
իրանի զիւցազներու սուրի փոխուեցաւ. բոնա-  
ւորներուն գունդերը ցրուեց, ու բարբարս գարի  
մը և զրէթէ անբնակ ժայռերու մէջ՝ կրցաւ երկ-  
րիս մխիթարիչը եղող երկնային երկու ձիրքերուն  
բնակարան մը հիմնարկել. որոնք են իրաւունքն ու  
առօրինութիւնը։

Բնաւ օգնութեան չեմ կանչեր քեզ այսօր,  
ով չնշխարհէկ Քերթողական ողի. մանկութե-  
նէս ի վեր քեզի պաշտօն մատուցի ես, և քու  
փայտուն ստութիւններդ՝ ինծի երջանկութիւն  
սեպեցի։ Պահէ քու զմակեցուցիչ վրձններդ՝  
այն զիւցազներուն, որոնց պատկերները գար-  
դերու կարօտութիւն ունին։ Քու պածուճանք-  
ներդ պիտի ագեցնեն իմ գովեսաներուս նպա-  
տակը, քու պատկերդ անոր անաչառ դէմքին  
բնաւ չեն պատշաճիր. իր կայտառ բայց սոսկալի  
նայուածքը թէ որ ձեռքդ իյնար, չափէն աւելի  
պիտի անուշցնէիր։

Վախցի՛ր անոր շինական փառքերուն գոչե-  
լու, թող իրեն իր թաւարծի (զըլլի ապա) գգես-  
տը, թող իր սինի (խավեգէ) փայտէ աղեղը, թող  
վերջապէս ինքնիրեն ժայռերուն մէջ, կապուտակ  
հեղեղներու եղերքը թափասի։ Յաւելով հետեւէ

անոր հեռուէն, ու երկիւղալից ձեռքով՝ իր ձամ-  
բուն վրայ ափաէ, վայրի թուփերուն ծաղիկները։  
Բնակիչներուն քաջութեամբը խիստ անուանի  
ելու հին Հերլեափոյ մէջ անդը՝ երեք նահանգ-  
ներ, որոնց անձուկ սահմանը անմասոցց ժայռե-  
րով շրջապատուած է. անրիծ պահեր էին այն  
նախնական բարքերուն անարասութիւնը, որ  
նորածին մարդկութեան երկնասուր պարգեւ մըն  
էր մորութիւններու զէմ։ Աշխատանքը, սակա-  
ւապեսատութիւնը, անկեղծութիւնը, ամօթխածու-  
թիւնն ու բոլոր առաքինութիւնները՝ աշխարհա-  
կաններէն և երկրիս թագաւորներէն հալածուե-  
լով, եկան այս լուններուն մէջ պահուքաներու։  
Առնք խիստ շատ ատեն անձանօթ մնացին հոն,  
բայց ինաւ չցաւեցան իրենց անձկալի տռանձ-  
նակեցութեամնը վրայ։ Վերջապէս եկաւ աղատու-  
թիւնն ալ այս ժայռերուն զլուխը նասելու. ու  
այն բարեպատէն օրէն ի վեր ճշմարգա իմաս-  
տունն ու ճշմարգա գիւցանը՝ Խուի, Շուի և Աւե-  
տիւիջ անունները մնացանքով բերանը կ'առնէ։

Այս երեք գաւառներուն բնակիչները դաշ-  
տային աշխատանքներով զբազած, շատ մը գա-  
րեր կրցին աղատ մնալ, բարբարսներուն այն  
բաղմաթիւ զլուխներուն մոկնութեամբը յառաջ  
եկած ոժիններէն, փառախրութիւնէն և թշուա-  
ռութիւններէն. որոնք Հումբայեցիններուն տէրու-  
թեան աւերակներուն վրայ՝ շատ մը Տէրութիւն-  
ներ հաստատեցին, մարդկային իրաւունքը յա-  
փշակեցին ու կառավարեցին սոսկալի օրէնքով  
մը, որ տգիտութեամբ հաւաքուած, և որուն  
հիմք բանակալութիւն և սնապաշտութիւն էր։

իւսիին երկրագործներն ու խաչնարածները այս աշխարհակործաններէն մոռցուելով և կամ անարդուելով՝ նոր կեսարներուն թեթեւ կերպով մը կը հպատակէին. բայց զոնէ աղաստութեան միթարիչ անոնքը վրանին էր:

Սանք իրենց հին օրէնքները, սովորութիւններն ու անաշառ կենցաղն անփոփիս պահեցին: Հանգարտ ու անվրդով խրճիթներուն մէջ բացարձակ իշխան էին. ուր ընտանիքներու հայրերը՝ սիրով ու յարգանքով չըշապատուած կը ծերանային, խաղաղ կեանք մը անցնելով: Զաւակներնին, չարութիւններու անծանօթ, Աստուծմէ վախնալով, հօրենուն պատկառելով, իրենց կեանք տուող բարեկործ անձին նմաններէ զատ՝ յոյս, փափաք ու երջանկութիւն չին ճանչնար. անոր հնագանդին ու իր օրինակներուն հետեւիլը կեանքերնուն շրջանը կը կազմէր: Այս պարզ ու առաքինի ժողովուրդը, աշխարհքէն գրեթէ անծանօթ բնութեան հետ առանձնակի կը կենար. ինքն իր աղքատութենէն պաշտպանուելով՝ իր բարութիւնը կը շարունակէր, թէև ինու պատճուած ալ չէր:

Իրենց մայրաքաղաքին Ալթորֆի մօտ՝ լիճ մը կայ, ուսկից առնուած է նաև քաղաքին անունը. և այս թէին քով մեծ լիո մը կը բարձրանայ, որուն վրայէն՝ երկան ու տաճանելի ուղեւ որութեամբ՝ յոգնած ձամբորդը, շատ մը հովիսներ կը նշմարէ, անհաւասարապէս բլրակներով ու ժայռելով պատաճ: Առուակներն ու արագընթաց հեղեղները՝ երբեմն կարկաչասահ իյնալով և ապասամներուն չորս կողմը ոստաստելով, երբեմն ալ

մամուապատ ածուի մը մէջէն՝ օձի պէս սողարով, կ'իջնան կամ կը գահավիմին ու կը համնին ձորերուն մէջ. կը միանան, ջուրերնին իրար կը խառնեն, անթիւ խաշնաքներով ծածկուած ընդարձակ մարգագեալններ կ'սոսկեն ու կուգան յատակ լիները կը նստաւին, ուր ցուկերը կ'երթան լուացուելու:

Այս լերան կատարը, աղքատիկ խրճիթ մը կար, փոքրիկ դաշտով մը, այգեստանով մը ու բուրաստանով մը շրջապատուած: Երկրագործ մը, դիւցաղան մը, որ գեռ ինքզինքէն անծանօթ էր, և որտին մէջ հայրենիքի սէրէն զատ՝ ուրիշ զգացում չէր ճանչնար, Վիլիկլ թէլ՝ հազիւ քսան ապրեկան էր այս ժառանգութիւնը հօրմէն ընդունած առենը:

Ծերը մեռած առենը՝

— «Որդեսկ իմ», ըստեւ. «ասպրեցայ աշխատելով: Վաթսուն ձմեռ՝ սահեցան գացին այս անգրկով ապաստանաբանիս մէջ, ու երբեք մոյութիւնը չի համարձակեցաւ դրանս սեմէն ներս մտնել. և ընաւ զիշեր մը խղճմտանքիս խայթոցը զիս չի խռովեց: Աշխատէ՛ ինծի պէս՝ իմաստուն ամուսին մը ընարէ, որուն սէրը, վստահութիւնը քաղցը ու համբերազ բարեկամութիւնը, անմեղ հաճութիւններդ կրկնապատէ՛ ու աշխատանքիդ կէսը, առնէ վրայէդ: Ամուսնացիր, ովք սիրելի Վիլէլ թէլ, առանց ամուսնութեան՝ կատարեալ առայինուրիւն չըլլար: Մնաս բարով, չափառէ քու վիշտդ:»

«Մայր զիւրին է բարեկործ անձի մը համար: Ես երբ կը զրկէի քեզ՝ որ եղբայրներուս կարօսութիւն ունեցած հացն ու պատուղները տա-

նիս, ըսէ՛, միթէ չեի՞ր հրճուեր, այս քեզի յանձնած բարի գործերուս հաշխւը տալու համար եկած առենդ: Աղէ՛կ ուրեմն սիրելիս, ահա՛ ես ալ կ'երթամ՝ որ հօրս, ինծի մինչեւ հիմա ընել տուած բարեգործութիւններուդ հաշխւը տամ: Որդեա՛կ իմ. ինչպէս որ ես կ'ընդունէի, անանկ ալ ինքը պիտի ընդունի զիս: Քեզի պիտի սպասեմ անոր քովը:

«Օրհնեա՛լ ըլլաս հնն, ուր որ քեզ կը թու դում. երջանիկ ըլլաս, քանի որ ազատ ես, բայց, թէ որ երբե՛ք բանաւոր մը, այս մեր հինաւուց ազատութեանը՝ ամենափոքր վիաս մը բերելու ձեռք դարնէ՝ թէ՛լ, մեռիր հայրենիքիդ համար, ու պիտի տեսնես այն ժամանակ թէ՝ մահի հայցը է:»

Այս խօսքերը թէյին զգայուն սրտին վրայ անեղծանելի կերպով տպաւորուեցան: Այս պատուական ծերունիին համար ունեցած վերջին պարտքերը կատարելէն ու անոր գերեզմանը տանը մօտ եղեւնիի մը տակ փորելէն ետքը, երդում ըրտա ինքնիբեն, ու երբեք երդ միազանց չեղաւ, որ ամէն երկոյ՝ այն սուրբ գերեզմանին քով երթայ տուանձն, ու միտքը ըերէ իր ամէն մէկ գործը, նոյն օրուան ամէն մէկ մտածութները. և հարցնէ իր հօրը որ միթէ գո՞չ էր իր աղայէն:

Օչ, որչափ տուաքինութիւններու, որչափ կրակոս սիրան ու կիրքերը զագերու ենթակայ եղաւ այս բարեպաշտ սովորութեամբը: Վարժեցուց զինքը հայրական ստուերին զիմացն ամինարու երկիւզը: Թէ՛լ, ամիչափ տէր էր իր անձին, որ նոյն իսկ կիրքերուն բանութիւնն ալ իմաստու-

թեան օգտին կը դարձնէր. հօրը ստացուածքները ժառանգելով՝ տւելի մեծ աշխատանքներու տուաւ ինքզինքը. ու երկիրս ալ՝ անոր փոխարէն, հունձքը կրկնապատիկ նուիրեց, որուն, աղքատները մասնակից կ'ըլլային միշտ:

Սուաւոտներն արցալոյսին հետ եղելով, երկու ցուկերուն գժուարաւ քշած արօրը՝ կորովի բաղկովը կը վերցնէր. փայրուն երկաթը՝ գալլախաղներով իի հողին մէջ կը մղէր, դամնդալ կենդանիները ձեռքի խայթոցովը կը փութացնէր, և երեկոյին՝ քրանահոս ձակատը, արօր չունեցող դժբախաները խայթով կը հանգչեցնէր: Այս մոտածութները՝ ցուկերը քշած տաենը կ'ընկերանար իրեն ու քնացած տեղն անգամ չէր թողուր զինքը:

Թէ՛լ, հետեւեալ օրը հաւախօսին եղած, կ'երթար կարօտեալ բարեկամներուն արտերը կ'արօրաղբէր. տէրերուն ներկայ չեղած տաենը կը ցանէր, այն մշակած տեղուանքը: ու կը պահուըտէր իրենցմէ՛ չէ թէ զանոնք չնորհակարութիւննին նուիրելու հաճոյքէն զրկելու մտքով, այլ իր հաւասարներուն բարեգործութիւններէն ամբչնալուն: Ահա, ասոնք էին իր խնամքն ու զբօսանքը. չունէր ուրիշ զբաղմունք և հանգիստ, բաց ի աշխատանքէն ու բարեգործութենէն:

Բնութիւնը Վիհէլը թէյին այսպիսի ընտիր ու մաքուր սիրտ մը պարգեւած տաենը, մարմինի ոյժն ու ճարտարութիւնն ալ նաեւ չէր ինայած: Իր ամէնէն բարձրահասակ ընկերներուն զտուքը՝ հազիւ ուսերուն կը հասնէր. մազցելով կ'եղէր սեպածեւ ժայռերուն վրայ. ընդարձակ հեղեղնե-

րուն մէջէն դիմացէ դիմաց կ'անցնէր . սասուց-  
եալ գագաթներուն վրայ կը ցատքէր , ու պարշաւ-  
այծեամները կը բոնէր վազած ատեննին : Տապա-  
րով հազիւ կարուած կաղամալը բազուկներով  
կը կոտրէր , ու կտոր կտոր ընելով՝ զանիկայ բո-  
րո սատերովը մէկտեղ առած կը վերցնէր կը տա-  
նէր հումկու ուսերուն վրայ :

Տօնի օրերը , երիտասարդ աղեղնաձիգներուն  
հանդիսաւորած խաղերուն մէջ , նետ նետերու մա-  
սին՝ նման չունեցող թէլը թող կենալու կը զապէր  
ինքինքը , որպէս զի մրցանակներուն մէջ հա-  
կածուերու առիթ մը ըլլայ : Երիտասարդ հասա-  
կին չխնայերով դատերու համար նստած ծերերուն  
կարգը կ'անցնէին զինքն ալ : Հոն , այս պատուէն  
սարսափիած , անշարժ ու հազիւ չունչ տանելով՝  
արագընթաց նետերուն ուշադիր կ'ըլլար . հար-  
ուածը նշանին մօտեցնող նետաձիգը բոլոր որտանց  
ծափահարելով կը քածալերէր . և բազուկները  
միշտ վեր բարձրացնելով կարծես թէ , իրեն ար-  
ժանի նախանձորդ մը գրկերու կը սպասէր :

Բայց երբ ալ՝ կապարձները պարպուէին , առանց  
աղաւնին զարնուերու . երբ թռչունը՝ անօգուտ  
տեղը ինքինքը տանջելէն յոզնած , կայմին  
պուին իջնար ու սկսէր հանդարտ աչքով անկարող  
թշնամիները դիտել . վիշէլմ կ'ելլէր միս մինակ ,  
գետնին երեք նետ կը ժողվէր , ու մեծ աղեղն  
առնելով՝ առաջին հարուածը կայմին կու տար որ  
աղաւնին թռչի վերստին . երկրորդովը՝ անոր տա-  
ժանկի ընթացքն արգիլող թելը կը կոտրէր . և եր-  
րորդը , ամպին մէջ ետեւէն հասցնելով , խեղճին

դողդոջուն մարմինը ապշած դատաւորներու առ-  
ջեւը կ'իջեցնէր :

Առանց հպարտանալու իր այսչափ մեծամեծ  
ձիրքերուն վրայ , ամէնէն խոնարհ բարի գործը  
շքեղ յաջողակութիւններէն նախամեծար կը հա-  
մարէր : Թէլ յանդիմանեց իր հօրը հրամաններուն  
հսազանդերու մասին ըրած դանդաղութիւնը :  
Ուզեց ամուսնանալ և երիտասարգուէին ետմէ  
գրաւեց անոր սիրուք : Ետմէ , իւսոփի մէջ գանուած  
օրիորդներուն ամէնէն ամօթիւան և միանգա-  
մայն ամէնէն գեղեցիկն էր : Ոչ այն զեփիւը՝  
որ արշարոյսէն առաջ փոքրիկ բայսերուն տերեւ-  
ներուն վրայ կը խաղայ , և ոչ այն աղբերակը՝ որ  
ապառամէն սողոսկերով փայտուն կաթիններուն  
մէջ կը ցողացնէ՝ արեգակն առաջն շառաւիզ-  
ները , չին կրնար այս օրիորդին սրախն մաքրու-  
թեանը հաւասարիկ , որ կարծես թէ , նեղութեան ,  
քաղցրութեան ու արդարութեան սուրբ օթեւան  
մըն էր : Առաքինութիւն էր բոլոր իր կեանքը ,  
թէև անոր անսանն անգամ չէր ձանջնար : Զէր  
կրնար համոզուիկ որ մարդ կրնայ դադրիկ իմաս-  
տուն ըլլալէ , քանի որ կեանքի օդը կը չնչէ :

Որի և աղքատիկ , իրենց կարօտ ընտանիքին  
միակ աղքականն եղող՝ ծերունիի մը քովը մնած  
էր , մանկութենէն ի վեր . ու այն առաքինի ան-  
ձին հօտը կը ինամէր : Առաւոտները , արշարոյսը  
դեռ ափուր եղեւիններուն գագաթը շուստորած ,  
Ետմէ ոչխարներով լեռներուն վրայ էր ու հն իր  
բարերարին զգեստը կը մանէր : Երեկոցին , արե-  
գակը մարը մանելուն ետ կը դառնար , անակը կը  
կարգադրէր , երեկոյեան և վաղորդեան ձաշը կը

պատրաստէր, ու կը զգուշանար այն ամէն բանը՝ որ իր մեկուսի եղած առենք կրնար ծերունիին փափաքներուն հնդակայ ըլլալ։ Ասոնք կատարելէն վերջը, նոյն օրը երախտագիտութեան քաղցր պարտքը՝ արժանիին համեմատ վճարելուն, և հետեւեալ օրն այ նոյնպէս առաքինութեամբ անցնելուն վրայ վատահ ըլլալով, երջանկարար քունի կու տար ինքզինքը։

Թէլ, ձանցաւ ու սիրեց զինքը։ Եւ բնաւի գործ չըրաւ այն մտադիր ակնածութիւնները, այն հաճոյ ըլլալու կերպերը ու իր պատին բոլորովին անծանօթ եղող այն արուեստը՝ որ շատ անգամ սէրը ամենանուրբ մտադրութեանց հետ խառնելով կ'աղաւաղէ զանիկայ, կը փութացնէ և կամ կ'ուշացնէ գորավոլից կերպերու խոսանվանութիւնը։ Անծանօթ էր այս արուեստին, ու մաքէն անգամ չէր անցած որ ինքզինքը հաճոյ ընելու ծիրքը՝ սիրոյ բնական ազդումէն տարլեր բան մը կրնար ըլլալ։

Թէլ Ետմէն աւելի յաճախ աենելու ասիթներ չփնտռեց բնաւ, անոր ետեւէն դէպ ի լեռները չփնաց, ու երեկոյին անիկայ հօար ևս դարձուցած ատենը ճամբուն վրայ չսպասեց։ Վիլէլմ ընդհակառակը սիրունիին մեկուսի եղած ատենը, կ'երթար անոր ծերունի պաշտպանը աենելու։ Հոն, անկեղծ և սրասարուղիս խօսակցութիւններով վիլէլմ ունկնդիր կ'ըլլար ծերունիին, որ կը հրծուէր Ետմէնին վրայ խօսած և անոր ամենաշփոք գործերը մէջ բերած ատենը, ու այս ամենասիրելի որբ աղջկանը ամէն մէկ խառքը կրինելով իր համբերողութիւնը, քաղցրութիւնը, ու

անհատնում բարութիւններն արտասուալից աչքով կը նկարագրէր. այս առաքինութիւններն էին ահա, որոնցմով Ետմէն ծերունիին աչքին օրէ աւելի սիրելի կ'ըլլար։

Այս գովեսանները՝ որ մինչեւ Թէլին սրատին խորը կը ճնշէին, սիրուհին տեսնալէն աւելի կը բորբաքեցնէր իր սէրը։ Այս պատմութիւններուն միջոցին, վրայ կու գար օրիորդը. ու Թէլ, քիչ մը առաջ լսածնները, անոր ձակախն վրայ, նայուածքէն ու ամօթիսած կերպէն յայտնի կը տեսնէր։ Հազիւ կը համարձակէր, զողալով քանի մը խօսք ուղղել իրեն. շուտ մը կը մենակը անկէց, խօսարն աչքով յանգանքով կը բարեւէր աղջիկը ու յուշիկ յուշիկ իր մենաւոր բնակարանը կը քաշուէր, գիտակով որ առանձին աւելի յաւ կինուազալի իրմանը քան թէ անոր ներկայութեամբ։

Վիլէլմագէն՝ վեց ամիս անցնելէն ետքը, Վիլէլմ հաստատ ըլլալով՝ որ իր սէրն այ՝ առաքինութիւնն մըն էր, միտքը զրաւ որ զանիկայ, իր սրատին մէջ ծնցնողին յայտնէ։ Անոր հետ առանձին աեղ մը եղած ատենը չափսի կարենար համարձակիկ. բայց բոլոր մողովը եան մը առջեւը խօսավանիլը իրեն աւելի գիւրին գալով, տօնի օր մը տաճարէն եղած ատեննին, երիտասարդ Ետմէնին սպասեց։

— «Ետմէն», ըստ անոր. «կը սիրեմ ու միանգամայն կը յարգեմ զքեզ. ևս բարեսիրա էի, դուն զգայուն ըրիր զիս, եթէ կը յուսաս որ ինձի հետ կրնաս երջանիկ ըլլալ, ընդունէ սիրտս ու ձեռքս. եկուր բնակէտ տանս մէջ. հօրս գերեզմանին վրայ հրահանգէ զիս այն առաքինութիւններուն մէջ՝ որ ինքը պիտի սովորեցնէր ինձի»։

Ետմէ խոնարհեցուց աչքերը և կարմրեցաւ մէկէն։ Սակայն, քիչ մը ետքը սիրա առնելով՝ տեսաւ որ մոքէն անցածը կինար և միանդամայն պէտք էր ըսել. այսպէս պատասխանեց։

— «Ծնորհակալ եմ զիս ընարելուդ. և մինչեւ այսօր երջանկութեամս վրայ ունեցած գոհունաշկութիւնս թող կրկնապատկուի, այս ամենաքաղցր իրաւամբ որ կ'ըսեմ թէ ես ալ զքեզ պիտի ընարէի։»

Այս խոռքերով ձեռքը տուաւ անոր, և երիտասարդ թէլ զայն սեղմեց իրենին մէջ. քիչ մը ատեն իրարու նայեցան ու առանց բառ մը արտասանելու բոլոր երդումները կատարուեցան։

Այս ամուսնութեամբ՝ բարերաստութիւնը թէլին խրձիթն իջաւ։ Սշխատանքն աւելի հաճելի կուգար իրեն, վասն զի Ետմէ կը քաղէր անոր պտուզը. եթէ բարիք մը գործէր աւելի քաղցր կ'երեւար աչքին, վասն զի Ետմէ կը անդեկամար ըրածին։ Միշտ մէկանդ կ'անցնէին, և եթէ բաժնուէին ալ շուտ մը, վերստին միանալու նպատակով էր. իրենց խաղաղասէր և մտադիր բնաւորութեամբը՝ մշտածարաւ սիրոյ վտանգաւոր արքեցութիւնը կը չափաւորէին. կը զգուշանային անոր չափաղանց հրապարշներէն՝ բարեկամութեան ու հաւատարմութեամն անվազանցիկ հաճոյքներովը. որոնք են փօխաղարձ ակնածութիւն, մէկ զմէկու բաւական արժանի չըլլալու գթալիք և ամօթխած երկիւզը, ու ամէն մէկ զգացումնին իրար խառներով՝ պատերնին աւելի առաքինի ընելու համոզումը։

Եատ չանցաւ տղայ մը ունեցան, զորս աւելի ամրացուց իրենց ամուսնութեան կապը, և այս

ամենասիրելի հայր ու մայր անունները՝ մինչեւ նոյն տաենն անծանօթ եղող բերկութեանց աղբիւր մը եղաւ իրենց։ Երիտասարդ ու չքնաղ ժէմին նախ Ետմէին յանձնուեցաւ, անոր մանկութեան հոգերը միայն ինքը վրան առնել ուզերուն համար, բայց տղան վեցերորդ տարին կոխածին պէս՝ ալ թէլ չթողուց զայն։ Իրեն հետ դաշտերն ու արօսները կը տանէր. կը ցուցնէր անոր փշալից երկիրը, իբոները, դաշտերն ու անտառները, և աչքերը երկինք դարձներով յարգանօք արտասանել կու տար անոր Աստուծոյ վսևմ անունը։ Կ'ըսէր թէ այն Աստուծուածը որ մեր ամէն մէկ մատածումներուն տեղևակ ու դատաւոր է, մեղմէ գոհ ըլլալու համար բարի ըլլալէ զատ բան մը չպահանջէր։

Ամէն առաւատ ու երեկոյ կը կրկնէր այս պատուէրը, իր օրինակովը կը մեկնէր անոր՝ բարութեան ինչ ըլլալը, և ամեննեմն բանի տեղ չդնելով երկշու ազուն ակարութիւնն ու տարիքը, ձիմերուն մէջ կը տանէր զայն իրեն հետ. սառնամանիքներուն վրայէն մագցի ելլել կու տար, կը վարժեցնէր անոր մատղաշ ձեռքերը՝ ցուկերուն լուծը վերցնելու, այն ահարկու կենդանիներն աներկիւզ փայփայելու, և զամոնք արօրին կապել ու վարելու։

Այս խոհական ու խմաստուն տղան՝ հօրը հետ խօսակցած կամ աշխատած ատենը հեզ ու հուտալայ մը կը դառնար. երեկոյին տուն մտածին պէս կ'երթար մօրը գիրկը նետուելու։ Հեղարար, մտազրութեամբ և փայփայանքով։ Ետմէին աչքերուն մէջ կը փնտուէր անոր ամենափոքը փափաքն անդամ։ Կը հետազօտէր ու սրտին խորը կը թա-

փանձէր. Յամէ առանց իր միաքը յայտներու, Ժէմի կատարելապէս կը տեղեկանար անոր. Ո՞չ, այս ամենասիրուն զաւակը՝ ո՞րչափ երջանիկ կ'ընէր իր մայրը. Քանի քանի անդամ, Թէլին մեկուսի եղած տտենը՝ որուն անաչառ գէմքը՝ պատշաճ չափազանցութիւնն անդամ կը մերժէր, Ետմէ, երիտասարդ ու սիրուն Ժէմին՝ կուրծքին վրայ սեղմելով. մայրենի արբեցութեամբն ու այլայլութեամբը կը կրկնէր հետեւեալ խօսքերը.

— « Որդեսկ' իմ, իմ միակ որդիս, կեսնքս կեսնքիդ ու հոգիս հոգիդ կապուած է. Աղէկ գիտնաս, մի՛ տարակուսիր անոր վրայ ու հօրդ աչքին ծածկէ այդ գգացումները»:

Թէլ այսչափ բարիքներուն հետ միացուցած էր այն բարիքը որ ամէնէն պիտանին է թէ երջանկութեան և թէ գրալդութեան մէջ. Թէլ բարեկամ մը ունէր. Սյո բարեկամը՝ որ իրեն գրէթէ հասակակից էր, կը բանակիր իւսին Ռւներպլոտէն բաժնող ժայռերուն մէջակը. և մանկութենէն ի վեր, իրարու կապուեր էին աւելի սրտի քան թէ բարքերու նմանութեամբ. Մելքթալ որ Թէլին պէս անկեղծ, քաջ ու վեհանձն էր, կը սիրէր նաև անոր չափ առաքինութիւնը, ալատութիւնն ու հայրենիք. բայց իր սէրը անորինին չափ խոհական ու բորբքեալ չըլլալով՝ կարող էր մեծամեծ գործերու առանց երկան տառապանքներու համբերող ըլլալու:

Մելքթալ, աշխոյժ, առոյզ, և հսանգուն ըլլալով՝ իր գգացումներէն ոչ մէկը կրնար ծածկել. կը յայտնէր ամէն բան խօսքերուն մէջ, ու պղտիկ առիթ մը բաւական էր՝ զինքը առչորող բոցավառ.

կիրքը դուռս թափելու. Թէլ՝ ընդհակառակը կը սանձէր, կը մնուցանէր և կ'աւելցնէր զայն. Ճէր թողուր որ բերանը կամ գէմքին գծագրութիւնը իր խորհուրդներն արտայայտէին. Երկուքն ալ կը զգուէին անիրաւութեանէն, բայց մէկը միշտ պատրաստ էր անոր գէմ սրոտալու, և զայն պատժերու համար կեսնքը տալու. իսկ միւսը՝ լոիկ մնջիկ կը հնատեւէր, զայն գարմաննելու համար:

Մէկը բուռն հեղեղի նման՝ որ ամէն մէկ առջեւը ելած առարկան առակն ու վրայ կ'ընէ, իր բորբքած իղձերուն մէջ բանէ մը զգուշանալ չէր զիտեր. միւսը իր խորին սրամառութեանը վրայ իշխելով՝ ոմն ու վրէմը համբերութեամբ կը դիզէր ապիրամներուն գէմ, նման՝ ձմեռուան մէջ լեռներուն գտագաթը կուտակուած ձիւներուն, որոնք արեւուն ձառագայթներէն տեղերնուն բաժնուելով՝ միահամուռ կը զլորին կ'իջնան:

Մելքթալ ու վիշէլի խիստ շատ անգամ ընտանիքնին միացնելու, և տօսի օրերը միասին անցնելու համար կ'երթեւեկէին զիրենք իրարմէ բաժնող կարձ միջոցը. Երկու բարեկամներէն այս անձկութեամբ սպասուած օրերը հաւասարապէս կը բաժնուեր իրենց մէջ. Երբեմն բարեսկրտ ետքն փեսային ու զաւկին ընկերակցութեամբը ձամբայ կ'ելէր, Մելքթալին համար պատշներ, կաթ, և իրենց այգիին կամ պարտէզին երախարիքը հետը տանելով:

Երբեմն ալ Մելքթալ կու գար թեւը իր ծերունի հօրը, և ձեռքը իր աղջկանը տալով. զորս մինչեւ այն առեն զինքը արտմեցնող կորուսած ամուսինէն միակ գրաւականը մնացած էր. Թէլ դուռը կեցած

կը սպասէր իրենց : Աթու մը պատրաստ դրուած  
էր որպէս զի ծերը նստեցնեն . բարի Ետմէն գտաւթ  
մը ի գինի ունէր ձեռքը անոր համար , և Ժէմի  
սիրուն Քիքին նուիրելու դժաւառութեամբ ծաղկէ  
փունջ մը պատրաստած՝ անհանդարտ աչքերով  
անոնց ճամբան կը նայէր :

Ո՞հ , որչափ ազգու էին ասոնց վայելած հա-  
ճոյքները . ի՞նչպէս մեծ էր՝ յինական սեղանին բո-  
լորտիքը զգացած բերկութիւննին , որտւն վրայ  
կը տարածուէր իրենց սակաւազետ կերակուրները :  
Ճաշը լմնալուն պէս ծերունի Մելքթալը , ոչինչ  
սեպերով իր ութուունամեայ հասակին ծանրու-  
թիւնը , միմիայն ձեռքի գաւազանին վրայ կըթնե-  
լով՝ լերան ամէնէն բարձր գագաթը կ'եղէր ,  
կը նստէր բարեկամներաւն ու աղաքներուն քով ,  
կը բանար վում ճակար , որպէս զի զիստւն սպի-  
տակ մաղերը՝ չզրկուին արեւուն քաղցր ճառա-  
գայթներէն . ու երբ իր աչքերը՝ լմնութեան տեսա-  
րանէն գոհանալով պահ մը յագենային , այն տե-  
սարանը որ կը զմայեցնէր ու կը յափշտակէր զին-  
քը՝ իրբ թէ դեռ իր աշխոյժ հասակին ամենազե-  
ղեցիկ օրերուն մէջն ըլլար , կը սկսէր իր տռաջին  
տարիներուն , քաշոծ վիշտերուն , ունեցած հա-  
ճոյքներուն , կեանքերնոււ անբաժանելի եղող  
տառապանքներուն , և մարդուն՝ իր խզճմտանքովն  
ու առաքինութեամբը գտած միբիթարանքներուն  
վրայ խօսիլ :

Թէլ , Մելքթալ ու Ետմէ ունկնդիր կ'ըլլային  
իրեն ուշագրութեամբ և յարգանքով . Քիէր ու  
Ժէմի ծերունիին ծունկերուն մէջ տեղը նստած  
երբեմն երբեմն իրարու կը նայէին և մէկզմէկու

ձեռք կը սեղմէին : Վիլհելմին մէկ նայուածքն  
աշխոյժ կարմրութիւն մը կու տար դէմքերնուն . և  
ծերունին նշմարելով զանիկայ՝ ներում կը խնդրէր  
տղոց կողմէն :

Քիէր ու Ժէմի կը մեծնային օրէ օր , և իրենց  
անմեղ մէրը կ'անձէր իրենց սարիքին հետ : Արդէն  
այն միասնդ անցնելիք երջանիկ օրերնուն միջոցն  
ուշ կ'երեւար իրենց : Ժէմի , եթէ այն շարթուն  
իր բարեկամունին չտեսնէր , հազար ու մէ՛լ առիթ  
կը հնարք՝ անոնց սոսնը պահապ երթալու համար :  
Երբեմն լուր կը սոսնէր Մելքթալին որ , արջ մը  
երեւան եկեր է լերան մօսերը ու կը վախնայ որ  
չըլլայ թէ ոչխարները վեաս մը կրեն , երբեմն կու  
գար իմացներու որ գիշերուան հիւսիսային հովը  
որթերուն դեռաբոյս բաղրոշները թառամեցու-  
ցացեր էր :

Մելքթալ գուարթ դէմքով ունկնդիր կ'ըլլար  
Ժէմիի ըսածներուն , և իր ինամքներուն ու մոեւ-  
րիմ բարեկամութեանը համար չնորհակալութիւն  
կը մատուցանէր : Քիէր վութալով գաւաթ մը վըր-  
փրադէղ կաթ կը նուիրէր իրեն : Ժէմի գաւաթը  
բաներով՝ իր ձեռքին մէջ կ'առնէր Քիէրին ձեռքերը  
և չէր թողուր՝ մինչեւ որ այն առողջարար ըմպե-  
մին վերջին կաթիլը չմնցնէր : Ժէմի կամաց կամաց  
կը խմէր զայն՝ առանց աչքը սիրունիին աչքերէն  
բաժնելու , ու այս նայուածքէն բաւականանալով՝  
ըրած ճամբէն և օրուընէն գոհ տռւն կը դառնար ,  
նոյն ճամբորդութիւնը մէջ մըն ալ ընելու համար  
նորանոր առիթներու սպասելով :

Ահա այսպէս կ'ապրէին այս երկու ընտանիք-  
ները , այսպէս եղբայրանման կ'ապրէր ժողովուրդ

մը, որուն ծերերը, տղաքը, մայրերն ու հարսները՝ աշխատանքէն, անմեղութենէն, սէրէն ու հաւասարութենէն զատ հարստութիւն, երջանկութիւն ու հաճութիւն չէին ճանչնար:

Բայց Թօսաղփախն մահը յափշտակեց իրենց այս երջանկութիւնը. Թօսաղփոս բախտին յաջողութեամբը կեսարներուն գան ելլերով՝ յարդեր էր միտ Զուլիցերիոյ ազատութիւնը:

Իսկ իր յաջորդը՝ ամբարտաւան Անպէրտ՝ իր ունայն տիտղոսներովը, անթիւ ստացուածքներովը և կայսրութեան ու Աւստրիոյ գօրութեան միանալուն վրայ հպարտացած, անարժան համարեց որ իր իշխանութեանը առակ՝ քանի մը հովիւ, քսնի մը երկրագործ արդաւ մնան հպատակ անունէն: Կարծեց թէ սուակի գօրութեամբ կրցաւ գնել ժողովուրդի մը սուական երկիրը: Անպէս երեցաւ իրեն որ՝ անարդ գանձերը, զինքը միահեծան տէր կ'ընէին մարդկային սեւին: Կուսակալ մը ընտրեց որ երթայ Հերվեախոյ Նահանգներն ու այս կուսական էր՝ երիտասարդ կայսեր տիեզնէն բարբարոս և վաստ պարատականը Փեղիւ:

Ժէպէր, զինուած գերիներու բազմութեամբ շըստատուած, որոնցմէ զահիներ կ'ընտրէր իր համայքին համեմատ, եկաւ Ալիսորփի մէջ բնակելու: Անպիսի բուռն, անհանգիստ ու բորբոքած և այնպիսի գործունէութենէ մը յափշտակուած էր որ միմիայն չարիք կընային գոն ընել զինքը. Ժէպէր ինքզինքն անգամ տանջեց, որպէս զի մարդտանջելու արհեստին մէջ կատարելութիւն ստանայ: Ինչպէս որ որարդներէ հալածուած գալ մը՝ կը սուակայ նետին ձայնէն, այնպէս Ժէպէր կը սոս-

կար ազատութիւն բառէն. խոստացաւ ինքնիրեն և երդում ըրաւ որ անոր անունն անգամ ոչչացնէ, անյայտ ընէ:

Ժէպէր, ամէն համարձակութիւն տուաւ իր թիկնապահներուն. ու ամօթխածութեան դէմ՝ հարստանարութիւն, մարդասպանութիւն և անիւրաւութիւն գործածելու կենդանի օրինակն ինքն եղաւ անոնց: Պարապ տեղը տրանջաց ժողովուրդը, վասն զի տրանջաղն ալ իր պատիմը ստացաւ: Երկչոտ առաքինութիւնը գնաց խրձիթներուն խորը պահուղացաւ: Երիտասարդ կոյսը՝ զողաց իր անարեկ մօրը գիրկը: Յուսահատ երկրագործը՝ անիծեց այն երկիրն որ իր աշխատանքին փոխարին առաստ հունձք մը կը մատուցանէր, որ այլեւս չը յուսար զայն քաղել: Ծերերը՝ իրեւ աղաւարար ողջուներով մահը, կը բաղձային իրենց որդիներուն ինպիրքին համեմատ մէկակեղ գերեզման իջնել: Մէկ խօսքով գմբազգութեան թանձք մշուշը՝ Ժէպէրի ձեռքով, իրեւ յուղարկաւորական քոլ մը, այս երեք Նահանգներուն վրայ՝ ամէն կովմ տարածուեցաւ:

Ժէպէրին զարէն ի վեր թէլ գուշակեր էր հայրենիքին գլխուն զալիք գժբաղդութիւնը: Առանց ընտանիքին հանգիստը խռովիլու, առանց նաև Մելքթալին ըսկու, իր մեծ հոգին պատրաստուեցաւ՝ ոչ թէ առապանքի, այլ Հայրենիքին պարասութեանը: Ոճիրները կընապատկուեցան. այս երեք Նահանգները զարհուրած՝ սարսկան Ժէպէրի ոտքերուն տակ. սակայն վիշէլմ չսարսեցաւ, չզարհուրեցաւ բնաւ: Բանաւորին անիրաւութիւնները, ցամաք ժայռերուն վրայ

փուշերով ծածկուած թուփերու կը նմանէր իրեն համար :

Շատ չանցաւ Մելքիթաղ յայտնեց անոր իր բուռն կատաղութիւնը : Վիշէլմ ունկնդիր Կ'ըլլար՝ առանց պատասխանելու : Աչքէն արցունքի կաթիլ մը իսկ չէր եղեր . իր ամիսիուխ դէմքն ու ճակատ՝ բնաւ չէին յայտներ իր գաղտափարները : Կը յարգէր սրանց իր բարեկամն զգացումները, որոնց անտարեր չէր բնաւ . բայց անոր սրտմութենէն երկնչերով՝ կը ծածկէր իր ցաւերը, որպէս զի չգրգռէ զինքն ալ . կը պահէր իր գաղտանիքը, մինչեւ գործաղբութեան կէտը : Կը գուշակէր այն ժամուն դեռ հետու ըլլաը : Հանդարս, նսեմ ու դմնդակ կերպարանքը չէր փոխուեր բնաւ, երկայն օրերը կ'անցնէր առանց որդին համուրելու, առանց աչքն ամուսինին դարձնելու :

Առաւօտները՝ սովորական ժամէն առաջ կ'ել-լէր, կը լծէր ցուկերն ու զանոնք արար տանելով՝ անմտադիր կերպով մը կը սկսէր աշխատիլ . խթմնը կը սահէր ձեռքէն . ու գէշ փորուած ակօսի մը քով կը կենար յանկարծ . զլուխը՝ կուրծքին վրայ կ'իյնար և աչքերը դէպի հողը կ'ուղղուելին . տխուր, անշարժ և չնչարգել վիճակին մէջ կը հաշուէր, կը չափէր բռնաւորին զօրութիւնն ու զայն կործանելու միջոցները . մտքովը կը կուէր պատասխէր երկրագործի մը հետ՝ անտահման զօրութեամբ զինուած և կայսրութեան բոլոր կարողութեամբը պաշտպանուած ժէպէրն ու արբան-եակները :

Երեկոյ մը, թէլ ու իր ամուսինն իրենց խրձի-

թին առջեւը նստած՝ երիասարդ ժէմիին կը նտ-յէին, որ քիչ մը հեռուն՝ իրենց հօտերուն առաջ-նորդ խոյին հետ իր ոյքը կը փորձէր . այս պարզ գուարձութիւններով զբաղած տղան՝ և այն սոս-կարի թշուառութիւններուն մտածումը՝ որ գերու-թիւնը կը պատրաստէր իրեն, խորին մտածումնե-րու ենթակայ ըրին զգայուն թէլը, և այն առաջին անգամն էր կեանքըն մէջ որ արցունքներու կա-թիւներ սահեցան աչքէն :

Ետմէ՝ որ ուշազիր կը հետեւէր անոր գիմա-գիծերուն՝ չհամարձակեցաւ երկար տաեն խօսք բանալ, բայց վերջապէս սիրոյ բուռն փափաքը և սիրեցեալին ցաւերուն մաննտկից ըլլալու պարտա-կանութիւնը՝ սոփակեցին զինքը . մօտեցաւ անոր բանեց ձեռքէն և անթարթ աչքով նայելով, ըստու .

«Յարեկամ», ի՞նչ ըրի քեզի որ այսպիսի զրկանքներու արժանանամ . ի՞նչ բան կրնաս պատճառ բանել, այն ինձի պատիւ բերող վաստ-հութիւնը վրայէս վերցնելուդ . այնպիսի ցաւեր կը տեսնեմ վրադ, որմաց բազորովին, անձանովէ է ամուսինդ . կ'ուզե՞ս ուրեմն որ անոնք ինձի աւելի ցաւալի ըլլան: Զէս զիտեր միթէ որ ասմանեհնագ տարիէ ի վեր իմ մտածումներս քու մտածումներէդ կը կախուին, և չեմ ուզեր հաւատալ երջանկու-թեան, չեմ զգար, չեմ վայեկեր զայն՝ առանց հա-ւատափ ըլլալու որ քեզմէ կը բոլիսի: Աւազ, պա-րապ տեղը կը քննեմ իմ անփոփոխ սիրոս, և կը զարմանամ թէ ինչո՞ւ այգպէս փոխուեցաւ: Բնա-կարաննիս փոփոխութիւն մը չկրեց, պէտք է որ գան փոխուիս: Նայէ՛ մեր խրձիթին, անա սաոր մէջ կը սիրէնք զիրար: Նայէ՛ քու մշակած ար-

տիգ, որուն հունձքը բոլոր ներկայ տարիին մեզի պէտք եղած ապրուսով կը խոստանայ: Տ՛ս պայծառ լուսինը՝ որ սա ինչներուն ետեւէն բարձրանալով՝ վաղուան համար այսօրուան պէս գեղեցիկ օր մը կ'աւետէ: Նկատէ մէջ մը մեր որդին, որուն ուրախութիւնն ու անմեղ խնդումները՝ կարծեսթէ կը հրամայեն որ մենք ալ ինդանք, մենք ալ երջանիկ ըլլանք իրեն պէս: Ի՞նչ բանի կարու ես, խօսէ՛, ո՛վ թէլ, արդէն իմ անհամբեր սիրաս կը մաղթէ քու ինդիրքներուղ կատարումը»:

— «Ետմէ», պատսախոսնեց թէլ, «մի՛ արսուսաներ բնաւ երջանիկ բառը. քան զի զիս ամէն ժամ ճնշող բեռին ծանրութիւնն անով աւելի սոսկալի պիտի ըլլայ: Կը ցաւիմ վրադ, այ գժբաղդթէ որ կը հաւասառ այս երջանիկութեանը, թէ որ բանի մը տեղ կը զնես այս ամօթապարս հանդիսար՝ որ միմիայն սոսանձնակեաց ըլլանուս պատուն է. երբ բոլոր Զուիցերիան գերութեան տակ կը հեծէ, երբ բարբարս ժէպէրը՝ ամբարտաւանագոյն տիրոջ մը ժպիրն գործակալը կը տիրէ մեր վրայ և երկաթէ գաւազաններովը կը զարնէ մեր ճակտին: Կը ցուցնես ինծի այս աշխատանքներովս առաջ եկած հունձքը, ժէպէր՝ մէկ խօսքով մը կրնայ զիս զրկել անկէց, և զուրս ընել մեղ այս խրճիթէն ուր որ նախահայրերս երեք հարիւր տարի առաքինութեամբ տնյուցեր են. մեր սիրոյն գրաւականն եղող սա որդեալը, որուն համար հոգիս կու տամ, անոր կենաց բախան անգամ ժէպէրին ձեռքն է: Երկիրս, ամուսինս, որդիս և մինչեւ խոկ հօրա գերեզմանը, իմս չէ՝ ալ բանաւորին. որ իրմէ գաղանի չնչուած օդն

անգամ գողութիւնն կը համարի: Ո՛վ ամօթ և մեծ նախատինք. բովանդակ ժողովուրդ մը, ազգ մը, մէկ մարդու մը ցնորքներուն կը հպատակի... ի՞նչ կ'ըսեմ, մարդու մը... ո՛վ Աստուած իմ, ներէ քու ամէնին գեղեցիկ ձեռագործիդ անունը պղծելուս: Մարդկութիւնը գործ չունի բնաւ բռնաւորներուն հետ: Պէտք է զոհուփ ինքը՝ մինչեւ այն կէտն որ իր իրաւանքները վերատին ձեռք ձգելով մէկ օրուան մէջ՝ հազարաւոր դարերու անիրաւութիւններուն վրէժը լուծէ: Այս փափաքն ու յօյսը կը քայլակերն զիս: Բոլոր հոգիս չըսաւէր խորհուրդներուս ընդարձակութեանը: Մի՛ արգիկը զիս: Ըլլայ որ բոլոր մտադրութիւնս քու և որդւոյս գրաւելով արգելք ըլլաս ինծի: Գերիի մը համար չկայ որդի ու ամուսին, բնութիւնն անկենագն է ինծի համար: Քու սիրով կուրացած աչքերդ՝ բերկութեամբ կը պարտին այս խրճիթին ու գեղեցիկ երկրիս վրայ, ուր որ երրեմն երջանիկ էին. իսկ իմիններու՝ առաքինութեան եռանդով վասուած, սա ժայռին գագաթը կեցող անարկուածութիւններէն զատ բան մը չեն տեսներ. որմնք իւուին չպիտայակապ պահելու համար կառուցուած են»:

— «Կը կարծէի՞ր», ըսաւ ետմէ, «թէ իմ սիրաս այնչափ անարժան ըլլար քեզի՝ որ երկարատեւ գերութեան անունին չգարշէի: Կը կարծէի՞ր որ կըրնայի սիրել թէլը, առանց ատելու բռնաւորները: Ահ, մի՛ անարգեր այն խոնարհ ու անկեզծ սրտերը որ խանդակաթ զգացումներով կը սնանին: Գիտնաս թէ, դիրազգածութիւննը ու երեմն մայր է ակարութիւններու, շատ անգամ մեծամեծ առա-



քինութիւններ կը ծնի : Այս անձն որ թշուառութեան և բարեգործութեան վրայ պատմութիւն մը լսելով՝ կ'արտասուէ , կը ցուցնէ որ կարեկցութիւնն ընտանի զգացումներ են իր սրտին : Քու անձիդ վրայ դատէ կինդ ալ . միթէ երկուքնիս ալ անրոյց կցորդութեամբ իրարու հետ կապուած չէնք : Դուն կը պաշտես հայրենիքդ , միթէ պարտական չէմ ես ալ խանդակաթ սիրավ կապուած ըլլալ անոր . որովհեանեւ քուկդ միանգամայն իմս ալ է : Քու սրտիդ յատկութիւնները գերազանց գեղեցկութիւն մը ունին աչքիս , վասն զի քեզի կը վերաբերին . և առաքինութիւնս կրինապատիկ եղած է զքեզ սիրելովս : Խօսէ՛ ուրեմն վստահութեամբ , և մի՛ ծածկեր խորհուրդներդ : Իմ սեռս՝ չներէր ինձի որ քեզի օդակար ըլլալու յոյն ունենամ . սակայն ամուսինիս հետեւող մը ըլլալու համար՝ մահն արգիլուած չէ բնաւ» :

Թէլ , այս խօսքերուն վրայ ետմէին գիրկը կը նետուի և կը պատրաստուի՝ սիրան անոր բանալ . երբ յանկարծ հառաչանքներով խառն ձայն մը կը լսուի խրճիթին կողմէն : Շուտ մը ոտքի վրայ կ'ելլեն երկուքը միասեղ , ու կը տեսնմն որ ժէմի տժգոյն , արտասուելով՝ ձեռքելն երկինք վերցուցած , զարհուրած դէպի իրենց կը վազէր կու գար .

— «Ո՞վ հայր իմ» , կ'ըսէր բնդմիջուող ձայնով մը . «Ե՛կ ու հասիր , օգնէ՛ իրեն ... Մելքթալ , ծերունին Մելքթալ ... բարբարաները յանդգներ են ...»

Այսպէս խօսած ատենը , տեսան Թէլըն որ թշուառ ծերունիին քայլուն կ'օգնէր :

Ծերն աջ ձեռքովը գաւաղսնին վրայ կրթնած , ձախ ձեռքովն ալ անմիսիթար Թէլէրը բռնած էր : Ամէն մէկ քայլ առնելուն , այսպէս կը պոռար .

— «Թէլ , իմ սիրուն թէլս , ո՞ւր ես» .

Թէւերը կը տարածէր չորս կողմը թէլը գտնելու համար , և սոքերը քարերու զարներով՝ կը ստիպուէր վայրկեան մը առաջ ձգած նեցուկը վերստին խնդրել :

Թէլ , վազեց , զրկեց ծերունին , ու սեղմեց կուրծքին վրայ , զիանեց աղէկ մը և սոսկալի աղազակ մը փրցուց . մազերը մնկուեցան , տեսնելով որ այս պատուական դէմքին վրայ՝ աչքերուն փոխարէն արիւնոտ հնաք մը մնացէր էր , զորս քիչ մը առաջ երկաթը փորեր էր : Ստիլումն ու արհաւիրքը պատեցին թէլը , զազդգալով խոյս առւաւ անկէց ու կէս մը իխնալու պէս հեռուն ժայռի մը վրայ սարսափած մնաց : Ետմէ մարած էր արդէն կիցած տեղը . Ժէմի գնաց որ օգնէ անոր , ու Թէլը Վիրէլմը կանչելով՝ վերստին ցուցուց իրեն կոյր ծերունին և սկսաւ արտասուել երկինք նայելով :

— «Կը հետանաս , իմ միակ բարեկամո» , պոռաց Մելքթալ նուազեալ ձայնով մը . «միթէ կը վախնաս , որ չըլլայ թէ վէրքերէս վազած արիւնով աղտեղիս : Ահ , գարճի՛ր , եկուր գիրկս նորէն : Սիրսոս , գեռ սիրսոս դրած է . թող գոնէ անիկա բարախէ քու սրտիդ վրայ . գոնէ զքեզ համբուրելով և զրկելով հաստատ ըլլամ որ բարբարաները վիս աչքերուս յոյնէն զրկած տաեննին բարեկամս թաղուցին ինձ» :

— «Ներէ՛» , պատասխանեց թէլ , անոր գիրկը

նետուելով . «ներէ՛ իմ գթութեանս ու սոսկումիս առաջին այլայլութեամսը : Ո՞վ մարդերուն առաքինագոյնը , թշուառութիւնդ՝ քեզի համար ունեցած յարգանքս չկրնար աւելցնել . սակայն կ'աւելցնէ գութս , և աւելի զօրաւոր ու սրբազնն կ'ընէ զմեղ իրարու հետ միայնող քաղցր կապը : Է՞՞ ինչո՞ւ , ի՞նչպէս , և ո՞ւրաեղ , այս մեղքերուն ծարաւի չարերը համարձակեցան ձեռքերնին ծեր առաքինի մը վրայ ծանրացնելու : Ի՞նչ ըրիր իրենց , Մելքթալ , ուրիմն որդիդ մեռաւ զքեզ պաշտպանելով : Թէ՛ որ ողջ է , պէ՞տք էր որ զքեզ յանձնէր պաշտպանութեանը տկար ու թշուառ աղջկան մը , որ՝ աւե՛ղ , ողբալէն զատ ուրիշ բան չգիտէր : Բայց ես որդւոյդ տեղը կ'անցնիմ , թող ինձի ժառանգ ըլլայ այսօր իր գութն ու վրէժինդրութիւնը » :

— «Որդիս բնաւ մի մեղաղբե՛ր», պատասխանեց ձերունին . «մի՛ գատեր բարեկամդ , առանց իր իրաւոնքներուն ունինդիր ըլլայու : Նստեցուցէք վիս ձեր մէջտեղը . զքեզ քովս կ'ուզեմ թէլ . թող թէրս չբաժնուի ինէ , և ետմէդ ու ժէմիդ աղէկ ունինդիր ըլլան» :

Նոյն ատենը Ծերը դալարիկներով ծածկուած տեղ մը տարին : Նստաւ թէլին քով , և ետմէ անոր ետեն անցնելով Մելքթալին յարգելի գլուխը բռնեց ծունկերուն վրայ հանգչեցուց : Թէր ու ժէմի ծունկ չոքած , արտասուելով ձեռքը համբուրեցին :

— «Մտիկ ըրէ՛ք», ըստւ Մելքթալ , «չափ դրէք ձեր գորովին ու բարկութեանը : Այս առառ արեւը —որ իմ աչքերուն համար վերջինն է եղեր

լեռներուն գագաթն ոսկեղծած ատենը , որդիս , ես ու Թէր արան էինք : Թէր որաները կապելու համար կ'օգնէր ինձի . որդիս ալ զանոնք կառքին մէջ կը գիզէր , որ երկու լծուած երինջները զայն խրճիթնիս պիտի տանէին : Մէկէն անգութ ժէսլէրին արբանեակներէն զօրական մը երեւցաւ : Շիտակ մեր վրայ գարձաւ , ու հասկերուն վրայ կովակուելով՝ եկաւ կառքին քով , ու քիչ մը քննել նայերէն վերջը՝ յանդուգն ձեռքով քակեց երինջներուն լուծը :

« — Ի՞նչ իրաւամբ», ըստւ տղաս , «կ'առնես այս կենդանիները՝ որոնք իմ միակ ստացուածքս , միակ հարսառութիւնս են . ասոնք են ընտանիքս մսուցանողը , ասոնք են որ մեր վրայ դրուած հարկը կու տան աիրաջդ» :

« — Հնազանդէ՛», պատասխանեց զօրականը , «և մի հարցաքններ տէրերդ» :

«Ասոր վրայ տեսայ որ կատաղութիւնը վառեցաւ որդիիս աչքերուն մէջ . բռնեց թիկնապահին քակած լուծը , քաշեց ձեռքէն , բարձրացուց օղին մէջ , բայց իմ աշաղակներէն ետ կենալով .

« — Բարբարո՞ս», ըստւ , «Հնորհակալ եղիր հօրս . իր ձայնը՝ որ արդար բարկութենէն աւելի ազգու է որդիին սրտին վրայ , չի թողուր որ երկիրս մարդկութեան թշուոմիէ մը ազատեմ . փախի՞ր վաստ , աճապարէ՛ ու հեռացի՞ր ասկէց . դողա՛ , որ այս արտը գերեզման չըլլայ բռնութեան անսրդ արրանեակի մը» :

«Զօրականն արդէն հեռացած էր : Իսկ ես , Մելքթալը զրկեր կնցեր էի :

« — Որդեակս», ըսի իրեն , «Երկնքին , հօրդ

ու սրգիկով սիրոյն ըլլայ՝ ազատէ ինքզինքդ ժէն-  
լըրին վրէժինդրութիւնէն, առանց ժամանակ կոր-  
մացնելու։ Կը ճանչնամ անոր ինչ անգութ ըլլալը,  
արեանդ մէջ պիտի թաթիւէ ձեռքերը. զայն հօրդ  
ճերմակ մազերուն վրայ պիտի ցատքեցնէ. ինայէ  
ինծի որդեակ. ազատէ կեանքդ, սիրուն որդեակս  
եթէ կ'ազես որ ապրիմ»։

«— Զէ հայրս», պատասխանեց որդիական  
սիրով, բարկութեամբ և յօւսահաս կերպով մը.  
«Ե՞ քեզ հոս մինակ չեմ թաղաւր, աւելի կ'ուզեմ  
մեանի զքեզ պաշտպանելով՝ քան թէ վայրկեան  
մը գոզալ քու վրագ: Ժէղէր ու իր բորոք զօրու-  
թիւնը չեն կրնար բաժնել զիս կենսասուխ» թե-  
ւերէն: Կ'ուզեմ և պարտքս է...»

« — Հնազանդիկ ինձ», կտրեցի խօսքը անտաշառ ձայնով մը . «Վախ չկայ բնաւ ինծի համար, թող որ հակեմ խթճիթիդ ու աղջկանդ վրայ, թող ինծի իր ժառանգութիւնն ու հայրը պահելու հոգը : Գնա պահաւըտէ քանի մը օր Ռւնաէրվաստի լեռներուն մէջ . ևս ու Քէր կու գանք ետեւէդ իրը փոթորիկն անցնի : Գնա՛, վազէ առանց վայրկեան մը կորանցնելու : Մինչեւ հիմա աղաչեցի քեզ, արդ կը սախամէմ, կը հրամայիմ իրեւեւ հայր» :

«Եյս խառիքերուս վրայ՝ կատաղի Մելքթալը,  
ախուր դէմքալ խօնարհեցուց զլուխը, ծունկը  
գետինը զրաւ, վերջին բարեւն լնձայեց, և օրհ-  
նութիւնս ուզեց: Մեզմեցի զինքը սրտիս վրայ և  
արցունքներովս թրջնցի: Քլէր գիրկը նետուեցաւ,  
համբայրներալ սրբեց իր թշուաս հօրը թափած  
արցունքը, զորս պարագ տեղը պահերու կը չա-  
նար: Մէկէն աղջիկն իր գրիէն քաշերով իմ գիրկս

առուաւ, ձեռքս մեղմեց ու մեկնեցաւ առանց համարձակելու, որ գլուխն իտեւը դարձնէ:

«Քիչը ու ես մինակ մնալով, խրճիթնիս դարձանք. միտքս զլեր էի որ երթամ Արթորֆի մէջ բռնաւորը գտնեմ, ու փորձեմ թէ արդարութեան զգացումները բարորալին անծանօթ են պատին և կ'ուղէի միտ մինակ ներկայանալ իր ահարկու տեսսիքին, որպիս աղաստութիւնն ընդունիլ, և կամ մեռնիլ զայն խնդրելով։ Բայց մէկին տեսայ որ շատ մը զօրք պաշտեր էին խրճիթս։ Ամէնքը բարձրաձայն Մելքիթալ կը պատային, ամէնքը կը հարցաքննէին կը սահիպէին զիս, և չը այցակապ ժէկորին ներկայացուցին։

« — Ո՞ւր է տպագ», ըստ դժնդակ ձայնով  
մը : «Մատնէ՛ զինքն իմ կատաղութեանս, եթէ  
չես ուզեր որ իր յանցանքին պատիմը քու վրադ  
դառնայ» :

« — Զարկ», բայ իրեն, « չնորաշակալ պրալ  
ըլլամ Աստուծոյ. Կթէ քու անգլաւոթիւնդ պատ-  
ճառ ըլլայ կրկին անգամ կեանք առ իմ որդիիս»

«Ժէպէր աչքը վրաս անկեց մէյ մը , որով  
յայտնի կը տեսնուէր իր արեան ծալաւն ու իմ  
յամբաքայլ օրերս չկարծեցնելու . համար նոր տան-  
ջանք մը հասրելու փափաքը : Վերջապէս երկայն  
լուռվենէ մը վերջ՝ նշան ըրաւ դահիճներուն և  
առանց երեսն անդին դարձնելու , առանց եղեռ-  
նագործութեան սոսկալի ծիծաղը դէմքէն պակ-  
սելու , որով կարծես թէ հաստատ էր իր անպա-  
տիժ մնալուն , բռնեցին պառկեցուցին զիս բար-  
բարուները , ու ձեռքերնուն սրածալը երկաթովի  
փորեցին , տկար աչքերս :

« — Այսչափը բաւական է», ըստ Ժէպէր.  
«Թո՞ղ առէք որ ապրի աս տկար կոյրը, քակեցէք շմաները, թող երթայ գտնէ որդին»:

«Բաշկրտելով պարախն դուռը ասքին հետեւցին զիս։ Թեւելու բաց սկսայ քաղել և Քլէրին ծոցն ինկայ։ Քլէր հետեւեր էր ինձ և անողորմ թիկնապահները՝ առաջին փակարանին մէջ արգիւեր էին զինքը։ Գրկին մէջ սկսաւ սեղմել և արցունքներու հեղեղներով թրջել զիս։ լսեցի իր ցաւլի աղաղախներուն մէջ՝ այս բառը, սրախս այս ամենաքաղզը եղող անունը։

«— *ξωγρ* *βιδ*, *ξωγρ* *βιδ*, *την* *τηδ*»:

«Քաջալերեցի զինքն որ լոէ, ու ցաւելս իր-  
մէն ծածկելով ուզեցի որ՝ զիս բարեկամիս, որ-  
դիս բարեկամին տանի:

« — Ճամբան Ենք», պատասխանեց. «Դուն յսած՝ ևս զգացի դախ»:

«Հասանք ո՞վ սիրելի Վիշելմ, աւազ, ալ չեմ  
տեսներ զքեկ. բայց կը զգամ որ քովս ես,  
ձեռքդ ձեռքիս մէջն է, և կը գողղղաս իմ թըշ-  
ուառ պատմութեանս վրայ. որդիս ազատեցաւ,  
բարեկամս դրած է. ահ դեռ չեմ կորմնցուցած  
ամէն բան»:



9 | 0 1 1 1



Այսպէս խօսեցաւ Ծերտնին։ Պատմութիւնը  
լինցներան պէս, ետամէ, Քէր ու Ժէմի, պարա-  
նոցը նետառելով՝ հառաջանքներով և արցունքնե-  
րով ծածկեցին զինքը։ Թէլ, անշարժ, անխօս,  
ձականը ձեռքին կրթնցուցած զետինը կը նայէր,  
ու կիսարաց աչքիրը՝ պացունքներու խոշոր կա-  
թիղներ կը սրակէին հոգին վրայ։ Հունչն արգիլուեր  
էր, և զուխը վերցնող ձեռքը կը դողար սաստ-  
էր, կապէս։ Երկայն ու տիսուր լուսինէ մը վերջը՝  
ոտք ելաւ, յանկարծ համբուրեց կոյր ծերունին։  
Դաւ մը սեղմեց զինքն երկու անգամ դողուցուն  
սրային վրայ, ջանաց խօսելու, և հազիւ կրցաւ  
եւերուն ձայնավ մը՝ սա բառելն արտասանել։

Հայոց իմաստը անվանէ ապիսի միասոյ:

Այս իսութեան ըստէն վերջը, Վեհէլմ խորին  
մտածումնիւրու մէջ ինկաւ վերսախն։ Տիսուր,  
արտում, սոսքի վրայ կեցած, քննեց, մտածեց,  
ինչ որ արդէն մտածած էր. և քիչ մը ետքն ինք-

պինքին գալով հանդարաւ կերպով մը հարցուց ձեւ-  
րունիին, թէ՝

— «Արդեօք գիտէ՞ր Մելքթալին որ կողմ  
քաշուած ըլլալը»:

— «Այս», պատասխանեց թշուառ հայրը,  
«որդիս Ֆայկելի խոր այրերէն մէկուն մէջ, քաշ-  
ուած ըլլալու է։ Այն անապատ ու անմատոյց  
ժայռերը, բանաւորին լրտեսներուն և արդանեակ-  
ներուն անծանօթ են։ Մելքթալ, խոստացու և  
երդում ըրտ որ առանց իմ հրամանիս անկից  
չելլէ»։

— «Ուրեմն հրաման տուր»։ պատասխանեց  
Վիշէլմ, «Կ'ուզեմ, որ ազատ ընես վինքն իր  
խօսքէն», իր օգտին համար. և զուն որդեակ,  
պատրաստուէ, ու հիմայ ճամբայ պիտի ելես։  
Գիշերն ի բուն երթալով, կրնաս վաղին արշապոյ-  
սին Ֆայկել լեռը համնիլ։ Փնտոէ Մելքթալը, ու  
մի գաղրեցներ ճամբադ, մինչեւ որ չգտնես զին-  
քը. տեսածիդ պէս ըսես, բարեկամդ կը խրկէ զիս.  
Հոս, որպէս զի խմացնեմ քեզ, նողկալի Ժէպէրին  
նորանոր ոճիրները։ Անգութը հօրդ աչքերը փորել  
տուաւ։ Վիշէլմ խրկեց քեզ այս զաշոյնը»։

Միեւնոյն տաենը թէլ, առոր մը քաշեց մէջ-  
քէն, որ միշտ վրան կը կրէր։ Ժէմի յարգանքով մօ-  
տեցաւ, առաւ զայն ու ծոցը դրաւ։ Ետմէ ու  
Քէր կը դողդղան և չնա համարձակիր Վիշէլմին  
քան մը հարցնելու. մէյմը ժէմիին կը նային, մէյ  
մը իրարու, և կը վախնան։ Երիտասարդ տղու մը  
համար այսափսի վասնգաւոր ձեռնարկութեանը  
վրայ խօսք մը ըսելու։

Ենք Մելքթալը՝ այս հրամանէն զարմանալով,  
կը հարցնէ թէլին, թէ՝

— «Ի՞նչ է իր միտքը»։

— «Որդիկ գիտէ անոր ինչ ըլլալը», պատաս-  
խանեց Վիշէլմ. և միմիայն այս զաշոյնը տեմնե-  
լով պիտի խմանայ ինչ ընելիքը։ Ժամանակը  
անգ է, չկորսնցնենք զայն պարապ տեղը, քեզի  
այս մէկ խօսքէն զատ ըսելիք մը չունիմ։ Հայրս,  
անվլէծ չպիտի մնաս»։

Մէկէն կը բանէ ժէմիին ձեռքէն, և առանց  
բան մը ըսելու։ կը տանի վինքն իր հօրը գերեզ-  
մանին քով. հոն երգում ընել տալէն վերջը, իր  
դիտաւորութեան մէկ մասը կը հազորդէ անոր,  
կը յայնէ իրենց յաջողութեան միջոցները. ու կը  
հրահանգէ զայն, Մելքթալին ըսելիք խօսքերուն  
վրայ։

Երկուքն ալ վեհ յոյսով մը վառուած ետ կը  
դառնան. ժէմի պատրաստ է ճամբայ ելլերու,  
Քէր կ'ուզէ որ ընկերակցի անոր. երթայ համ-  
բուրէ հայրը, պատուզ, հաց և ուրիշ ուստերիքներ  
տանի անոր։ Ծեր Հանրին, կը հաւանի այս ճամ-  
բուրդութեանը։ Ետմէ, ուռենիի ոստերէ շինուած  
կազով մը՝ պաշարներով կը լեցնէ, կաթն ու գի-  
նին անզոտմ չմունար անոր վրայ աւելցներու. և  
կողովն որդիին ձեռքը տպով՝ կը սեղմէ զայն  
զրկին մէջ, «Երթաս բարով» կ'ըսէ, կը համբուրէ  
զարձնալ, և կամաց մը կ'ապազրէ Քէրին որ  
հակէ իր սիրելի աղուն վրայ։

Ժէմի երկաթածայր գաւազանով մը զինուած,  
որուն գործածելու կերպը՝ հայրը սովորեցուց իրեն.  
կողովը գլուխը կը զնէ, թեւն երիտասարդ Քէրին  
կու տայ, և այսպէս իրար բանելով ճամբայ կ'ել-  
լուն, նման զոյգ մը մատապ եղջերուներու, որ նոր  
ին, նման զոյգ մը մատապ եղջերուներու։

արօտ մը գանելու նպատակով մոռթ տեղը կը թափառին:

Վիլհէլմ կը զիսէ անոնց ձամբայ եղելը, ինքն ալ գայի մորթով կը զգեստաւորուի, ինչպէս որ սովոր էր հեռու աեղերն որսի գացած առենք: Լայն գօտիով մը մէջքէն սեղմուած այս մորթին մէջ՝ գրախն ալ կը ծածկէ, ու կենդանիին ալուաները ձականին վրայ կախուելով՝ սկսան փարփիլի: Սրունքներուն մինչեւ կէոր՝ արջի մորթով սրատած, և փայտուն նեաներով լի կապարծ մը ուսէն կախուած էր, ու ձեռքն ուներ այն սոտիալի աղեղը, որ երբեք պարապ աեղը չարուեցաւ: Այս մէծ աղեղին վրայ կըթնած, հանդարս աշբով ետմէին նայելով:

— «Ամուսնու», ըստու, «պէտք է որ գքեզ թալում, ու մէկնիմ առանց ժամանակ կարմոցներու: Քեզի կը յանձնեմ մեր հիւրը, բարեկամին հայրը, այն ծերանին որ հօր պէս կը յարգեմ ու կը սիրեմ, միմիայն իր վրայ զարծուր իննամքներդ: Հոկէ իր քայլը, քնացած առենք: Գիշեր ցորեկ նայէ որ օգնես իրեն, ու ամենափոքը ցաւերն անգամ գուշակելով թեթեցնես, կատարէ ամէն ժամ, ծերութեան, գժբախատութեան, ու բարեկամութեան համար ունեցած պարտքերնիւ: Քիչ առենէն զարձեալ պիտի առենէս զիս: Երկու օրն ինծի բաւական է: Մարդ չիմանայ իմ մեկնիւ, ու չըլայ որ առնը զուոր բաց թողուս մինչեւ որ հա դառնամ»:

Այս ըսելով՝ եղաւ իրմիթէն, ու մէմիին գացած ձամբայէն տարբեր ձամբայ մը բանելով անհերեւոյթ եղաւ:

Այս առեն, Քիչը ու մէմի միասել կ'իջնացին շենէն, որպէս զի Ռւնակրվօտ տանող նեղ ճամբաները գանին: Աղթորփի վրայէն չըջան մը ընելով, թէլին ձկնորս բարեկամներէն մէկուն խրձիթը կը համենին. և կը խողըն որ զիրենք լիճին միւս կողմը անցնէ: Բարեսիրա ձկնորսը, այս աղաքներուն օգտակար ըլլալու համար փութալի՝ կ'երթայ կը քայլէ լասալ, ձեռքերնուն կը բանէ, ներս կը մայնէ զանոնք, և թիակներն առներով, շուտ ու հաւասար հարսածներով կը սկսի զարմեկ թափանցիկ ջուրը: Դիմացի եղերքն երածնուն պէս աղաքները չնորհակալ կ'ըլլան ձկնորսին, ու կը սկսին լիճը չորս կողմէն պաշտպան անրեր ժայռերէն վեր ելլել:

Քիչը կ'առցէ որ մէմիին վերցուցած բեռը կարգաւ ինքն ող տանի, կը վիճէ այս՝ քայլցը սրացանին համար, զորո մէմի չուզէր թողուտ: Վերջապէս կը բանեն զայն մէջերնին, և երկուքնին մէկանզ կը բանեն կողովին վերի ծայրէն: Այսպէս իրավու հետ խօսելով, և մերթ ախուր արտում, մերթ գործվարից աչքերով իրարու նույլով, նեղ ու մողար ճամբաներէն վեր կ'երեն, անզ անզ չնշանաւթեան պատճառով կանգ տաներով: Բաց բան իրենց նպատակը խօսին ու աւելի մատէն իրարու նոյնին էր:

Լուսինն արգէն աներեւով եղած էր: Սրչացարան որ խիստ ծոյլ ու յամբաքայի է այս ցաւրա եղանակին մէջ արգէն սկսած էր իւսներուն ձիւնապատ զազաթն սակեզօծել, երբ երխասաւրդ ճամբարգները ֆայկերի սոսորար հասան: Կը սկսին րլուրն ի վեր ելլել, ու չորս կողմը կը նային, որ-

պէս զի, այծարած մը կամ հովիւ մը գտնեն՝ որ ցոյց տայ իրենց Մելքթալին պահուըստած առանձնակեաց քարայրը։ Ոչ ոք կը գտնեն այս անապատ ժայռերուն մէջ։ Ի դուք հեռուները կը պարացնեն աչքերնին։ առայցներէ ու վայրի քօշերէ (եապան թէյսի) զատ բան մը չերեւիր։ որոնք բարձրաւրերձ գահավէժներուն վրայէն ծուերվ, մարդ տեսնենուն պէս, օդային թռչունի մը նման կը պանան կ'երթան։

Վերջապէս, ժամը ուժնին<sup>(1)</sup> միջոցները ժէմի բարակ մուս մը կը նշմարէ ժայռերուն մէջակըր, և զանիկայ Քլէրին ցուցներով, կը սկսին միտախն վեպի հնա ղիմել։ Կը ցառաքունն առաւցեալ հեղեղներան վրայէն, ու մայրիներու անտառակի մը մէջէն անցներով կը հասնի քարայրի մը քով որուն խալը հաւրի բոց մը կը շառաչէր։ Այս կրոկին դիմացը, մարդ մը նստած, չոր ստաերով կ'արծարծէր զայն։

Սուաշին սանտաձայնն ականջը հաստին պէս, գլուխը կը դարձնէ։ ու սոքի վրայ ելերով, կացնը ձեռքը, սպաննալիքով երիտասարդ ձամբորգներուն վրայ կը վազէ։

«Ի՞նչ կ'ուղէք»։ կ'ըսէ անոնց կատաղի ձայնով մը։

«Թու որդիներն ենք հայր իմ»։ կը պատասխանէ Քլէր, գէպի իրեն ղիմերով «Ժէմին և աղջիկդէ, հետերնիս աւտերիք բերինք, ու եկանք զրեզ զրիկուու»։

Այս լսերով, պարանոցը կը նետուի Մելքթալին, որ մէկդի ձգերով ձեռքի տապարը, ուրա-

(1) Պէտք է եւրոպական ժամ խմանալ։

խութեան ազաղակ մը կը վերցնէ։ կ'ընդունի իր աղջիկը, կը սեղմէ կուրծքին վրայ, ու համրացներով կը ծածկէ զայն։ Մէկէն ժէմիին կը գտնայ որ լոիկ մնջիկ իրեն կը նայէր։ կը համրուրէ, ու Քլէրին հետ թեւերուն մէջ կ'առնէ զինքը։ իր հօրն ու թէլին անունը կ'արտասանէ։ մէկ իննդիրէն միւսը կ'անցնի, ու իր գորովալի գգուանքներուը կը բայցնէ, երիտ տղաքներուն մէջ։ Վերջապէս խարային քավը կը տանի զիրենք, ու իր երկու կողմը նստեցներով արտասուալից աչքերով ունկնդիր կ'ըլլայ։

Քլէր զգուշութեամբ կ'իմացնէ անոր, իրենց գտուն պատճառը, ու ձերանի Հանրիին զրկած ուուրբ հրամանները, բայց ձայնը կը մարի, կ'ուղէ ու չի կրնար ըսել՝ իր արցունքներուն առիթ եղող սոսկալի զժբաղգութիւնը, Ժէսկէրին զարհութելի ոճիրը։ երեք անգամ պատճութիւնը կը սկսի, և երեք անգամին ող կը ստիպուի ընդմիջներ։ Ժէմի օննութեան կը համնի իրեն։

— «Ո՞վ Մելքթալ», կ'ըսէ, «նայէ մեր աչքերուն արցունքներուն, ու պիտի հասկնաս մէկէն որ քեզի նարանսը զժբաղգութիւններու զոյմը կը բերենք։ Հայրս զրկեց զիս, որ եղեղութիւնն իմասցնեմ քեզ, հայրս լսաւ որ իր բարեկամն իմաստութեամբ պիտի մարի ընէր, և իր աղջկամը։ Քլէրին վրայ զժապատի պիտի զապէր սրտին ցաւը»։

Յետոյ երիտասարդ պատանին՝ վայրագ ժէսւերին, ինչ կերպով տկար ձերանիէն վրէժ առած ըլլավը կը պատճէ։ Կատաղի Մելքթալը, այս պատճութիւնը լսերով՝ սոքի վրայ կ'ելէ մէկէն, ու կացինը յափշտակերով կ'ուղէ որ քարայրէն

դուրս զիմէ և երթայ անգութ Ժէպէրին արեանը  
մէջ թաթիւնէ ձեռուըները : Քլէր սաքը կ'իշնայ ,  
Ժէմի զէմը կը կենայ :

— «Յիշէ՛ հայրո», կ'ըսէ , «ուրեմն մոտցա՞ր  
զինքը , ուրեմն բարեկամէ չէ անիկա . զմնէ ան-  
կնդիր եղիր , ու անս ինչ որ իմ բերնովս քեզի  
կ'ապապրէ , Վիշէկմ վրէժդ ասնելու կը զատիք :  
Հիմա Վիշէկմ Վէրնէրի քովն է . և սա միակ խօս-  
քը բաւական պիտի աեղեկացնէ քեզ : Ահա՝ հօրո  
հրամանը , երկու անգում կրկնեց զանիկայ : Գհա՛  
որդ եակո , ու խմացուր Մելքթալին՝ բանաւորին  
նոր ոճիրը , կաստղաբար վրէժ չենք կրնար առ-  
նել . այս քաջութեամբ ու խոնեմութեամբ . ևս  
Շուից կ'երթամ , որպէս զի Վէրնէրը գանեմ , ու  
զինել տամ իր նահանգը : Մելքթայ թող Սթանց  
երթայ . հնու կը բնակին , իր բարեկամներն ու  
Ռանտէրվօլտի գիւտաւորները . թող գումարէ ու  
հրաւիրէ զիրենք , զէնքերնին պատրաստերու , ու  
վերջը թող գաւանայ Կրիւթիի քարայրին մէջ սպա-  
սէ , ուր Վէրնէրն և ես սիտի փութանք , իրեն  
դալու » :

Մելքթալ , մափէ կ'ընէ Ժէմիին բանաները , ու  
վրէժի արամաժխամն ուրախութիւն մը կը վառի  
Ժէմիին վրայ ու աչքերուն մէջ :

— «Հնազանդ եմ Թէլին» , կը պառայ յափըշ-  
առակութեամբ . «Երթամ ժողվեմ բարեկամներս :  
Ժէմի , վաղուան համար կրնաս հօրդ , երկու հա-  
րիւր քաջ , հաւասարիմ ու աղասութեան սիրով  
վառուած անձեր խստամանալ , որոնք պատրաստ  
են մահուան՝ Հայրենիքի Աղասութիւնն ստանա-  
րու համար և անսարակոյս եմ որ չմոռած հազ-

րաւոր գերիներ կրնան գետինը փուել : Սնոնք պի-  
տի բարձրացնեն ազատութեան դրօշակը Սթանցի  
հրապարակին մէջ : Ահա՝ այն կիսն որ սրախ  
քաջութիւնը կը սպասէր , ու միաժայն Թէլին և  
յարգելի հօրա սուրբ հրամանները չպթայակապ  
ըրած էին : Հայրս ու բարեկամս այ չեն արգիլեր  
զիս . վաղենք , սրանա՛նք , յաղթանակն անտարա-  
կոյս մերն է : Սիրաս կը լափի որ մէյ մը անիսաւ  
Ժէպէրին հնու ձեռք ձեռքի մրցիմ : Թո՛պ գայ ,  
թո՛պ գայ մեր վրայ իր բիւրաւոր թիկնապահնե-  
րովն ու անթիւ զօրութեամբը . սուելի զօրաւոր  
եմ ես , կը զիմնմ մարդկութեան ազգը նախասո-  
ղի մը գէմ , յանուն աղասութեան և որդիկան  
սիրոյ» :

Այս կ'ըսէ , ու կ'ուզէ մէկէն զէպի Սթանց  
դիմէլ : Երիսասարդութէի Քլէրը , երկորդ անգամ  
կ'արգիլէ զինքը . կը սոփակէ որ գոնէ մէկ քանի  
վայրկան ընութեան զգացումներուն զնէ , մէկ  
ժամ մը նուիրէ աղջկանը , որ իր խանդակաթ  
գորովանքը կարենայ վայելել . և բերած ուսե-  
լիքներանու իր ուկարացած մարմինը զօրացնէ :  
Զգայուն Մելքթալը լազով կը համեստէ սիրելի  
օրիորդը , ու երիսասարդ Ժէմին թեւերուն մէջ  
ուղելեալ յանձն կ'առնէ վառարանին քով նասիլ ,  
և երկու աղաքը մէյմէկ կողմն առած՝ շատպաւ-  
սակաւազես ու կիսկաւար ձաշ մը կ'ընէ անոնց  
հնու : Շուտ մը կացնը կ'առնէ նորէն . «Բնաք  
բարով» կ'ըսէ աղաքներուն , աղջիկը կը գրկէ և  
Ժէմիին ձեռքը բռնելով :

— «Մտիկ ըրէ՛» , կ'ըսէ , «որդեա՛կ , կրնայ  
ըլլալ որ մեռնիմ մեր այս ձեռնարկութեանը պատ-

ճառով, այս մահն անզամ բերկրութիւն մը ունի. վեհ սրտի տէր եղողները, սլատի նախանձին իմ վիճակիս: Սակայն կ'ուզեմ իմ մրտակ գանձս տեղաւորել, որուն հայրենիքիս ազատութիւնը կը դնամ նախամեծար համարի: Այս գանձը որդեակ, Քէրիկո է և հիմակուընէ զինքը քեզի կու տամ: Ահա քու հարսդ ժէմի. իրարու ձեռք սեղմեցէք, իմ ձեռքիս մէջ: Երդում ըրէք սրտիս վրայ՝ որ հայրենիքիս, ձեզի ու հօրս համար կը բարախէ. Երդում ըրէք որ միշտ զիրար սիրէք, ապրիք ու մեռնիք մէկմէկու համար. և ձեր բուռն ու անարատ սիրոյն հետ խառնէք ամիչն մէկ խորհուրդնիդ: Ամուսին էք իրարու՝ որդեակներս, կ'օրհնեմ զձեզ իմ հօրս և ընտիր բարեկամիս անունով:»

Քէր ու ժէմի ծունկ կը չոքին, ձեռք ձեռքի տուած կը խոնարհեցնեն գլուխնին, ու յարգանքով հայրական օրհնէնքը կ'ընդունին: Արցունքներն երեմնուն վար կը վազէ: Մելքթալ անդամ լար չի կրնար բռնել, և իր բուռն կիրքերուն յափշտակութեամբը վառուած աչքերը՝ արցունքներուն տակէն կրակ կը փայլեցնեն: Կը վերցնէ զաւակները, կը համրուրէ զանոնք զարձեալ, «մասք բարով» կ'ըսէ, և վեյհէմի ըսելիքնին մէկ մըն ալ կրնելով կ'առնէ կացինը, մէկէն կ'ելէ քարայրէն ու Սթանցի ճամբան կը բռնէ:

Երկու տղաքն առանձին մնալով՝ նախ չեն համարձակիր որ աչքերնին իրարու դարձնեն: Կորագլուխ, և ձեռք ձեռքի տուած անշարժ պահը, ուրախութիւնը, երջանկութիւնն ու երկիւզը, իրար խառնուելով կը դողացնէ զիրենք: Զանազան զգացումներով ալէկոծուած սրտերնին, չի

կընար գիւրութեամբ իր առջի վիճակը դանել. աղայական ու անկեղծ ամէկոտութեամբ առջի բերանը կը վախնան այսպիսի առանձնակութենէ մը: Ժէմի վերջապէս սիրս առնելով՝ դողդուն ձայնով կ'ըսէ.

— «Ծէր՝ իմս ևս զու. շատոնցուընէ ի վեր գիտես որ ժէմի քեզմէ զատ մէկու մը չէր կընար ըլլալ: Բայց սա վայրկենիս, հօրերնուս այսպէս ըտանգալի ձեռնարկութեանց միջամուխ եղած ըլլալը. կ'արգիկէ մեզ իրարմով զբաղկիը. միմիայն աննոց կը պարախնք. սրտերնուս և ժամանակնուս ամէն մէկ մանրերլուրդը: Մեկնինք, Քէր, երթանք մօլս պատմենք մեր ճամբորդութիւնը. և երբոր հայրս ու յարգելի պապդ՝ Մելքթալին տուած օրհնէնքը հաստատեն, այն ատեն գուցէ համարձակիմ իմ որչափ երջանիկ ըլլալս ըսկու:»

Քէր առանց պատախանի կը սեղմէ անոր ձեռքը, քարայրէն գուրս կ'ելէ մէկէն, ու կը մկնին եկած ճամբանուն հետեւի:

Սակայն արեգակը, թէեւ հազիւ իր ընթացքին կէսը կատարեր էր, նսեմ ամպերուն մէջէն ալու նշոյլ մը միայն կ'արձակէր: Երկնից կապոյալու համատարած մոխրագոյն տաւագաստով մը ծածկուեր էր, և ձիւնի տարափ մը կը թռչտէր մէջ՝ մորենիներուն վրայ պլուած դառնուին կ'աւելնուելու բուրդի նման, ու հետզետէ կ'աւելնուելներու բուրդի նման, ու հետզետէ կ'աւելնուելներու կողմէն: Յանկարծ ցուրտ հով նար հիւսիսային կողմէն: Յանկարծ ցուրտ հով ելլելով, կը սկսի աւելի սաստկացնել այս սպիտ մը ելլելով, կը սկսի աւելի սաստկացնել այս սպիտ տակափալ ձիւնը: Իրեւեւ ուժգին տեղատարափ մը կ'իջնայ, կը լեցնէ ճամբաները, կը ծածկէ գահալէմները, և վատարախտիկ ճամբորդներացում

ըստն աչքին հայուածքը՝ կ'արգիրէ, որուն սասաւ կութեան աղ չէին կրնար զիմանալ:

Քէր ու ժէմի կենալ սախառւերով՝ ապառաժներուն առաջ հայանի մը կը փնտուն: Զիւնն ամէն կողմ՝ կը համնի հանեւնուն ու առաստանաւար՝ կ'իջնայ զիուխնուն վրայ: Ժէմի կը սատդնապի Քէրին համար, իսկ Քէր անոր սիրա ասոլու մաքալ սպիտակացած զգեստները թօթվերով կը խնդայ: Վերջապէս փոթորիկը իր առաջին սաստկութիւնը կը կորսնցնէ, և արեւուն ուկեղօծ ձառագայթներն այն համատարած քողը թափանցերով՝ ձիւներուն վրայ աղամանպի պէս կը ցորսնան:

Երկու աղաքը ճամբայ կ'ելեն վերստին, բայց իրենց շաւիզը չեն կրնար զանել: Դէզպէզ սպիտակ օթոց մը՝ ժայռն ու գահավէմը հաւասար կերպով ծածկեր էր: Ժէմի Քէրին ձեռքէն բռնած՝ կը սկսի զգուշութեամբ յառաջանալ, ձեռքի գաւազանովը ճիւներուն խորութիւնը կը չափէ ու վասնգ մը չըլլապան ապահով չեղած՝ չթողուր որ Քէր քայլ մը առաջ երթայ: Իսկ Քէր, որ մի միայն իր ընկերոջը վասնգ մը չհանդիպելուն կը նայի, անոր կոխած տեղուանքը կոխերով՝ աւելի ամուս կը բռնէ ձեռքէն, որպէս զի եթէ սահերու ըլլայ՝ կարենայ օգնել իրեն, և այս երկայն ու ցաւալի ընթացքն ու անընդհան վասնգներն անդամ գարովալից Քէրին համար քաղցրութեամբ խառնուած էին:

Երջաններ ընկույթ հեղիղներուն եղերքը հետեւերու կը սախպուին, ուր ջուրին արագութիւնէն զետինը չէր ծածկուեր, օրուան մնացորդը կ'անցնի ու հաղիւ իրիկուան դէմ իրֆէլտ զիւղի մօ-

տերը կը համնին: Ժէմի ապահով է որ Ծիստէն զիր եղերով զիշերը կրնան Ալթորֆ մանել: Սիրտ կու այ ընկերունիին, և լուսնն երեւալ սկսելով՝ վերստին մոլորելու երկիւզը կը փարասի իրենցըմէ: Կը քաջալերուին և Խորի մէջ տեղէն անցնող զետին ձափ կողմը բռներով կը սկսին յառաջանալ. երբ երկայն բաղիսարով մը զինուած լայն վերարկուով մէկը կը տեսե լայն վերարկուով մէ ծածկուած մէկը կը տեսնենց մօտ. միմասին ձիւն ու սասաց կը կը տեսնուէր, զիխարկին, վերարկուին ու ցուրտէն իրարու կազած մազերան վրայ: Այս մորդը մին կրապու կազած մազերան վրայ: Այս մորդը սեղանի աղտքներուն գալով՝ որոնք զինքը տեսնակ պէս կրնդ սախն, աղբալով ձայնով մը ըստու:

— «Երիտասարդ բարեկառներս, մորդած որսորդ մըն եմ ես: Կորուսի բոլոր ընկերներս ու միանգամանին Ալթորֆի ճամբան. ուր որ հասանակ թէ մէծ ոնձկութիւն պատճառած է իմ այսպէս բաժնուիլու: Կրնա՞ք ասանսորդել ինձ, որդպէս բաժնուիլու: Զիր ջանքն ու ինձի ըրած օգնութիւնն արժանապէս կը վարձարեմ»:

— «Վարձքն արդէն իսկ ճառայութեանը մէջն է», պատասխանեց մէկն Քէր. «Գիտենք Ալթորֆի ճամբան, ու քեզ ընսանեացզ տանիլը՝ մեզի այնչափ ուրախութիւն պիսի պատճառէ, որ չափ որ կրնար պատճառել՝ եթէ զուն զմեղ մեր ծափ որ կրնար պատճառել՝ եթէ զուն զմեղ մեր բարի ծնողըներուն տանէիր: Հետեւէ մեզի ու բարի ծնողըներուն պատճառել՝ եթէ զուն զմեղ մեր զիւղի մասնիկն իրիկուան դէմ իրֆէլտ զիւղի մօ-

պահով ելիր որ մէկ ժամէն քաղաքը կը հանիսա»: Որսորդը, կը միանայ երկու աղտքներուն հետ, ու պայծառ լուսնին լոյսովը զգուշութեամբ զննելով զիրենք, լոիկ մնջիկ կ'երթայ քովերնուն:

Քիչ մը ետքը որսորդը, խառքը ժէմիին ուղղելով.

— «Երի՛տասարդ», կ'ըսէ, «Ո՞վ են քու ձնողքը. ո՞ւր կը բնակիք Սլթորփի մէջ»:

— «Երկրագործի մը սրդին ևմ ես», կը պատասխանէ ժէմի, առանց անոր նայելու. «Հայրս բնաւ քաղաքը չի բնակիր»:

— «Ո՞ւր է ուրեմն իր ապաստանարանը»:

— «Անապատի մը մէջ տեղը լեռներուն վրայ. հոն իր արար կը մշակէ, ու առաքնութեամբ կեանքը կ'անցնէ»:

— «Առաքինութեամբ», հեղնարար կը կրինէ որսորդը. չէի կարծեր որ այս անունը ձեր մատադ հասակին ծանօթ ըլլար»:

— «Այս առաջին բառն է որ թոթովելով արտասաներ եմ», կ'ըսէ ժէմի անվեհեր ծայնով մը:

— «Գիտե՞ս ուրեմն անոր ինչ նշանակիլը»:

— «Գոնէ կը յուսամ»:

— «Մէկնէ ինձ զայն»:

— «Երեք բառ բաւական են. երկիրըն Ասուծոյ, սեր մարդիկներուն վրայ ու ատելուրիւն նեղչներուն դիմ»:

— «Եւ ո՞վ են այդ նեղիները»:

— «Բանաւոներն ու իրենց արբանեակները»:

— «Զուցիերիոյ մէջ բանաւոր չի կայ»:

Քէր ինքզինքը չկրնարով բանել մէյ մը կը պոռայ. ժէմի բնաւ չի պատասխանէր. և որսորդը՝ լուռ ու կորագլուխ կը շարունակէ ճամբան քիչ մը ատեն:

Երթալով Սլթորփի ամրութիւններուն կը մօտենան, արդէն դուռները սպասող պահապան

գօրքերուն նիղակները կը փալփէին հեռուէն: Տրտում անձանօթը մէկնէն դժողակ ձայնով մը կը հարցնէ ժէմիին թէ».

— «Ո՞վ է իր հայրը»:

Քէր գողգղալով աւելի ուժով կը սեղմէ ժէմիին ձեռքը: Իսկ ժէմիին համար սուս խօսին անկարելի ըլլարով՝ կը վարանի քանի մը վայրակնարելի էր լուսակը: Կայ վերջապէս անձանօթը բանագատելով զինքը, վասահութեամբ մէյ մը երեսը կը նայի ու այսպէս կը պատասխանէ»:

— «Մէնք հաճեցանք քեզի ճամբաղ ցուցնելու, սակայն ասկէց աւելի վասահութիւն մի լու, պահանջներ մեզմէ: Անկարելի է որ հօրս անունն իմանաս, ինքը միայն իր բարեկամներուն ծանօթ է»:

— «Յանդուզն երիտասարդ», կը պոռայ այն ատենն որսորդը բարկութեամբ. «Հայրդ չի կրնար առաջն ուղարկութիւնները մէկնէն պահուըտիլ ինձմէ. քանի որ քու ապստամբ ընպահանութեամբ առնելու ինմանամ, զգթաներէ ազատանիքը որն ըլլար չիմանամ, Աղէկ գիտցիր, ինչպէս որ մեղատելիք չունիս: Աղէկ գիտցիր, նոյնպէս և զիրենք գտնելու պարաները պատժելը, նոյնպէս և զիրենք գտնելու կիրան անձանօթ չէ ինձ»:

Այս իուքերով գուռներուն կը հասնի, ժէմիւքը անունը կ'արտասանէ. և գօրքականները մէկնէն պուրակ կը խնարհնեցնեն իր առգուրս ելլերով զրահնին կը խնարհնեցնեն իր առգուրս:

— «Թող բռնեն ու երկու տղաքը», կ'ըսէ անողորմ իշխանը. բանար նետեն, ու իմ զիմացս բերուի, ո՞վ որ զիրենք ուղեկու գայ»:

Կը հնաշանդին, պահապան գօրքերը կը պաշարեն Քէրին ու ժէմին. և առանց գիտարու անոնց չարեն Քէրին ու ժէմին. և առանց գիտարու անոնց հասակին ու այն տաժանելի ճամբորդութենէն

պատճառած տկար վիճուկնուն, գղեալը կը տանին, և խաւարաշն բանո մը բնակարան կ'ըլլայ իրենց :

Երկուքն ող հանդարա, ու գորսվալից աչքով իրարու նայերով՝ մասի չնորհակալ կ'ըլլան իրենց դահիձներէն, զիրենք իրարմէ չբաժնելնուն համար. ասանց երկնչերու կը սպասեն երկու աղաքաներն որ սակալի բանտերնուն հասա գոները զոցուին. կը հանգչին այն յարգին վրայ որ զթարով նետեր էին. և քովենին դրուած ուր հայը միամին կ'ուտեն: Երկիւքն ու խզմանքի խայթոց՝ սրբագրուած մէջ ընուռ աւովի չաշնենալով, միմիսան ընտանիքնուն կրկիք տախնազը ու եթէ վկրչեմ ըստաւորին գէմին ելէ, իրեն սպասնացող վտանգներուն վրայ կը մասնեն: Կը յուսան ու կը մազիթեն որ ետմէ ու ծեր Հանրին, զիրենք Մելքոնին քով մնացոտ կարծեն, սրպէս զի քաշած դժբաղգութիւններուն ծանրութիւնը միսին իրենց մնայ:

Երբ այս երկու աղաքներն ասանց նման բարեպաշտական մաածումներով զրտպած՝ բանտին մէջ անողոքելի բարբարոսի մը առորին առկ, խազաղ և անզուտով կը քնանային ասանց աղէտալի երազներով սրաերնին խռավելու. և կը վայելէին այն անդորրութիւնն ու հազիի հանգիստը, որ առորինութիւնը՝ չպթաներու ծանրութեանը առան անզում կը պարզեւէ. իշխանը՝ իր պալատին մէջ, բազմաթիւ զօրքերով շրջապատուած, իր բարոր զօրութեամբը զինուած, և մէկ խօսքով իրեն անհաճոյ երեւցողին կետնքը վերցնելու կարող ըլլալով, զարձեալ չէր կընար քնանալ. և ամէնէն

սովորակի երկիւզն իր անհանգիստ միտքը կը խոռովէր Տրամութիւն, մողեգութիւն, և չատ մը իրարու հակասակ մասնութիւնը կը չարչարէն զինքը. մահը միշտ աչքինցը կմաց սովորութիւնը անոներով՝ նուզները. մահը միշտ աչքինցը կմաց սովորութիւնը կմատուքները, որպէս զի վախցինէ կասկածելի եղող անձերը, ու անխնայ կասութած մը այս իր թշուառ կեանքը պաշտպաներու համար, մէկ խօսքով՝ արևան լայն գետ մը զնէ, իր ու մահուան մէջ անդը:

— «Ա՛յ, ինձի զէմ միթէ որչափ սասկալի տակրութիւն մը կը մնացանէ այս ժողովուրդը», կ'ըսէր ինքնիրեն, որպէնիսեւ աղաքնին, իրենց կ'ըսէր ինքնիրեն, աղաքնիս կրնար ծածկել զայն ձամբագլէ մը, ու զիսպատծով ձանչցած մէկ ծամոթքագլէ մը, ու զիսպատծով ձանչցած մէկ ծամոթքագլէ մը, ինչ կ'ըսէն ուրեմն ասանց ծերերն ու չափահաները, որչափ վախնալու եմ ևս այս խռովայրը լուզութիւնէն, սրնաց սերոնզը՝ իմ վայուղներու բազմութիւնէն, սրնաց սերոնզը՝ իմ զօրութիւնու ձեռքէս յափշտակելու յուսուին ու փափաքավը կ'ածի ու կը բազմանաց, և անշուշտ իմ արհունս կը ծարսուին: Ո՛չ, պիսի վանեմ անոնց հարուտածները, ու ձեռքէս փախչողները՝ անսամն սորսափավը պիսի նուածեմ. նոր պատմութիւնը մէջողներ զանեմ հնարեմ, թշնամիներս որոշելու համար, անտարակոյս եմ որ ամէնքն ալ թշնամի են ինձ, բայց աննաց ամէնքը չէն կընար համարձակելի երեւան եղելու, զոնէ ամէնէն ժպիթներն առաջինը կ'ըլլան առապարիս տալու ինսպատ:

Վերջը՝ բարկութեան ու հպարտութեան մուրզութիւնը կը ափրապեաէ իր վրայ. հազար ու մէկ անդործադրելի գողափարներ կը պալուցնէ մէկ անդործադրելի գողափարներ կը պալուցնէ

յիմարացած մտքին մէջ . ու որոնք որ աւելի անձունի են , խելքին մօտ կ'երեւնան . նոր հասրք մը կը մակարերէ այս իրեն կասկածելի եղող ժողովրդեան ատելութիւնը աղէկ մը երեւան հանելու համար , կ'ընտրէ վերջապէս սա ապուշ գաղափարը , որ սիլիպէ իւսիի բնակիչները , իրենց անոլորմ իշխանին վեղոյրին առջեւը վատաքար նականին խոնարհեցնելու . ի զուր իր կիսակորոյն դասովութիւնը կ'ուզէ ցուցնել իրեն այս անտեղի ու անօգուտ հրամանէն ծագելիք վասնգները . ալ չուզէր դասովութեան ականչ կամել . քովք կանչել կու տայ իր բազմաթիւ զօրքերուն գլխաւորները , անձկութեամբ կը հարցաքննէ ու կ'ուզէ իմանալ վարձկան զօրքերու փոյթն ու յօժարամութիւնն որ աստիճանի ըլլալը . որոտին երկիւզե՝ ագահութեանը յազթերով , գանձեր բաշխել կու տայ անոնց , և խօսքը՝ իր ամէնէն մեղապարա փափաքներուն հաւատարիմ զործաղիր և խորհրդապահ հրամանատարին ուղղելով՝ կ'ըսէ .

— «Վազը՝ արշալյուն առաջ մէկ երկայն ցից մը անկել տուր Ալթորֆի մէջ տեղը . սա , քեզի կը յանձնեմ իմ զլիսարկս ու կ'ուզեմ որ այն ցիցին ծայրը զրուելով տեսնեն ամէնքը : Բազմաթիւ զօրքերս՝ թող զինուած շրջապատեն հրապարակը , ձամբաներն արգելեն , ու սիլիպն անցնողները , որ երեք նահանգներու իշխանին կարութեան նշանին առջեւը յարգանքով խոնարհն . դութեան նշանին առջեւը յարգանքով խոնարհն . փոքրիկ զիմաղրութիւնն ու մէկ թեթեւ արասնչն անգամ անմիջապէս զիմաներով պատժուի : Զիզի կը թողում , բնութենէն այս գերի ըլլալու համար առեղծուած անարդ մարդոց զէմքէն , աչքերնուն ,

ու գծագրութենէն իմանալ , ատելութեան , աղաւութեան , և մինչեւ քաջութեան համար անգամ ունեցած գաղանի կիրքերնին , վասն զի քաջութիւնը , հստականդելու նախասահմանեալ անձի մը համար ոճիր մըն է : Գացէք , կատարուի հրամանս , ու թո՛ղ մեր լրտեմները բանտարկել տուած տղաքներուս յանցաւոր ծնողքը գըտնելու վագպին» :

Սարնէմ վազեց ամէն բան պատրաստելու : Զօրականներն իրենցմէ պահանջուած ոճիրներուն հատուցումը կանխիկ կ'ընդունին : Ուկին ու զինին շուալլութեամբ կը տրուի իրենց . լրտեմներ կը տարածուին քաղաքին մէջ ու շրջականները , որպէս զի ընտանիքներու մէջ մանեն , որ իբր գթութեամբ շարժուած պատմնն անոնց թէ ինչպէս երկու մանուկներ թէսլէրի խստութիւններուն գոհ կ'ըլլային . և այս լուրին ընելիք աղդեցութիւնը՝ ժաղանքներու մէջ կարդալով՝ ճնշեն ժողովրդեան նայուածքին մէջ կարդալով՝ ճնշեն զայն . մէկ խօսքով ցաւէն ու կարեկցութենէն անգամ ոճիր մը հանեն :

Բայց արդարադաս երկինքը , որ կը հսկէր թէլին խրձիթին վրայ , ծածկեց զանիկայ՝ այս ժամանակի մասնակիւն աչքէն : Բնաւ չն երթար բարի նաւակներուն աշխատուին հետո մինակ մնալով՝ մէին , որ կոյր ծերունիին հետ մինակ մնալով՝ առանց ամուսինին ու որդիին անցուցած ժամերը կը համբէր : Գիշերը տագնապով կ'անցնի իրենց համար . ոչ տունը լուսաւորով մենաւոր կանթեղը կը մարեն , և ոչ ծեր չամրին ու բարի նամիչն վայրկեան մը աչքերնին կը գոցեն : Միշտ իրենց որդիներուն վրայ կը խօսին :

Հարիւր անգամնէն աւելի իրարու խօսք կ'ընդ-


միջեն, գրանը կողմէն եկած ձայնը մտիկ ընելու համար։ Անտերեւ ծառերուն մէջ՝ հիւսիսային հովին փչումը, կամ տանը բոլորափքը պարսող հաւատարիմ շանը հաշելը կը ցնցէր Ետմէն։ Կը ցատքէր նստած տեղէն ու դուռը կը վազէր՝ ամէն անդամին յուսալով որ ժէմին է։ Կը նայէր ու խաւարէն զատ բան չէր տեսներ. ունկնդիր կ'ըլ-լար զգուշութեամբ, ու հեղեղներու ձայնէն զատ բան չէր լսեր։ Տիսուր տրատում կը դառնար շուարած ծերունին քով, իր անձկութիւնն ու երկիւղը ծածկելու ջանալով։

— «Տղադ վար գրած ըլլալու է զիրենք», կ'ըսէր հառաջելով. «ննջէ՛ ննջէ՛, ով բարի ծերունի, ևս արթուն ևմ, մինչեւ առտու»։

— «Այո՛, դուսարս», կը պատասխանէր Հանրի, «տղաս արդիլած ըլլալու է զանոնք. ևս կը քնանամ, իմ վրաս մի՛ մտածեր, ու հանդարսէ դուն ալ»։

Ասանկով՝ ծերունին հանդարս ու քնացած ծեւանար, որպէս զի Ետմէն չտառապի. երկուքն ալ կը լուէն իրար խարելու մտքով, երկուքն ալ կը ծածկէն իրենց արցունքները. բայց ամենափոքր ձայն մը անդամ՝ երկուքը մէկէն վեր կը ցատքեցնէր, ու յոյսերնին պարապը կ'ել-լէր միշտ։

Ճ-ճ-ճ-ճ-ճ-ճ-ճ-



## Գ Լ Ո Ւ Խ Գ.



Այն ատենը Թէլ, արշալուսէն առաջ՝ Շուեիցի պարիսպներուն հասեր էր։ Կ'երթայ Վէրնէրին դուռը կը զարնէ, գտաթին մէջ հսկող Գամփուերը (մեծ շուն, ասմասուն) հաշիւններով օդը կը հնչէցնէն։ Անհանդիսու Վէրնէրը, որ արգէն խանձուած վիյտի մը զիմաց՝ ոտքի վրայ կեցած էր, փութալով զրանը կը մօտենայ, բարեկամին ձայնը լսածին պէս կը բանայ՝ կը համբուրէ զինքը, ու կը տանի կրակարանին քով. և այն սպառնացող Գամփուերը, իրենց տիրոջը հաւատարիմ բարեկամը ձանչնալով՝ կը չոյեն, կը շրջապատեն զայն, ու ահագին գլուխներնին Վիհէլմի բրտացած ծեռքերուն տակ կը ծածկեն։

— «Բարեկամ», կ'ըսէ զիւցաղնը Վէրնէրին, «ահա՛ հաստ վերջապէս այն ժամանակը, որ կամ հայրենիքնիս պիտի ազատէ, և կամ այս անարդ կեանքերնիս պիտի վերջացնէ։ Այս անդամ քուխոհեմ ու իմաստուն խորհուրդներուդ տեղեկա-

նալու չեմ եկած . ձայն կու տամ քաջութեանդ ,  
ու զէսքեր կը բերեմ քեզի : Խորհուրդ պէտք չէ  
ալ , գործադրութեան նայինք . վասն զի ժէպէրի  
նորանոր ոճիները վերջին նշանը տուին մեղ :

Այս խօսքերով , վէրնէրին առջեւը կը զնէ  
նիդակներու , աղեղներու , սրահատ գաշոյներու  
ու բաղիսապներու խուրձ մը , որոնք ուսն առած  
բերեր էր : վէրնէր հանդարտ ուրախութեամբ մը  
կը նայի անոնց վրայ :

«Բասաներու մտիկ ընելէս առաջ» կը պա-  
տասխանէ , «տանինք սա թանկագին գանձը  
գաղտնի տեղ մը պահենք . կինայ ըլլալ որ ըլլու-  
նուինք հոս . վասն զի բանաւորներուն ձեռքին  
տակ ընկճուած քաղաքացին՝ ապահով առն տեղ  
չկրնար ունենալ» :

Այս ատեն երկուքը մէկտեղ կը վերցնեն զէն-  
քերը , ու ստորելլեայ տեղ մը պահելով դարձ-  
եալ կու գան կը նստին կրակարանին քով : Թէ՛  
կը պատմէ իշխանին բարբարոսութիւնը , ծերունի  
հանրիին զիխտն եկած դժբաղլութիւնը \* անոր  
որդիին Մերթալին փախուսաք , և երիտասարդ-  
ժէմիին ճանապարհորդութիւնը՝ որպէս զի երթայ  
իմացնէ իրեն այս ժամուս , որ երեկոյին կրիւթի  
գանուի անպատճառ , իրենց վրէմինդրութիւնն  
ապահովցնելու համար :

վէրնէր ունինդիր կ'ըլլայ մատադրութեամբ ,  
ու կրիսել կու աաց անոր , իր բարձր խորհուրդ-  
ներուն մանրաման պարագաները . կը կշռէ , կը  
քննէ գանոնք իրեն հետ , կը հականառէ այն ար-  
դելքներուն վրայ՝ որ կարելի է թէ զիխմացնին  
եղելուքը մը ըլլալուն նորանոր փաստեր գտնելու  
ապահովութիւններ , որ

ամէն բան նախատեսեր ու ամէն մէկ հար-  
ցումներուն արժանիին համեմատ կը պատասխա-  
նէր . կը գրիէ զինքը սա խօսքերն ըսելով .

— «Յարեկամ , սկսինք , պատրաստ եմ ես :

Մէկէն կը սկսին՝ զատ զատ ու իրարու հա-  
կառակ ճամբաններէ իրենց իբրեւ աւանդ պահած  
զէնքերը , Շուկից շրջակայ գիւղերը ունեցած  
բարեկամներուն տանիլ . միջոց մը կու տան՝ բոնա-  
ւորութեան թնամին եղողներուն ձեռքը , որ  
կարենան զանիկայ ջնջել ու վրէմին առնելու :  
Փառք կու տան միգամած օդին ու ձիւնին , որ  
առաստ առաստ իջնելով՝ կը խաւարեցնէր ցերեկ-  
ուան լոյսը , ու անապատ կը դարձնէր՝ իրենց  
անց ու դարձ ըրտծ ճամբանները : Հարիւր անգա-  
մէն աւելի կ'երթման կու գան զէնքերը բաժնելու  
համար , որոնցմէ մէջ մէկ հատէն աւելի տանիլ  
չեն համբարձակիր . ամբողջ տասներկու ժամ կը  
տեւէ՝ այս կարեւոք բաժանումը . կը քաջողերեն  
ու կը վառեն ամէն մէկ զինուած անձերուն  
սիրաք . երդում կ'առնեն իրմէ . Աստուծոյ վրայ .  
Ժէպէրի վերջին ոճիրին կը տեղեկացնեն զինքը ,  
վրէմինդրութեան կը զրգաեն , ու ճառերնուն փո-  
փոխութիւն տալու և Ազատութիւնն անհրաժեշտ  
պարտք մը ըլլալուն նորանոր փաստեր գտնելու  
համար , նոր ձայն մը և նոր զօրութիւններ չի  
պակսիր իրենց :

Այս զրագումներով երեկոյ էր եղեր , բոլոր  
զէնքերը բաժնուեր էին . Վիլհէլմ միմիայն իր  
աղեղը կը պահէ , վէրնէր նիզակ մը վար կը զնէ :  
Երկուքն ալ վերջին աստիճանի յոգնած . վէրնէրի  
առնը կը մանեն , քիչ մը մտնալ կ'առնեն , ակա-

բացած ոյմերնին կը նորոգուի, և առանց վայրկեան մը հանգիստ առնելու, ճամբայ կ'եղեն դէպի կրիւթի քարայրը՝ որպէս զի ժամանակ չկորաընցնեն և Մելքթալի հետ եղած ժամադրութեան հասնին:

Կը յառաջանան այս ձիւներուն մէջէն որ հիւսիսային հովը՝ իրենց չորս կողմը կը դիզէր, կը հասնին լիճն եղերքը, մութ աեղը նաւակ մը կը փնտուն, վերջապէս ամուր կապերով կապուած կը գանեն փոքր մակոյկ մը, որ հիւսիսէն զայրացած բուռն ալիքները, շարունակ եղերքին կը զարմէն, վէրնէր՝ լիճը այնպէս ասսուկացած տեսնելով, կը կենայ ու կը հարցնէ վիշէլմին որ՝

« — Միթէ թիավարութեան արուեստին մէջ իր անուանի եղող յաջողակութիւնը, կարո՞ղ է մրրկին դէմ դնելո»:

— «Մելքթալ կը սպասէ մեղի», կը պատասխանէ թէլ, «ու մեր հայրենիքին բաղզը՝ անոր հետ ընելիք մեր խորհուրդէն կը կախուի: Ի՞նչպէս կը համարձակիս՝ լիճն անդիի կողմը անցնելու կարաղութեանս վրայ հարցում ընել: Անծանօթ է ինձ գործին կարելի ըլլալը, բայց սա դիտեմ միայն՝ որ պէտք է անցնինք: Արհեստիս վրայ չէ որ կը վատահիմ, այլ երկնքի Սատուծոյն՝ որ կը հոկէ անմեղ հոգիներուն վրայ ու աղատասէրները կը պաշտպանէ»:

Կ'ըսէ, ու կը ցատքէ մակոյկին մէջ. վէրնէր՝ ինքինքը անոր ետեւէն կը նետէ: թէլ կը կարէ կապանքը, կ'անցնի նաւալարին տեղը, ու մէկէն հեռանայ եղերքին: Բայց՝ կամ դիպուածով և

կամ ամենաւկարող Աստուածը, որ թէլ օգնութեան կը կանչէր մտքէն, կը հոկէր Զուիցերիոյ աղատիչներուն վրայ, հովը կ'իջնայ մեկէն, ալիքները կը համդարախն, խաղաղ ջուրը կը սկսի տանիլ՝ թէլին մակոյկը, որուն թիակները ձեռքն առած՝ նետի մը արագութեամբ կը յառաջացնէր զայն: Քիչ ատենի մէջ կ'անցնին լիճը, միւս կողմը կը հասնին, կ'եկնեն կը կապեն մակոյկը, ու երկու բարեկամները՝ իրենց վաղաւց ծանօթ այն քարայրը կ'երթան:

Մելքթալ, այրին բերանը կեցած կը սպասէր անոնց: Թէլը տեսածին պէս, գիրկը կը նետուի, կը սեղմէ ու արցունքներով կը թրչէ զայն, և և հառաջանքով կ'արտասանէ, հօրն ու բարեկամին անունները. իրար կը խառնէ այս ամենասիրելի անունները, ու հազիւ կը զապէ զինքը ճնշող այն շատ մը զգացունեները: Թէլ կու լայ իրեն հետ, սեղմելով կը բռնէ ձեռքէն կը տանի քարայրին խորը: Հոն՝ անթափանց մթութեան մը մէջ երեք բարեկամները ժայռերու վրայ նասած, իրենց անձնական օգուան ու ցաւերը մէկ կողմ ձգելով, իրենց հայրենիքին օգտին ու բաղդին վրայ կը սկսին մտածել: Թէլ այսպէս խօսք կը բանայ:

— «Մելքթալ, հայրդ ողէ է, հայրդ՝ իմ տունս է. թող անկասկած ըլլայ գութդ, ու որ դիական սէրդ լոէ՝ Հայրենիքի ինողիքին առջեւ: Մեր Հայրենի երկրին անկախութիւնը ձեռք ձգելու ապահովոյն և դիւրագոյն միջոցները վնասենք ու գտնենք, աղատենք զայն, այն անիրաւութիւններուն, բարեպատութիւննե-

րուն ու կատաղութիւններուն վրէմն առնենք,  
որոնցմով երկար ատեն է որ կը ճնշուի: Ամէն  
մէկերնուու նահանգին բնակիչները, մեր վրայ մեծ  
յարդ, սէր ու վաստանութիւն ունին. Շուիցի քա-  
ջերը՝ Վէրնէրի ձայնով ուաք պիտի ենեն. միմիայն  
գէնքի կը կարօտէն, այսօր Վէրնէր ու ես այս  
պակասութիւննին լրացուցինք. ահա՛ սա զէնքերը  
մեր Շուիցի բարեկամներուն բաժնածներնուա հետ  
մեզի երկու հարիւր զօրական կը խոստանան,  
որոնց հրամանատարն է Վէրնէր: Խոստում ու  
երդում առած ենք իրենցմէ, և մենք մեր վրայ  
ունեցած վատահութիւնը անոնց վրայ ալ կրնանք  
ունենալ: Իւսիի և Ալթորֆի պարիսպին մէջ  
աւելի գժուար եղաւ ինծի ընկեր գանելը. վասնդի  
բոնաւորին ներկայութեանը պատճառով, սակումը  
չափազանց արմատանալու վրայ է հոն. ու կար-  
ծես թէ նոր կառուցանել առուած բերդը յաւիտե-  
նական ապահովութիւն մը կու տայ իր զօրու-  
թեանը: Ամէնուն սիրուը աղասութեան սիրով կը  
տոչորի, բայց Ժէսէրին բազմաթիւ թիկնապահ-  
ները, այն վատ լրտեսները՝ աւելի մեծ ինամքով  
մը կը հսկին հոն, այս սուրս կրակին մէկ ամենա-  
փոքր կայծն անգամ գանելու և պատիերու  
համար: Ալթորֆի ժողովրդեան վրայ գեռ չիմ  
կրնար վատահիլ. տիրապետական խարազանին  
տակ կը դողան ու կը հեծեն. կը տեսնեն միշտ որ  
աչքն իշխանին գարձնողը՝ կացինով կը պատմուի:  
Ալթորֆի ժողովուրդը չպիտի յանդգնի անոր դէմ  
յարձակիլ, բայց զայն ալ չպիտի պաշտպանէ:  
Պէտք է որ զրաւենք Ալթորֆը: Անոր Մջակայ  
դիւղերը՝ ինծի հետ մեռնելու պատրաստ հարիւր

ընկեր գտայ, քաջ ու զինուած են ամէնքն ալ,  
իմ ձեռքէս հկած նուէրն ահա այսչափ է: Խօսէ՛  
Մելքթալ, պատմէ՛ մեզի, քու Ունաէրվօլտի մէջ  
ըրածներդ, և անգարծ կերպով որոշենք այն  
ժամը՝ այն վայրկեանը, որ մեր բոլոր զօրութիւնը  
գումարելով՝ պիտի երթանք, մեռնելու կամ  
ազատութիւննիս ձեռք ձգելու:

— «Բարեկա՛մ», կը պառայ Մելքթալ բարձր  
ձայնով, «Ես առանց ձեր այդ պատրաստ ունեցած  
զօրութիւնը գիտնալու, գործին յաջողելուն ան-  
տարակոյս էի: Հարիւր յիսուն քաջամարտիկ երի-  
տասարդներ, արդէն պատրաստ են Ունտէրվօլտի  
մէջ. գեռ այսօր տեսայ զիրենք ամէնքն ալ. և  
զիս հրամանատար ընտրեցին. առ հասարակ ամէնը՝  
պատերազմելու եռանդէն վառուած են: Բարե-  
կամնէր, վայրկեան մը անգամ չկրանցնենք, այս  
գիշերուընէ Ալթորֆի ամրութիւններուն տակն  
երթանք, մեր քաջամարտիկ ընկերները նոյն իսկ  
մէջնամքն մէջտեղը գումարենք. յանկարծ յար-  
քաղաքին մէջտեղը գումարենք. կը հետեւի  
մեզի. պատմենք իշխանը, կ'ուզեմ որ անոր աշ-  
քի արդուուի ուր որ իմ հօրս... բայց ինչ կ'ը-  
քերը փորուի ուր որ իմ հօրս... բայց ինչ կ'ը-  
քերը ինծի պէս ամենաթշուառ որդիի  
մը. ըսկել կ'ուզեմ որ՝ առանց նայելու գիշերուան  
միթութեան ու չորս կողմը ծածկող ձիւնին, որ  
գժուարանցանեկի ըրած է ձամբաները, վաղը՝  
արշալոյսէն առաջ Ալթորֆի հրապարակին մէջ  
ըլլանք, և նոյն հետայն պատերազմ բանալով՝  
միջնաբերդին տիրենք և ամէնքս մէկ մեռ-  
կամ միջնաբերդին տիրենք և ամէնքս մէկ մեռ-  
կամնք»:

— «Այսո՛, կը մեռնինք», հանդարտ ձայնով

մը պատասխանեց Վէրնէր, «ու այս մահը թէպէտ և վառաւոր, բայց ապարդիւն պիտի ըլլայ մեր երկրին համար: Զլուցի՞ր ուրեմն Մելքթալ, վիլհէմին մեղի ըստածը. Խոռի մէջ իր ունեցած հարիւր բարեկամները՝ որոնց վրայ ինքը վստահ է, շրջակայ գիւղերը տարածուած են, ատեն պէտք է զանոնք գումարելու համար. և չորս հազար հոգիով թիմսապահներու խումբ մը, բոնաւորին բոլորտիքը պատրաստ կը սպասեն միշտ:

«Ալթօրֆի ժողովուրդը՝ որ ժէպէրի և իր պահապան զօրքերուն ու բանակին ներկայութեամբն ընկճուած կը հեծէ, երբեք չպիտի համարձակի մեղի հետ միանալու: Մեր տկար խումբերը՝ խառն ի խոււն իրարու ետեւէ համեկով, չպիտի կարենան քաղաքին մուտքը ձեռք ձգել, ու պատնէշներուն տակը պիտի ցրուին կորսուին. երեք Նահանգները՝ ժէպէրի զօրութեամնը դէմ դնելու համար խիստ տկար են. վասն զի Կայսրութիւնն է իր վահանն ու ապաւէնը, և ձեռքին տակը շատ մը ամրութիւններ ունի, որոնց պաշտումն որչափ չուտ ալ գործադրենք, դարձեալ բաւական ատեն կրնայ մնալ Գերմանիոյ՝ որ մեր բոլոր ժողովուրդէն աւելի բազմաթիւ զօրքերու խումբեր հանէ մեղի դէմ:

«Վստահ եղիր փորձառութեանս: Զեմարկութիւնն մը չըրած՝ պէտք է որ մեծ օգնութիւններով ապահովցնենք ինքինքնիս. կարծես թէ միմիայն մենք ենք՝ ազատութեան սիրով վստած. միթէ Յուրիք, Լուչէրնա, և Զիւք, Քլարիս ու Արլնցել լեռներուն բնակիչներն ինքինքն նին շղթաներով պաշտուած տեսներուն վրայ՝

սրտերնին չը վրդակած: Մի՛ ստրակուսիր բնաւ, այս արի ժողովուրդը՝ աղատութեան ծարաւով կը տոչորի. օր մը՝ հոգիս կը վկայէ, մեղի հետ մէկ մարմին պիտի ըլլան, ու այնպիսի հասարակապետութիւն մը կազմեն՝ որ բոլոր աշխարհիս թագաւոր որոներուն զարհուրելի ու յարգի ըլլայ:

«Յառաջանանք, ատեն է յաղթութեան, Լուչէրնա, Զիւք ու Ցուրիք ապահով գեսպահներ խրկինք, որպէս զի մեղի հետ միաբանին. օր մը որոշենք, սուրբ օր մը ըլլայ այն, ու մէկ ժամը մը մէջ՝ բոլոր Զուիցերիս գտնուող աղաւան մը մէջ բոլոր Զուիցերիս բարեկամները, յանկարծ իրենք բանաւորներուն վրայ յարձակին: Այն ատեն մենք երեւան կ'ելլենք, ու Ալթօրֆի ժողովուրդն ալ սիրտ կ'առնէ, իշխանը՝ զինուած ժողովուրդէն պաշտուած տեսներով ինքինքն պը, կը չուարի կը մնայ, իր պատգամաւորները՝ ամէն կողմէն կ'արդիւթիւն. ու անոր վասն զի մէջ ըլլալուն գոյմը կայսեր համարներն առաջ, ինքը կը ճնշուի մեր զօրութեանը տակը:

Վէրնէր կը լուէ, ու Մելքթալ կը մրմռայ. Մելքթալ կ'ուզէ Վէրնէրին դէմ խօսիլ. սակայն Վէրնէր խօսքը կ'առնէ, և երկուքն ալ անձայն ունինդիր կ'ըլլան:

— «Յու համարձակութիւնդ կը սիրեմա կ'ըսէ Մելքթալին, «կը ներեմ քու բորբոքած եռանդիդ բայց աղէտալի կ'ըսայ մեզ: կը պատուիմ քու խոնեմութիւնդ Վէրնէր, սակայն ան ալ կրնայ վասնդաւոր ըլլալ: Վայ այն դաշնակցութեան, վամանդաւոր կարօտ է. ու գաղտնիքը սոկաւարիւ հաւատարիմ սրտերու մէջ ամփոփուած չէ.

միակ սխալում մը, մէկ խօսք մը, ամենաթեթեւ պարագաներ՝ կրնան տաին ու վրայ ընկել շատ տարիներու աշխատանքը: Թէ որ քու մեղի հետ ընկերացնելու համար առաջարկած այնչափ բազմաթիւ քաղաքներուն մէջ՝ մէկ մատնիչ մը զրանուի, բաւական է հայրենիքնիս շղթայակապ ընելով՝ անոր արժանագյն զաւակներուն ընտիրները՝ չարատանջ կորսմցներու:

«Զէ, մէկու մը չի վստահինք մեր վեհ, ու վսեմ խորհուրդները: Կը յուսամ որ բաւական ենք ազատութեան հիմնադիր ըլլալու համար. և երբ մէյմը իւսի, Շուից և Ունտէրվոլտ ազատութեան, դրօշակը լեռներուն գաղաթը բարձրացնեն, մենք՝ կամ մեր որդիքքը պիտի տեսնեն, որ միւս նահանգներուն բնակիչները գալով պիտի պատերազմին այն դրօշին տակ և կամ անոր հովանին իրենց հանգստարան պիտի ընարեն:

«Վէրնէր՝ ատեն է ոտք եղելու. բայց Մելքթալ, գեռ քանի մը օր ալ կ'ուզեմ քեզմէ: Ահա յայտնեմ ձեղ իմ խորհուրդներս:

«Ունտէրվոլտ և Շուից զինուած են: Այս երկու ընախը նահանգներուն մէջ՝ երեք հարիւր յիսուն պատերազմիկ պատրաստ ունինք կ'ըսէք, ձեզի հետեւելու. տեղ մը որոշեցէք իրենց, բայց չէ թէ քաղաք մը, դիւլ մը. այլ գաշտ մը, անտապտա մը որ տարբեր համբաներէ հոն ժողվուելով՝ կարենան միահամուռ յառաջ խաղալ: Քանի որ գուք ատով կը զբաղիք, ես իւսի կը դասնամ, ու քաջ Փուրագին հետ միանալով՝ վասն զի ինքն է միայն իմ խորհուրդներուս տեղեակ, կը ժողվեմ, ևթէ կարելի է, այն հարիւրի չափ անձերը,

որոնց բոհուութեան դէմ ունեցած ատելութիւններէն արժան դատեցի մեղի հետ պատերազմնուու:

«Քաջ Փուրագը պիտի երթայ Մատրանի և Ուրսրէնի մէջ մինչեւ այն բարձր յեռներուն վրայ վնասուէ զիրենք, ուսկից կը գահավիժին Այսր, թէսէն, Հունոս և Հուողանոս գետերը: Ես մինակ կը միամ Ալթորֆի մէջ. և Փուրագ, լրտես մը զըրկելով պիտի իմացնէ ինձ իր բանակին որ կողմ երթալիքը: Այս յուրին վրայ կրակ կուտամ տանս քովի իրան գաղաթն արդէն իմ ձեռքովս դիզուած մեծ մեծ փայտակոյտին: Այս բոցը տեսածնուող պէս, գուք, Վէրնէր և Մելքթալ ձամբայ ելէք ձեր ընկերակիցներուն հետ մէկան՝ դէպի գումարման տեղը:

«Ամէնքնիդ ժողվուածնուող պէո՝ հոնկէց մէկն Ալթորֆի վրայ քալեցէք: Ես պէտք եղած ժամանակին ու հետաւորութիւնները չափեր եմ: Փուրագ՝ իւսի, Վէրնէր՝ Շուիցի և Մելքթալ՝ Ունտէրվոլտի քաջերովը՝ կրնաք, զրեթէ միեւնոյն ժամուն, քաղաքն հարաւային, հիւսիսային և արեւելիան կողմերը համնիլ: Հոն պիտի ըլլամ ես, ընտիր բարեկամներս, հոն միայնակ՝ ժողվորդեան մէջ ձայնով ու շանքով զանոնք Աղասութեան պիտի հարաւիրեմ: Եերանս այն սուրբ ձայնը պիտի հոչեցնէ իրեւ նշան պատերազմական: Արտասանեցէք զայն քաղաքէն ձեր ներս մասն ատենք:

«Ժողվուուրդ՝ Ունտէրվոլտի, Շուիցի և իւսիի բնակիչները միաբան իրեն օգնութեան գալուն լուրն առնելով ու տեմնելով, զարմացումով նոյն միջոցին ամէնքը մէկէն ատելութենէ զատ բանի մը ունկնդիր չեն ըլլար. և իրենց ժէսլէրի

դէմ ունեցած կատաղութենէն մղուած գունդագունդ կու գան կը խառնուին ձեր հուժկու բանակներուն մէջ։ Պէտք է բերդին վրայ յարձակինք նախ։ ուր, ապշած և շուարած բանաւորը, չկրնար երկայն դիմաղրութիւն ընել մեղի։ Քիչ մը ետքը կը աեսնէք մեր զրօշակներուն այն սոսկալի որմերուն վրայ ծածանիլը, և բոլոր Զուիցերիան, այս առաջին յաղթանակէն սրտայոյդ, մեր յառաջիկայ պատերազմներուն ընկերանալու պատիւը՝ պիտի գոյ խնդրել մեզմէ։»

Մելքթալ գիրկը կը նետուի և ուրախութեան արցունքներով կը թրջէ դիւցազնը։ Նոյն իսկ Վէրնէր ալ կը համոզուի ու կ'ընդունի անոր կարծիքը։ Երեք աղատարարները՝ առանց իրարու հետ նորանոր երդումով կապուերու, որ բոլորվին աւելորդ էր իրենց մեծանձնութեանը, կը բաժնուին իրարմէ, դարձեալ խօսք դնելով՝ որ Վիլհէլմ կրակէ նշանը չոռուած ճամբայ չելին։ Մելքթալ Սթանց կը դառնայ՝ բարեկամներուն հետ պատրաստութիւն տեսնելու։ Վէրնէր ու Թէլ ալ մակոյկը կը դառնան, խաղաղացած լճին միւս կողմը կ'անցնին, և եղերն ելլելով Վէրնէր Շուիցի ճամբան կը բանէ, Վիլհէլմ ալ Ալթորփի։

Առանց եղերքէն հեռանալու, կը սկսի առաջ քալել։ կը մտածէ որ Ետմէին չգացած՝ երթայ իր Ալթորփի բարեկամները տեսնէ, ու այն վսեմ խորհուրդներուն տեղեկացնէ զսնոնք։ Քաղաքը մտած ատեն, արգէն արեւուն ճառագալթներն ամէն կողմ տարածուեր էր։ Մինչեւ հրապարակը կը յառաջանայ, իր աչքին զարնող առաջին առարկան երկայն ցից մը կ'ըլլայ, որուն ծայրը բարձ-

րացած էր ոսկեհիւս թանկագին փեղոյր մը։ Սյո ցիցին բոլորտիքը, բազմաթիւ զօրականներ լուռ ու անձայն կը պարտէին, և կարծես թէ տիրապետական նոր նշանը կը պահպանէին յարգանքով։

Վիլհէլմ զարմանալով կը յառաջանայ։ Քիչ մը անդին կը աեսնէ որ Ալթորփի ժողովուրդն այն փեղոյրին ու ցիցին վրայ առջեւը նուաստարար կը խոնարհէր, ու զինուած թիկնապահներ իրենց նիզակներուն ծայրի երկաթովը՝ գեանամած ճակատները աւելի կը խոնարհնէին։ Թէլ՝ սրտմտութիւնը հազիւ զապելով, կանգ կ'առնէ այս աեստարանին առջեւը, չկրնար հաւատալ աչքերուն, և իր մեծ աղեղին վրայ կրթնած՝ այս վատ ժողովուրդն ու անարդ զօրականները դիտելով, անշարժ անբարբառ կը կինայ։

Սարնէմ կ'իշխէր այս պահապան խումբին։ Սարնէմ, որուն գաղանային եռանդը կ'ուզէր ընդունած հրամաններն ալ գերազանցել, տեսաւմէկին այն մարդը՝ որ երկապագու ժողովուրդի մը մէջտեղը, գոռոզաբար հպարտ գլուխ մը կը բարձրացնէ։ կը զիմէ անոր քով, ու հրացայտ աչքով զինքը քննելով։

— «Դողա՛», կ'ըսէ, «ով որ ալ ես, որ չի պատժեմ զքեղ՝ ժէսկէրի հրամաններուն հնազանդելու դանդաղութիւն ընելուդ։ Միթէ չգիտե՞ս նոր հրատարակուած օրէնքը, որ կը ստիպէ բոլոր Ալթորփի բնակիչները, այս իշխանութեան նշանին առջեւը յարգանքով խոնարհելու։»

— «Զէի գիտեր», կը պատասխանէ Վիլհէլմ, «և բնաւ չէի կրնար մտածել որ գերազոյն իշխանութեան արբեցութիւնը՝ բռնաւորութեան ու

յիմարութեան այս աստիճանին կրնայ համալի : Սակայն արդարացած է ինքը, այս ժողովրդեան կնամարդի բարքովը : Կը ներեմ ու իրաւունք կու տամ Ժէպէրին, պէտք է որ մեզի հետ գերիի պէս վարուի . ամէն տեսակ անարգանք քիչ է՝ այսպիսի նուաստ հաճոյքներու հնազմնդիլը յանձն առնող ժողովուրդ մը արհամարհելու համար : Իսկ ես՝ ճակասս միմիայն բարձեալ Սատուծոյ առջեւը կը խոնարհեցնեմ» :

— «Յանդուցն», կը պատասխանէ Սարնէմ . «քու այդչափ ժարհութիւնդ անպատիժ չպիսի մնայ . ծնրադրէ՛, որ զինաթափ ըլլայ գքեղ պատժող ձեռքը» :

— «Ես իմ ձեռքովս ինքզինքս կը պատժէի», կ'ըսէ՛ թէլ անոր նայելով «Եթէ կարող ըլլայի քեզի հնազմնդերու» :

Այս խօսքին վրայ, անդութ Սարնէմը նշան մը տալով՝ շատ մը թիկնապահներ մէկին վիշէլ-մին վրայ կը նետուին : Աղեղն ու կապարձը կ'առնեն ձեռքէն : Փայլուն կացինները դէպի սիրան ուղղելով կը պաշարեն զինքը և քաշկատելով իշխանին պարապը կը տանին :

Իսկ վիշէլմ զօրքերուն մէջտեղը համսդարտ կենալով, և առանց ունկնդիր ըլլալու անոնց վայրենի սպառնալիքներուն, թեւերը կտործքին վրայ հաստատած՝ կը ներկանայ բոնաւորին առջեւը : Արհամարհուած աչքով կը դիմէ զայն, ու առանց զինքն ամբաստանովին խօսքն ընդմիջելու կը թողու որ ուզածն ըսէ . և անխոռով լուսութեամբ կը սպասէ Ժէպէրի հարցափորձին :

Իր խաղաղ կերպարանքը, ճակասն ու դէմքը

կ'ապչեցնեն իշխանը : Ակամայ երկիւզավ և գաղտնի նախագուշակութեամբ մը կը զգայ՝ որ այս էր այն անձը, ուսկից իր ոնիքներն արդար պատուհամնին պիտի ընդունէին : Կը վախնայ շարունակ անոր նայելու . խօսք մը հարցնելու կը վարանի . վերջապէս ապալլած ձայնով մը կ'ըսէ .

— «Ի՞նչ բան կրցաւ առիթ առլ քեզ՝ իմ հրամաններուս անհնազանդերու . և իմ կարողութեանս որ և է նշանը մերծելու, դուն որ կը պարտիս յարգել ու մեծարեն զիս : Խօսէ, պաշտպանէ ինքզինքդ, կրնամ ներել» :

Այս խօսքին վրայ, թէլ՝ դասն ժպիտով մը անոր կը նայի :

— «Պատժէ զիս», կը պատասխանէ . «և մի՛ հարցներ մտածումներս : Իրաւունքն երբեք չես լսած, և անհանդուրժելի է սրափդ : Քու բերնէդ կ'ուզեմ լսել զայն . կ'ուզեմ որ դուն տեղեկացնես զիս՝ իմ պարտքերուս ու յանցանքներուս : Բոնաւորները հրահանգով չեմ ես, սակայն իրենց ներկայութեանէն զգացած տաելութիւնս, սրտիս քաշութիւնը չպակսեցներ բնաւ : Կը յիշեցնեմ անոնց՝ իրենց գործած ուժիները, և կը նախագուշակիմ իրենց ճակաստագիրը : Լսէ՛ ուրեմն, Ժէպէր, սրով հետեւ յանձն առիր ունկնդիր ըլլալ ինձ :

«Ալ չափն եկաւ եցաւ այն գառնութիւններուն բաժակը՝ որ երկինք մեզի դէմ բարկանալով քու ձեռքդ էր յանձնած, ամէն կողմէն կը յորդէ : Աստուած քու ձեռքովդ իր բարկութիւններուն բոլոր նետերը թափեց մեր զիխուն վրայ . իր արգալութիւնը մօտ է գքեզ զարնելու : Մտիկ ըրէ զարցալութիւնը մօտ է զքեզ զարնելու : Մտիկ ըրէ խաւար բանտերու մէջ արգիլուած անմեղներուն

ողբը . լոէ այն աղաքներուն ու այրիներուն աղազակը , որսնք քու հրամանովդ անջանքներու մէջ կրօսուած իրենց փեսաներն ու հայրերը քեզմէ կը պահանջնեն : Տե՛ս , անոնց արիւնաշաղախն ստուերները , որ բնակարանիդ բողոքափքը կը թափառին . քունիդ մէջ քեզի հետամուս են , ու գիմացդ կը ներկայանան՝ որպէս զի անբուժելի վերքերնին և չարատանջ ու դողդոջուն մարմիննին ցուցնեն :

«Ձեռքերուդ վրայ ցայտող անոնց անմեղ արիւնը յանկարծ կ'արթնցնէ զքեղ . զիշերուան աղջամուղն անզամ այն արիւնը չծածկէր քու անութենէդ . կը ամոննո՞ւ և աչքերդ ի զուր կը գոցունին զայն աներեւոյթ ըներու համար : Իսկ սակաւաթիւ ողջ մնացողները իրենց ժառանգութիւնը , հարստութիւնն ու իրենց աշխատանքներուն պառազը՝ քու անյագ ագանութեանդ թողնելով , կը փախչին կ'երթան անտառաներուն խորը ժայռերուն խոռոչը պահութակու : Հօն ի՞նչ կ'ընէ այս անարեկ ժողովուրդը , որուն համար քու անունդ աւելի սոսկում կը պատճառէ , քան զայն բարձրաբերձ լեռներէն իջնող ձիւնի շրջակութները՝ որ ատեն ատեն մեր գիւղերը տակն ու վրայ կ'ընեն :

«Ի՞նչ կ'ընէ : Ժայռերուն վրայ ծունը դնելով առ Աստուած կը բարձրացնէ ձեռքերը՝ ու վրէժինդրութիւն կը պահանջէ . կը պաղատի Սմենակալին , որ բնացինջ ընէ մարդախաշու բռնաւորը : Գիտաս ուրիմն ժէսէր , այս ամբողջ ժողովուրդին պաղատանքը . քու հրամանովդ չարչարուած , կողոպտուած , հարստահար և կենազրաւ անմեղ-

ներուն ողբն ու կոծը , այն արիւնը՝ որ ձեռքովդ կը թափուի անդադար , և որսւն թանձրամած չոզգին ամպ մը կը ձեւանայ բողոքափքդ , մինչեւ երկինք բարձրացած է , մեր մշտամառնչ ձայնը մինչեւ Ամենակարսղին գահը հասած է , իր արդար բարկութիւնը քիչ ատենէն պիտի զարնէ զքեղ . հայրենիքս մօտ է իր աղատութեանը . այս է՝ իմ յոյս , իշխու ու մասնաւում :

«Կը հարցնէիր ինձ , ո՞ո՞ ըրի զքեղ . աղ բան մը ըսելիք չունիմ , վասն զի այն յիմարական հրամանիդ վրայ՝ բառ մը անգամ արտասաներու չափ միաքս նուռաստացնել չեմ ուզեր . այն մուգութեանդ համար կ'ըսեմ որ այսօր զիսուզ վիեզոյին առջեւը խոնարհնեցնել կու առյ իւսիի գմբազդ բնակինքները : Ամէն լան իմացար , արդ կրնաս հրաման տալ որ անջանքներս սկսին :

Ժէրէր անձախն ունինդիր կ'ըլլար . բարկութիւնը կը հանգչէր՝ հարսւածներն աւելի ապահովցներու համար , կատաղութիւնը կը յապաղէր՝ մէկ նոր չարչարանք հնարելու՝ գտնելու յայսով . որպէս զի այս մահուանէ չվախցու անձէն կարենայ կատարելապէս վրէժն առնել : Առջի գիշերը բանտարկել առւած երկու աղաքքը մտքին մէջ կը պարտէին : Կը յիշէ անոնց համարձակախօսութիւնը , ու հիմակուան լսած խօսքերն անոնց հետ բաղդասերով՝ իր հանձարեղ մղեգնութիւնը կը կասկածի , կը գուշակէ որ անփորձ հասակի մը մէջ այնչափ յանցուզն ու անչափ բռնաւորներուն դէմ ատելութիւն ունեցող աղաքները՝ իրմէ զատ մէկու մը չէին կրնար պատկանիր : Իմանալ կ'ուզէ նոյն հետայն , ու զաղանապէս կը հրամայէ որ այն երկու աղաքները գիմացը բերուին :

Սարնէմ կը վազէ զանոնք բերելու։ Այս միջոցին խորածաննէ ժէպէրը, կը ծածկէ բարկութիւնը, ու առանց գրգռուած ըլլալը յայտնելու անտարբեր կերպով կը հարցնէ Վիլհէլմին իր վիճակը, ընտանիքը, և իւսիի մէջ ունեցած ասուհանը։ Թէլ չի պահեր բնաւ իր ո՛վ ըլլալը, և այն Ալթորֆի մէջ հօչտկաւոր եղող անունը՝ իշխանը կը զարհութեցնէ։

— «Ի՞նչ», կ'ըսէ զարմանքով, «գո՞ւ ես ուրեմն այն անձը՝ որուն յաջողակութիւնն այնչափ մեծ համբաւ ստացած է թիսավարութեան մէջ։ Գուն ես այն, որուն նետը նշանէն չէ շփոթեր երբեք»։

— «Ես եմ, այո՛», կը պատասխանէ Թէլ, «և կը խանիմ որ ինչո՞ւ անունն հայրենիքիս անօդուած յաջողակութիւններով միայն ձանչցուած ըլլայ։ Այս սին փառքը, բնաւ չարժէր այդ մահէ՝ որ պիտի դիմագրաւեմ «Կոցցէ՛ Ազատութիւն» գոչելով»։

Այս խօսքին վրայ՝ Սարնէմ կու գայ Քէլըն ու ժէմին բերելով։ Թէլ իր որդին տեսածին պէս, ուրախութեան ձախով դէպի անոր նետուելով

— «Ժէմի», կ'ըսէ, «ո՛վ որդեակա, զես կինամ դիմկել զքեկլ. և ո՞ւր... ինչո՞ւ... ի՞նչպէս...

— «Զէ՛, չէ՛, դուն իմ հայրս չես», կը պատասխանէ մէկէն ժէմի՝ հօրը գալիք վասնով տեսնելով, որովհեակաւ զիտէր արդէն ժէպէրի պատրաստած ձակատագիրը՝ իր թշուառ ծոտդքին համար. «չէ՛, երբեք չեմ ճանչար զքեկլ. իմ ընտանիքս հոս չէ բնաւ»։

Վիլհէլմ, զարմացած թեւերը տարածած ան-

շարժ կը մնայ. չկրնար հասկնալ թէ, ինչո՞ւ որդին իր գրկախանութիւնը կը մերժէ ու կը համարձակի զինքն ուրանալու։ Թէր կը յաւելու իր զարմանքը, ժէմին ըսածը հաստատելով՝ ու անոր հետ կրկնելով թէ «Վիլհէլմ իրենց հայրը չէր»։ Թէլին միտոք կը վշտանայ ասոր վրայ, տիրութիւնը կը պատէ զինքը. և ժէպէր՝ որ խոժոռ աչքով անոնց մէկ շարժուածքը կը դիտէր, իր վիստած գաղանիքն իմանալով՝ տղաքներուն ու հօրն երկիւղը, զարմանքն ու վիշտերը տեսնելով կը հրձուի։

Սոսկալի ուրախութիւն մը կը պատէ ճակատը. թախծագին հուր մը կը փայլի աչքերուն մէջ։

— «Չեմ խաբուիր բնաւ», կ'ըսէ, «ահա՛ տղադ Վիլհէլմ, և այս տղան էր որ անարգեց դիս, համբերութեամբ երկար ատեն լուցի նախավինքներուղ, որպէս զի յանդգնութեանդ համեմատ պատիժ մը կրնամ գանել, ահա կը վճռեմ, լու՛ : Կ'ուղեմ զքեկլ պատժած տաննս անգամ, մեծարել այն հակուագիւտ յաջողակութիւնը, որով կը պարծի երջանիկ երկիրդ. կ'ուղեմ որ, երբ ես իրաւունքներուս գործադրութեանը կը զրադիմ, Ալթորֆի ժողովուրդը զմայի քու բնական ձիրքերուղ վրայ. քեզի պիտի արուի տղեզդ; զիմացդ, հարիւր ոսնաշափ հեռուն որդիկը պիտի վայնեցնեն, ինձոր պիտի զրուի վիխուն վրայ, ու այն ինձորը նետիդ նշանը պիտի ըլլայ։ Թէ որ անվլէպ ձեռքդ, կինայ տղաքով ինձորը վերցնել՝ երկուքիդ ալ յանցանքներուն կը ներեմ ու կ'աշուահմ զձեկլ. իսկ եթէ այս փորձը յանձն չառնես, աչքիդ առջեւը տղադ սպանել կու տամ»։

— «Բարբարոս», կը պատասխանէ թէլ, «ո՞ր դժոխային սաստանան աղդեց քեզ այս սասկալի գաղափարը։ Ո՞վ արդարադատ Աստուած, դուն որ մեր ձայնը կը լսես, միթէ պիտի համբերե՞ս անգիտութեան։ այս զարհուրելի հնարքներուն։ Զէ՛, չեմ ընդունիր երբեք այդ փորձը. չէ՛, որդեռպան չեմ ըլլար բնաւ. ես իմ մանս կ'ուզեմ, ու զայն դաշիճներէդ կը սպասեմ. ամէն մարդ դահիճ է հոս. չկայ մէկը՝ զքեզ շրջապասող անձերուն մէջ, որ ձեռքը հարիւր անգամ արիւնով ներկած չըլլայ. թու իրենց կայիններն իմ վրան դասնայ, թու սրախ ուղղութիւն անոնք, այս կ'ուզեմ, այս կը պաշտօնիմ, բայց զանէ արդար մեսնիմ, գոնէ մեսնիմ իրբեւ մարդ և հայր։

«Տես, Ժէպէր. բազմաթիւ պահապաններդ՝ բոլոր ժողովուրդի մը օրինակն աչքիս առջեւն էր, և առնջանքներու մասնուելուս անսարակոյս ըլլալավ դարձեալ յանձն չառի չխոնարհեցաց զիջանիդ քու առջեւդ. մահը՝ այս անարդութենէն աւելի նախուննամք սեպեցի. սակայն արդ՝ սրաբէս զի այն մահն ընդունիմ, և որդիխ սիրուը ծալիւրու սոսկալի վասնգէն ազատիմ, ծունը կը կրկնեմ առջեւդ, խոստացիր ինձ Ժէպէր կեանքու վերջացնել առաջ՝ ու խոնարհիմ քու հապատութեանդ առջեւը»։

— «Չէ՛», կը պատայ մէկէն Ժէմի, որուն աղդու ձայնն ի գութ կը շարժէ չորս կոզմը շրջապատառ թիկնապահները, «մի՛ յանձն առներ իր ինոցիքը, կ'ընդունիմ, կ'ընդունիմ ես այն փորձը։ Ինչ որ ալ ըլլայ, մէյմը խոստացար, հայրս պիտի աղատես. ինքինքիդ եկուր, ազնիւ հայր».

Գիտնաս որ Երկինք պիտի ուղղէ քու ձեռքդ, ապահով եղիր որ որդիդ բնաւ վտանգի մէջ չէ, ներէ՛ ինձ, եթէ որդիական գութս վայրկեան մը ուրանապ ուղեց քեզ։

«Կը դողայի քեզի համար, միայն քեզի համար. ու զքեզ աղատելու դիտմամբ, իմ աչքիս աշխարհիս ամէն հարստահարութիւններէն գերազանց եղող իրաւունքս թողոցի, որ է քու որդիդ կոչուելու քաղցր անունը։ Ո՞վ հայրս, ներէ՛ ինձ, հայրս, սիրելի հայրս. թող ալ հարիւր անգամ կրկնեմ այն անունը՝ ուսկից դրկեր եի ինքվինքս։ Մի՛ վախնար, զուն զիս չպիտի մեռցնես. գաղտնի ձայն մը կը ծանուցանէ ինձ զայն։ Թո՞ղ տանին, թող տանին զիս, իսկ գուն Քլէր, գնո՞ւ հոս մին կենար, բայց չըլլայ թէ մօրս բան մը ըսես»։

Այն ատեն Ժէմի Վիլհէլմին բազուկներուն մէջ կը նետուի, որ զըկելով զայն՝ կը համբուրէ ու սրտին վրայ կը սեղմէ. կ'ուզէ հեար խօսիլ, բայց արտասուելէ զատ բան մը չկինար ընել. գոզզոջուն ու մարած ձայնով մը սա խօսքերը կը կրկնէ միայն։

— «Չէ՛, որդեռակս, չէ՛ սիրելի որդեռակս»։

Քլէր կը մարի կ'իխնայ. գօրակամնները՝ զինքը պալատին մէկ ուրիշ կաղմը կը տանին, և անողոքելի Ժէպէրն առանց այս անսարանէն գութը շարժելու, կը կրկնէ իր դաժան հրամանը, և վերջին անգամ այն սոսկալի ընտրութիւնը կ'ուստաջարէ Վիլհէլմին, որով կամ որդիին մահը պէտք էր տեսնել և կամ այն փորձը յանձն առնել»։ Վիլհէլմ, տանց Ժէմին իր զըկեն բաժնելու գլուխ խօսարհած մաիկ կ'ընէ ու անբարիառ կը կե-

նայ քանի մը վայրկեան . վերջը՝ զլուխը վերցնելով յանկարծ , արասառաւաթօր և հրացայտ աչքով իշխանին կը նայի ու կ'ըսէ .

— «Կը հնագանդիմ , թող հրապարակը տանին դիս » :

Հայր ու տղայ ձեռք ձեռքի կու տան և պահապան զօրքեր կը շրջապատճեն զիրենք : Սարնէմի առաջնորդութեամբն ամէնքը միասին պալսատէն կ'իջնան : Ժողովուրդը՝ ներկայանալիք այն զարհուրելի տեսարանն իմացած ըլլալով արդէն՝ ամէն կողմէն դէպի հրապարակը կը դիմէ : Գրէթէ առ հասարակ ամէնքը կը հառաջն սրտի խորերէն , բայց ոչ ոք կը համարձակի գթութեան նշան մը ցոյց տալ : Երկուս նայուածքով Վիլհէլմը կը փնտաեն , կը տեսնեն զինքն որ նիզակներով պաշարուած՝ տղուն քովէն կը քալէր . և ժէմի ժըպտերով կը նայէր անոր երեսը : Հօրը դէմքը տեսնողը կարծես թէ պիտի արտասուեր , սակայն սակաւմը կ'արզիլէր իրենց արցունքը , վասն զի ժէպէր լայն անգամ ոճիր մը կը համարի : Ամէն մարդ աչքը գետինը կը դարձնէ . տիսուր լուսութիւն մը կը տիրէ ժողովուրդին մէջ . կը հեծեն ու կը վշտանան ու ձայն չեն հաներ :

Սնագորոյն Սարնէմն արդէն հեռաւորութեան միջոցը չափեր էր . երկու կարգ՝ զօրք՝ այս միջոցն երեւք կողմէն կը պաշտրէն : Ժողովուրդը կը խոնուի անոնց ետեւը : Ժէմի մէկ ծայրը կեցած՝ խաղաղ ու անտարբեր աչքով ուշադիր կ'ըլլայ այս պատրաստութիւններուն : Ժէպէր հետուն թէլին ետեւք՝ պահապան զօրքերուն մէջտեղը կեցած , կը դիմէ տաղնապով ժողովուրդին տիսուր լուսութիւնը , և Վիլհէլմ նիզակներէ շրջապատճած անթարթ աչքով գետինը կը նայի : Իրեն կը ներկայացնեն իր աղեղն ու մէկ պաք մը որուն ծայրը

փորձելով՝ կը կոտրէ մէջտեղէն ու կապարձը կ'ուղէ . կը բերեն զայն , կը պարպէ ոտքերուն առջեւ , կը փնտուէ անոնց մէջ . միաւմժի կը փորձէ այնչափ սլաքները . երկար տաեն խոնարհած կը կինայ , ու յաջող վայրկեան մը գանելով՝ սլաքին մէկը զգեստներուն տակ կը պահէ . մէկ ուրիշ մըն ալ ձեռքը կ'առնէ՝ որ էր գործածելիքը : Սարնէմ , մնացորդը վերցնել կու տայ , և Վիլհէլմ ուշադրութեամբ կը լարէ իր մեծ աղեղը :

Տղուն կը նայի , կը կայնի , աչքերն երկինք կը վերցնէ , աղեղն ու սլաքը կը նետէ և կ'ուղէ Ժէմիին հետ խօսիլ : Զորս զօրական զինքն անոր կը տանին :

— «Որդեակ իմ» , կ'ըսէ , «կ'ուղեմ որ քեզ մէյ մըն ալ զրկեմ ու կրկնեմ ըստածներս : Անշարժ կեցիր , որդեամէկ , ծունկիդ մէկը գետինը դիր , յուսամ որ այնակս աւելի հաստատ կրնաս ըլլալ . աղաչէ Սստուծոյ , որդեակս , որ պաշտպանէ քու զժրաղդ հայրգ : Ո՛չ , չէ միմիայն քեզի համար աղաչէ , չըլլայ թէ իմ վիճակս միտքդ գալով՝ կորմիւ և կորմացնես այդ առնական քաշարաւութիւնը , որուն վրայ կը զարմանամ առանց նմանող ըլլալու : Ո՛վ որդեակս , այն' , չեմ կընար ինքինքն քեզի չափ վեհանձն ցուցնել :

«Զգոյ կեցիր , չըլլայ թէ կորմացնես այդ քաշարաւութիւնը , որուն օրինակը՝ ևս քեզի տալ կ'ուղէի : Այս' , այդպէս կեցիր որդեակ , ճիշդ այդէ ուղած զիրքս ... ճիշդ այդէ , որչափ զժրաղդ կիսեմ ես , և դան կը համերես , Սստուծ Սստուծած ... մտիկ ըրէ ... գարձուր զլուխոդ ... Զես գիտեր , չես կրնար նախաստեսել ճակախիդ ուղղուած գիտեր , չես կրնար նախաստեսել ճակախիդ այս վայրուն սրածայր երկաթին քու վրադ ընեայս վայրուն սրածայր երկաթինք : Գարձուր զլուխոդ որդեակ , ու մի՛ նայիր ինձի» :

— «Զէ՛, չէ», կը պատասխանէ աղան, «մի՛ վախնար, քեզ կ'ուզեմ տեսնել, ես բնաւ սլաքին չեմ նայիր, միմիայն հօրս պիտի նայիմ»:

— «Ա՛չ, սիրելի սրդիս», կը պառայ թէլ, «մի՛ խօսիր ինձի հետ, մի՛ խօսիր, ձայնդ ու հնչումք, ոյժ չեն թողուր վրաս: Լուս կեցի՛ր, աղաչէ Ասաւուծոյ, ու մի՛ երերար տեղէդոյ»:

Վկիչէլմ, այս խօսքերն ըսելավ՝ կրկին կը գրկէ, կը փարէ զինքը, գարձեալ կը միշեցնէ անոր՝ իր վերջին խօսքերը, ու ինձորը գլխուն վրայ զնելով շատապալ և անհաւասար քայլերով իր տեղը կը դառնայ:

Գարձեալ ձեռքը կ'առնէ հոն՝ տղեղն ու սղաքը, աչքն այն թանկաղին նշանաւեղին կը գարձնէ, երկու անգամ աղեղը վերցնելու կը ջանայ, և երիտ անգամն այ իր հայրական ձեռքերը կը ձգեն զայն: Վերջապէս իր բողոք ոյժը, արուեստն ու քաջութիւնն ամիտովերով՝ աչքերն անդադար խաւարեցնող արցանքը կը սրբէ, օգնական կը կոչէ ամենակարող Աստուածը՝ որ երկնքի բարձունքներէն կը հսկէ հայրերուն վրայ: ու կողզու ջուն բազուկը պնդացնելով՝ ոյժ կու տայ՝ նաև աչքին ու կը գարժեցնէ ինքզինքը միմիայն ինձորին նայելու: Յարմար կը գաստէ երեւակայութեան պէս արագաթուիչ այն վայրկեանը, երբ որդին մոռնալով՝ նշան կ'առնէ, կը քաշէ, կը արանայ նետոր, ու ինձորը կը թռի, կը վերնայ անոր հետ մէկտեղ:

Հրապարակը ցնծութեան աղաղակներով՝ կը հսչէ. Ժէմի կը վաղէ իր հայրը գրկելու: Իսկ Վիշէլմի իր այն վերջին ճգփին պատճառուվ բազորավին տկարացած, տժգոյն ու անշարժ կը մնայ, և չի փութար որդիին գգուանքներուն պատասխանելու: Գունաթափ աչքով կը նայի անոր, ու չի կրնար

խօսիլ. հազիւ կը լսէ աղուն ըսածները, կ'երերայ քիչ մը ատեն, թեւերուն մէջ կ'իմայ Ժէմիին, որ իրեն օգնելու շանայած առենը, վերարկուին առկ պահուած պաքն երեւան կ'ելլէ:


Արդէն Ժէլուկը մօնեցիր էր իրեն, Ժէուկը կը յափշտակէ պաքը: Վիշէլմ ինքզինքին կու զայ, ու մէկէն աչքերը Ժէստէրին կը դարձնէ:

— «Ո՛վ անզուգական նետածիգ», կ'ըսէ իրեն անիկայ, «պիտի կատարեմ խոսառեմ ու հասուցանեմ քեզ այդ հազուագիւտ յաջուակրածեանդ վարձատրութիւնը. բայց՝ նախ ըսէ նայիմ ի՞նչ պիտի ընէիր այս ինձմէ զաղասուկ պահած պաքը: Քեզի միայն մէկ հաս պէտք էր, ինչո՞ւ պահեցիր ասիկայ»:

— «Եթու սիրադ պիտի ծակէի, րոնաւո՞ր, եթէ թշուառ ձեռքս սրդիիս կեանքի թելլ կարէր»:

Իշանն այս խօսքէն զարհուքերով՝ որ հայր մը չկրցաւ պահելու, իր թիկնապահներուն մէջ մեղը կը մանէ: Խասութին ետ կ'առնէ, ու անտութ Սարնէմին կը հայտայէ՝ որ Վիշէլմ մէկէն զութ այտակապ պարիսպը ասպարի: Կը հնազանդին. զգի այտակապ պարիսպը ասպարի: Կը հնազանդին. կը բանեն զայն գրկէն Ժէմիին, որ ի զար կ'աշշ խասի հօրը հետ երթալու. պահապանները մէկ կորի կը հրեն Ժէմին:

Ժողովարդը կը քրթմնջէ ու կը վրդովի: Ժէստէր փութով պալար կը քաշուի, կը զինէ քորքերը: Շատ մը Աւարիական պահապան բարոր զօրքերը կը ասրածուին քալուքին չորս կողմը, խումբեր կը ասրածուին քարհուրած բնակիները որ ստու կը ստիպին զարհուրած բնակիները որ ստու կը ստիպին քաշուին: Սակաւմը կը տիրէ Ալթորֆի ներնին քաշուին: Սակաւմը կը տիրէ Ալթորֆի ներնին քաշուին:



աղատութիւնը ձեռք ձգելու համար ունեցած  
միակ միջոցիս վրայ պիտի զբաղիմ. ևս կը վա-  
զեմ Ունտերվօլտ կ'երթամ, որպէս զի հօրդ իր  
բարեկամին ինչ վտանգի մէջ ըլլան խմացնեմ.  
Մելքթալի համար՝ ոչ բարեկամ կը պակսի, ոչ  
քաջութիւն և ոչ զէնք. Մելքթալ կու գայ ու  
կ'աղատէ զինքը: Կ'ուզէմ, սիրելի Քլէրս, որ  
դուն մօրս քով վերադառնաս, պատմես իրեն  
բոլոր եղելութիւնը. ու զինքն արդի ձեռնարկու-  
թեանս տեղեկացնես: Գնա՛, Քլէր, գնա՛ միա-  
թարէ մայրս: Ես Մելքթալին հետ պիտի դառ-  
նամ, պիտի մեռնիմ կամ աղատեմ հայրս. քեզի  
կ'ինայ բարի մօրս քով իմ տեղս անցնիլը:

Ժէմի Քլէրէն բաժնուելով մէկէն, կը սկսի  
անհաւասար քայլերով յառաջանալ, քաղաքէն  
դուրս կ'ելէ ու ձեռք կը ձգէ լերան ճամբան:

Քլէր փութալով Թէլին խճիթը կը դառնայ.  
ուր ծեր Հանրին և բարի Ետմէն, Վիլհէլմէն և  
իրենց զաւակներէն բաժնուած, ու անոնց ինչ  
եղած ըլլանուն անծանօթ, անձկութեամբ կը մա-  
շէն: Ետմէ, Քլէրին այնպէս տժգոյն, արտում,  
ու արտասուալից գալուստը տեսնելով աւելի հետ  
կը սոսկայ:

Ուսքի վրայ կ'ելլէ, կը դիմէ դէպի ի անոր. ու  
— «Ժէմի՛, Ժէմի՛» պուալով, «ինչ եղաւ  
աղատ» կ'ըսէ:

— «Ո՞վ ու աղատ է», կը պատասխանէ  
մէկէն Քլէր, կոյր ծերունիին զիրկը նետուելով:

կը համբուրէ նախ զինքը, և յետոյ Ետմէն.  
ու երերուն ձայնով կը պատմէ, Ժէմլէրին իրենց  
ըրած անգիտութիւնները, Վիլհէլմին առջեւը ներ-

օջախ օջախ օջախ օջախ օջախ օջախ օջախ

## ԳԼՈՒԽ Դ.

—•••••

Մինչեւ անհանգիստ բանաւորը պարփակին  
մէջ գոցուած՝ զօրքերը պատնէշի պէս բոլորափը  
կը գումարէր ու կը գուղար որ չըլլայ թէ զայրա-  
ցած ժողովուրդը՝ Վիլհէլմը յափշտակելու դիս.  
մամբ իր վրայ դիմէ, Ժէմի, խեղճ Ժէմին, թե-  
մերը ձգած, արտասուաթոր աչքով ամէն անց-  
նողին «հայր»ը կը հարցնէր, անցքերը պահպանող  
անգութ թիկնապահները՝ հրելով կը մերժէին զին-  
քը, և դառն հաստանքով կը թափառէր պարփա-  
կին պատերուն բալորափը:

Քլէր, որ այն սոսկալի տեսարանին ատենը  
պալատին մէջ արգիլուեր էր, աղատելով վերջապէս  
ամէն կողմ ժէմին վինատէ: Կը հանդիպի անոր,  
գիրկը կը դիմէ, ու կ'ուզէ աչքերուն արցունք-  
ները սրբել:

— «Հայրս շղթաներու մէջ է», կ'ըսէ Ժէմի,  
«իմ գժրադր հայրս, կորառեամը մօտ է: Մաիկ  
ըրէ՛ Քլէր, ալ համոզուեցայ որ իր բանան երթալ,  
հնն անոր ծառայելին ու իմ կեանքս իրենին հետ  
վերջացնելին անկարելի պիտի ըլլայ. հիմա հօրս

կայանալու համար իրենց բանտէն գուրս հառնովիը . և այն սոսկալի փորձը, որուն հայր ու աղայ դատապարտուեցան : Կ'ըսէ թէ անկէց վերջն ինչ դարձած ըլլալը չի զիտեր . սակայն Վիշնէլմ չղթաներու ծանրութեանը տակ կը հեծէ . Ժէմի, հայրն ազատելու դիմանմբ գացեր է որ Մելքթալը գտնէ . մահ կը սպասնայ իշխանը թէլին, այս մասին երդումն ըրած է :

Ետքին սիրաը՝ այս պատմութենէն սասափկ ճնշուելով՝ գրեթէ կիսամեռ կ'իշխաց քիչ մը առաջ թուզացած ամսունին վրայ, կոյր ծերունին դատապարթիւնը կը կորսնցնէ և կը սկսի ցոււազին աղազակիներով հառաչիկ : Կ'ուզէ որ վինքը իր որդիին տանին, որպէս զի անոր հետ երթայ պատաերազմի, կեանքը զոհէ՝ Վիշնէլմն ազատելու համար : Երիտասարդունի Քլէրը, ներւնին համոզելու կ'աշխատի, դալիկացած Ետքին օգնելու կը ջունայ, և չի կրնար այս երկու դժբախտներուն պէտք եղած գորտվական ինսամքներուն համալի :

Վերջապէս, ասանկ ամենապառն ու սասափկ կոկծանքներուն առաջին վայրիկաններն անցնենքն յետոյ, ծեր Համորին՝ ինքզինքին գալով, ձեռք կ'աւնէ խնուեմութիւնը, դատումն ու քաղաքիւնը, և Ետմէին ձեռքերը կուրծքին դնենով :

— «Մի՛ լար», Կ'ըսէ, «առաքինի բարեկառ մուհիս . այսպիսի մէկ սուզ առենն արտասուելով չկորսնցնենք : Արդէն Ժէմի Ունտէրվօտա ըլլալու է . անոր՝ որդիիս երթալը մէկ քանի ժամէն աւելի չի տեւեր : Մելքթալը կը ճանչնամ ես . նոյն իսկ այս զիշերուընէ իր բոլոր բարեկամները հետն առած Ալթորֆի ճամբան պիտի բռնէ : Վաղն առ-

տու հոն կը համանի ու Վիշնէլմն ազատելու համար ձեռքէն եկածը չի խնայէր : Բայց իր տանելիք սակաւաթիւ բարեկամները, այս մեծ նպատակին չեն կրնար բաւական ըլլալ : Քաղաքին մէջ քանի մը բարեկամ աղ ես ունիմ . երթամ, ձայն առմ իրենց քաջութեանը . գրգռեմ ու խրախուսեմ զիրէնք : Պիտի պահանջնէմ որ հրապարակը տանին զիս, արեգակին ծագած առանն առաջնորդին ինձ ժողովրդեան մէջտեղը երթալու :

«Հան պիտի խօսիմ ու ցոյց պիտի տամ Ժէուէրէն դեռ նոր ընդունած վերքերս . իր կատաղի ձեռքալը փորուած աչքերուս հեաքը : Ծեր հասակս, սպիտակ մազերս, կերպարանափոխ դէմքս, արիւնս որ դեռ զգեսաներս կ'ապականէ, և այս ակար տպուն ալլն ու կոծը պիտի օգնեն պերճախօսութեանս . կը յուսամ և ապահով իմ որ ժողովրդին սիրտը վրդովելով՝ վրէժինողիր պիտի ըլլայ ինձ . ժողովուրդը պիտի ընդարձակէ իմ ժողված բարեկամներուս ամրովս :

«Նոյն միջոցին տղաս քու աղուդ ընկերակցութեամբը վրայ կու զայ և իրենց հետ միանալու պատրաստ խումբ մը կը զանեն : Կը յարձակինք պարապին վրայ . հարուածներուն մէջտեղը կը կենամ ես, մեր քաջ զօրքերը խրախուսելու համար : Վրեժխնդրութիւն, պիտի պոռամ . ու անդադար հնեցնեմ հայրենիքին և աղասութեան անունները : Տանիլ կու առմ զիս, թէ որ չեմ կրնար հետեւելի իրենց՝ մինչեւ փեսայիդ քով, որ քեզի պիտի դարձնենք : Այս, հաստատ եմ թէ՝ Աստուած է որ կ'ազդէ ինձ և կ'իմացնէ նաեւ մեր յաղթող ներկայանալիքը : Եկո՛ւր աղջիկս,

մեկնաք այս վայրկենիս, տուր ինձ գտաւզանս ու ձեռքդ: Գիշերը մօտ ըլլալու է. և կուր որ օգուտ քաղենք գիշերուան մթութենէն»:

— «Կը հաւանիմ այդ առաջարկութեանդ, ու կ'ուզեմ ես անձամբ առաջնորդել քեզ. բայց հաճէ, առկից չհեռացած ունինդիր ըլլալ, ու քու իմաստուն խօրհուրդդ հաղորդել ինձ: Թէեւ ինքն ըստծ չէ, սակայն գիտեմ որ ամուսինս երկայն ատենէ ի վեր, իր հայրենիքն աղատելու բարձր նպաստակին վրայ կը մտածէ: Շուիցի, Ունտէր-վօտի, Ուրսորէնի մէջ ըրած գաղանի ճամբարդութիւնները, պահած գէնքերուն շեղակայաը, գիշերները դուրսը կինալը, ու գէմքին վրայ նըշ-մարուած մտաւորական զբաղութիւնները երկայն ժամանակէ ի վեր անտարակոյս ըրած են զիս, որ երեք Նահանգներուն մէջ գաշնակցութիւն մը կը դառւն, որուն հոգին է վիշնէլմ:

«Անձանօթ է ինձ միւս առաջնորդներուն անունները, բայց գիտնաս որ այսպիսի առաջ-նորդներ կան. և անշուշտ մէջերնին ժամանակ մը նշան մը որոշեր անօրիններ են: Զիրցի իմանալ թէ ո՞րն է այդ նշանը. բայց շատ չըներ որ մը, ամուսնիս բերնէն փախած մէկ խօսքը, լուսոյ շառաւիղի նմտն զարկաւ զիս. այս բառն ու անոր պէս մէկ քանի ուրիշ խօսքեր, կատկածի ձգեցին ու հաւասարի ըրին զիս որ միաբանեալ-ներուն նշանը՝ «այս երան զլուխը վառուած խարոյի մը պիտի ըլլար»:

Այս գիշեր փայտակոյտ մը զիգելու համար, ոչ ատեն ունինք ոչ ալ կարողութիւն: Սակայն գաղանի ճամբար կ'ըսէ ինձ, որ կարենանք այն

բոցը փայլեցնել՝ ամուսնոյս բողոր բարեկամները պիտի վազեն զինքն աղատելու: Ի՞նչ խորհուրդ կու տաս Մելքթալ. տկար ձեռքս բաւական է մեր բնակած տունը կրակ տալու: Ասիկա ամէնէն բարձր տեղը կառուցուած է: Այս մեծ հրդեհը երեք Նահանգներուն բնակիչներուն անտեսանելի չկրնար ըլլալ: Տունն ու հարստութիւնն ի՞նչ ընեմ թէ որ ամուսինս կորառուի: Եթէ աղատեմ զինքը, դուն կ'ընդունիս մեզ. թէ որ կորսուելու ըլլայ, գերեզման մը միայն պիտի և մեզի» կ'ըսէ:

Ծեր Հանրին իր այս նպաստակը կը քաջալերէ: Ետմէ կ'ելլէ մէկէն գէզ մը չոր ոստ կ'առնէ, կը բանկցնէ վառարանէն, կիսավառ փայտեր կը նետէ անոր բարուափքը, ինքն իր ձեռքովը կ'ար-ծարձէ կը տարածէ կրակը, մինչեւ տղուն օրօրցն ու իրենց հարսանիքին պարկեցան անկարինն ան-գամ առանց կոկծալու կամ զղալու. կը վառէ ամէն կողմէն բոցը կ'աւելցնէ, և երբ ալ տարա-կոյս չմար ո և իցէ կերպով կրակն չմարելուն. թեւը կու տայ ծերունիին, որ միւս ձեռքս ի՞նչ պիտի բլերին կը թնակով անոնց հետ երան գտուիլայրը կ'իջնայ, ու Ալթորֆի ճամբան կը բանեն:

Մինչդեռ, ահարեկ ժողովուրդը, սոսկորով իր տեղը քաշուած՝ ճամբարած լուսութիւն մը տիրեր եր քաղաքին մէջ. ծերունին, հարսն ու թշուատ տղան, կ'երթան իրենց բարեկամներուն դռները զարնելու: Ետմէին բոնկցուցած կրակը տարածուելով մինչեւ խաղանները կը հանի, որոնցմով միայն տանը վրայ ծածկուած էր: Խո-գանը կը սկսի շառաջմամբ վառիլ. բոցն աւելի փայլունութիւն մը կը ստանայ, չորս կողմին ըն-

դարձակ լոյս մը կ'արձակէ . ու իբրեւ օղին մէջ կ'երեւնայ հեռուէն :

Վէրնէր Շուփչէն կը տեսնէ զայն , եռանդոս Մելքթալը՝ որուն քով դեռ չէր հասեր ժէմի , զայն նշարելով ուրախութենէն կը հրձուի . և Փուրսդ՝ Ուզարէնի մէջ անտարակոյս կը կարծէ որ , Վիշէլմ Սլթորֆի քաջերուն զլուխն անցած՝ զինքն օգնութեան կը կոչէր : Այս երեք զօրապուխները , մի և նոյն վայրկեանին՝ կը զինուխն կ'ելլեն իրենց բնակարաններէն , հաւատարիմ բարեկամներնին վնասուելու կ'երթան ու զանոնք ազատութեան կը հրաւիրէն :

Բարեկամներնին կ'արթննան , կը յափշտակեն զէնքերնին , լուռթեան մէջ կը ժողվին՝ գունդեր կը կոզմին . և երեք կոզմէն՝ զրէթէ մի և նոյն ատենին , երեք զօրապետները՝ իրենց խումբերովը մէկտեղ դէպի Սլթորֆ կը քալեն . որոնք թէեւ տկար էին թիւով՝ բայց զօրաւոր քաջութեամբ , և հայրենեայ ազատութեանը համար մահն աչքերնին առած :

Ամէնքնալ կ'աճապարէն . ձիւնը , հեղեղներն ու ճամբաններուն աւրուածութիւնը զամէնքն ալ ուշացնելով՝ կը գողան որ չըլլայ թէ ուշ համանին , այն ահարիու պարիսպին վրայ ըլլալիք յարձաւ կուրին , որ պէտք էր բանաւորին հետ մէկն նուռածել : Սակայն բոնաւորը , ժողովուրդին մէջ տեսած շարժումներէն խուլած և տագնապած , կը վախնայ որ չըլլայ թէ իր բանապարկեալը կորանցնէ . ու ինք իր կեանքի վրայ կասկածելուն՝ արդէն նորանոր միջոցներու ձեռք զարկած էր . որոնցմէ միայն մէկը , երեք դաշնակիցներուն

նիւթած բոլոր հնարքներն ի գերեւ կը հանէր . Ժէպէր , նոյն խակ այն իրիկունը մտածեր էր որ իր բազմաթիւ զօրքերով ին ամբոցին մէջ բառական ուտեստ չկար երկարատեւ պաշարման մը դիմանալու համար . այս անսովիկ ապաստանարանին մէջ ճնշուելի բնաւ չէր վախնար , այլ զինքը խռովեցնողը , իր Լուչէրնայի բանակին հետ անհաղորդակից մնալու երկիւղն էր : Ժէպէր Սարնէմը կամչել կու տայ , հետեւեալ նոր հրամանը տալու համար :

— «Յարեկամն» , կ'ընէ անոր , «Կո հոսկէց պիտի մեկնիմ , և զուն պիտի իշխես իմ բացակայութեանս ատենը : Քնչի կը թողում իմ քաջ զօրքերս , որոնք միմիայն քու հրամաններուդ պիտի հոսղանդին : Քիչ ատենէն բերելիք զօրութիւններովս պիտի նուռածեմ այս անարգ ժաղավորդին ստահամութիւնը : Մեծ նաւակ մը պատրաստել առւր ինձ , որպէս զի բանակիս մէջէն զաստած յիստւն բնափր թիկնապահները կրնան ինձի հետ ճամբայ ելլել երեկոյին : Մութը կոփածին պէս , նաւակը զրկել առւր այն յանդուգն վիշէլմը , որ զիս արհամարհերու համարձակեցաւ . մտնաւսնդ թէ շղթայակապ ըլլայ և զօրքերուն մէջտեղէն ապարուի : Ես իմ ձեռքալս կ'ուզեմ զինքը՝ Լուչէրնայի լիձին միւս կոզմն եզող , Քիւսնաչի անսովիկ դղեակը տանիլի : Հոն առկից աւելի տպահով կերպով պահուելով , խաւարտչին բանակրու մէջ պիտի սպասէ , որ զօրքերուն խումբերուն հետ ինքն ալ վերադասնայ , այն տաեն բաժանելի չարչարանքներով՝ պիտի ցուցնեմ Սլթորֆի ժողովուրդին , թէ որոնք են զիս նախատողին վարձքը» :

Սարնէմ իշխանին տեղը ընտրուելուն վրայ հպարտանալով՝ կը փութայ անոր հրամաններուն կատարումին։ Մէկէն նաևակը կը պատրաստուի, և յիսուն ընտիր նետաձիգ զինուորներ նոյն խոկ Սարնէմի առաջնորդութեամբը թէլին բանախն դուռը կ'երթան։ Դիւցաղնը՝ որ շղթաներու ծանրութեանը տակ հազիւ կրնար երերալ, յիսուն աղեղնաւորներուն պահպանութեանը կը յանձնուի, ու գիշերուան մթութիւնը վրայ հասածին պէս, լոիկ մնջիկ կը քաշէն կը տանին զինքն ետեւաւն դէպի ի եղերքը, ուր ժէպէր, առանձին ու ծըպտած գալտոնի գացեր էր։ ժէպէր՝ իր գերին նաւուն խորը նետել կու տայ, աղեղնաւորները անոր բոլորտիքը կը նստեցնէ, զեկին կողմը կ'անցնի ինքն ալ, ոսկի ու զինի բաժնել կու տայ գօրքերուն ու թիավարներուն, ու աներմւոյթաբար կը մեկնի։

Նաւակն արագ արագ կը սահի ալիքներուն վրայէն։ Օգը պարզ էր, չուրը խաղաղ, և աստղերը կը փալփէին երկնքի կամարին վրայ։ Հարաւային թէթեւ հալ մը կ'օգնէր՝ թիավարներուն աշխատանքներուն ու կը մեղմացնէր ցուրտին սաւուելութիւնը, որ առանց անոր՝ գիշերը, ձմեռնալին եղանակն ու մերձակայ սառոցներն աւելի եւս սասթանելի կ'ընէին։ Ամէն ինչ յաջող էր ժէպէրին։ Չորս նահանգներուն սաւաշին լիճին երկայն ու անձուկ ձամբան կ'աւարտէ. շիտակ դէպի Պրունէն ուղղել կու տայ նաւակը, որպէս զի երկրորդ լիճը առաջ ջրանցքը մնէ։

Թէլ այս առենք, շղթաներու ծանրութեամբ տակ, ու թիկնապահներուն մէջտեղը պառկած,

դարձեալ կը տեսնէ ձախ եղերքին վրայ կրիթիի անբնակ ժայռերն ու այն քարայրը՝ ո՛ւր որ գեռ առջի գիշերը, բարեկամներովը մէկաեղ հայրենիքին ազատութեանը կը պարապէր։ Այս տեսարանն ու այն յիշատակը կը վրդովին իր քաջ սիրարը։ Վիհերմ կը զգայ իր աչքերուն արցունքներով յեցուիլը՝ ուսկից պիտի ամճնար։ Մէկէն անհետ կ'ընէ զայն, կը գարձնէ գլուխը, ու կը սկսի երկինքը նայիլ, որ կարծես թէ զինքն երեսէ ձգեր էր։ Այս միջոցին Ալթորփի կողմը կարմրած գոյն աղօտ լոյս մը կը նշմարէ։ Երթալով այս գոյն աղօտ լոյս մը կը առաջնայ, ու թէլ կը տեսնէ որ իւսիի վրայէն մեծ բոց մը կը բարձրանար։

Սիրալ կը հրամակ հասկնալ թէ ուսկից կու գար այն նշանը, որուն գաղտնիքը մէկումը հազորդած չէր։ Կը տարակուսի, կը քննէ տաներկրայ կ'ըլլայ որ այս բոցը՝ իր բնակոծ լեռանը վրայէն կը ցոյնար։ Փոհութիւն կը մատուցնէ Աստուծոյ, գեռ եղածին բարիք մը ըլլան ցոյնէ Աստուծոյ, գիտ եղածին բարիք որ առանց գիտնաբաւ, չյուսար ընաւ չմտածեր որ այս եղերաթեան առթիւ իր կեանքը կ'աղատի. առկայն կ'ենթազրէ թէ կրնայ իր հայրենիքին փրկառէալ ըլլալ. այս կարծիքը՝ կը մուցնէ անոր, իր անձին կորուսար։

Ժէպէր և իր արբանեակներն ալ կը աւեսնեն այն բոցը։ Զարմացումով ցոյց կու տան իրարու. հրիպութեան մը տեղ կը զնեն զայն, ու իրենց թշնամին միայն սպանացող մւասը՝ հոգ չնն թներ։ Ժէպէր կը փութացնէ թիավարները. Ժէսու լիճը ժամ մը առաջ համեսկու անհամբերութեամբը, կը ստիպէ որ աշխատանքնին կրկնապատիւն։

Նաւը՝ արեւմտեան կողմը կը դառնայ, նեղուցէն կ'անցնի, ու կը սկսի Ռւնակերպօլափ վտանգաւոր լիճին ամէնէն խոր ջուրերուն մշջ յառաջանայ:

Հո՞ն, յանկարծ հարաւային յաջող հովը կը դաղրի, և հիւսիսային ու արեւմտեան հովերը տիրերով՝ կ'ուշէկոծեն օդը:

Մին՝ մրկաբեր, կը բարձրացնէ կը զիզէ ալիքը, ու շառաչումով կը փշէ զանոնք նաւուն կողերուն վրայ. նաւը՝ ջուրին կատաղութիւնն ու բուռն հարուածներէն ընկրկելով, կը խոստրի թիավարներուն ջանքերուն հակառակ, ու բորբովին մէկ կողմին վրայ ծուած՝ կը սկսի խոյս տալ. իսկ միւսը, եղեամը, ձիւն ու ամպերը կուտելով՝ սդալի քօլով մը կը ծածկէ երկնքի հրեսը, աղջամաւզջը կը տարածուի ծովուն վրայ, սրածայր սառուցներ կը գարնեն թիավարներուն ձեռքերուն ու դէմքին՝ և կը ստիտին զիրենք՝ աշխատանքնին ձգելու. որոնց գետնախոնարհ աչքէն մինչեւ անձերուն կորուասն անգամ կը ծածկուի. նաւը՝ առատ ձիւնի հետ խառնուած սառնամանիքներուն կորոներով կը լիցուի. արեւմտեան բուռն փոթորկիք ճակաէն անոր ընթացքն արգիկելով՝ կը սկսի մէկ քոլէն նաւուն վրայ յարձակող հիւսիսային դառնաշունչ հովուն հետ պատերազմիլ. մէկն հակառակ կողմը կը դարձնէ զայն, նոյն վիճակին մէջ փրփրագէզ ալիքներուն կատարը կը կեցնէ, ու երեմն ալ թովնելով՝ մինչեւ անդունդներուն խորը կը գտնավիժէ:

Գունաթափ և ահարեկ գօրքերը՝ մերձակայ մահն ակներեւ տեսնելով՝ ծունդ կը դնեն, ու օգնական կը կանչեն Աստուածը, որ երկար ատե-

նէ ի վեր մաքերնուն հաներ էին: Կնամարդի ժէպէրը, անոնցմէ աւելի կը սոսկայ, կ'երթայ կու գոյ նաւուն մէջ, ու գանձեր խստանալով կը հարցնէ նաւաստիներուն որ՝

— «Միթէ յայս ունին իր կեսնքն ազատելու»:

Թիավարները, անշարժ ու արտօւմ կցած, լուռթեամբ միայն կը պատասխանեն իր հարցումներուն: Իշխանին խոժսու աչքերը, մեղկութեան և երկչոսութեան նշան նախատելի արցունքներով կը լեցուի առաջն անգամ: Կորուատը մօտ է, ալ տարակոյս չկայ, հարասութիւնն ու կարողութիւնը, տանջանքներն ու դահիճները չեն կրնար զինքը մահուանէ ազատել. կու լայ, կ'ողբայ կեանքին վրայ. ալ չպիտի կրնայ արիւնով զուարձանալ :

Թէլ, իր առջի տեղը հանդարս կը կինայ. զօրքերուն պոտատալը, փրփրագէզ ալիքներուն պայմիլը, և ալէկոծ հովերուն փշումը, իր կրիւթիի քարայրը տեսնելու ատենը զգացած խոսվութեանը չափ անգամ չեն ազդեր սրախն վրայ. Թէլ մահուան կը սպասէր, և իշխանին կորուատըլը, իր հայլմնիքին ծագելիք բարութիւններուն վրայ միայն կը մտածէր: Ժէպէրին երկիւղը, հեծութիւնը, ու չարչարուիլը տեսնելով կ'ուրախանայ ինքնիրեն. երբ թիավարներէն մէկը՝ այս անգութ մարդուն գտնալով՝

— «Կորուաեցանք», կ'ըսէ. «ալ մենք անկարող ենք այս հիւսիսային հովուն առջեւն ինկած նուն ալիքներուն մէջ զործածելու, որ մէկ քանի վայրկեանէն եղերքի ժայռերուն զարներով պիտի փշի: Միայն մէկը կայ՝ որ այս լիճն մըրիկնե-

րուն, դէմ դնելու մասին ամէնէն համբաւաւորն ու յաջողակն է մար երեք Նահանգներուն մէջ, ինքը կրնայ մեզ մահուանէ ազատել: Այն մարդն անա հոս է, ահա քու շղթաներուդ տակը կը հեծէ: Ընտե՛ ժէպէր, ընտրէ մի ուշանար՝ մահը կամ անու ազատումք:

Ժէպէր կը սարասիի այս խօսքերը լսելով: Այն սաստիկ ատելութիւնը որ թէլին դէմ կը մուցանէր, մինչեւ կեանքին վրայ ունեցած սիրոյն հետ անգամ կը մաքառի վաս սրախն մէջ. դեռ կը վարանի, ու չուզեր պատասխանել. սակայն զօրքերուն և նաւաստիին աղաչանքն ու մրմունջը, որ կը ինդրեն ու կը ստիպէն բանաարկեալին ազատութիւնն ստանալու, որպէս զի, թէ ինքը և թէ իրենք ազատին մահուանէ: Այնչափ մարդոց աղաչանքը մերժելու անհամարձակութիւնն ու մշտախոյզ մրրիկը վերջապէս կը հարկադրեն ժէպէրը, ընտրութիւն ընելու:

— «Թող կոսրին շղթաները», կ'ըսէ, «կը ներեմ բոլոր իր յանցանքներուն, կը չնորհեմ իրեն՝ կեանքն ու աղատութիւնը, թէ որ իր յաջաղակութեամբը կրնանք նաւակայանը համնիյ»:

Զօրքերն ու թիսավարները կը փութան վիշելմն աղատելու: Շղթաները կ'իյնան, ոտքի վրայ կ'ելէ դիւցազնը ու տասնց բառ մը արտասանելու դէպի դղեակը կը դիմէ: Ինչպէս որ տղայ մը ցուպը թեքելով՝ ուղածին պէս կը դարձնէ զայն, այնպէս ալ վիշելմ՝ հաճոյքներուն համեմատ կը խալցնէր ձեռքին տակ. նաւուն գլուխներկու հովերուն դէմ կու տայ, որոնց ոյժն այնպէսով բաժնուելով՝ նաւասարակը սութեան մէջ կը բոնին դայն:

Յետոյ, կայժակի նման վաղանցիկ՝ անդորր վայրկեան մը ձեռք ձգելով, նաւուն գլուխը հակաւակ կողմը կը դարձնէ ու զինքն աղատելու միակ միջոցն եղող դիրքին մէջ կը դնէ զայն. իր ուղած կերպավը՝ միայն երկու հոգիի թի զարնել կու տայ, և հովուն, ալիքներուն ու մրրկին հակաւակ, կը յառաջանայ դէպի ի այն վերադառնալ ուղած նեղուցը: Գիշերուան անթափանց մթութիւնը չի թողուը որ՝ Ժէպէր ետ դարձած ըլլալնին նշմարէ: Վիշելմ կը շարունակէ ընթացքը. գրէթէ բոլոր գիշերը կ'անցնի. սակայն արզէն դարձեալ իւսիի լիճը մտած էր. և կը տեսնէ Ալթորֆ յերան վրայ արուած նշանին վերջին փարփիումը: Նոյն խկ այն լոյսը՝ ասաղի տեղ կը ծառայէ իրեն. լիճը շատոնց կը ճանչնայ. վտանգաւոր ժայռերէն հեռանարով՝ մէկ կողմէն դէպի հուից նահանգի եզերքը կը մօտենայ. Վէրնէրին վրայ կը մտածէ, կը հաշուէ որ Վէրնէր դեռ ձամբան ըլլալու է. և ձիւնափակ ձամբաներուն պատճառաւ հեռուներէն դառնապու ստիպուած: Այս ակար յոյսովը կը նաւապիէ, և մրրիկը գիշերնը ուր ձգած ըլլալուն անծանօթ ձեռանարով՝ Ժէպէրին ու զօրքերուն ստակումը կը կրնապատիէ: Վերջապէս գոյն կ'առնէ արեւելք, և կարծես թէ վութորիկը՝ արշալոյսին առաջին նշաններն երեւան եղած առենը, զիչ մը կը տկարանայ: Լոյսին ծագելուն՝ բռնաւորը, դեռ ուր ըլլանին որոշելու ատեն չունեցած, թէլ կը նշմարէ Ալթորֆի մերձակայ ժայռերը: Վիշելմ դէպի ի անոնց կ'ուղղէ նաւը, ու տեկի արագութեամբ կը յառաջանէ զայն: Ժէպէր, որուն կատաղութիւնը,

քանի որ վտանգը հեռանար այնչափ աւելինալու վրայ էր, կը սկսի թափածազին աչքերով Վիշելմը դիմել: Կ'ուզէ, բայց դեռ չնամարձակիր զինքը շղթաներու զարնել տալ:

Շատ չանցնիր զօրականներն ու նաւասարին կ'իմանան ուր ըլլախն և կ'իմացնեն իշխանին ալ, որ բարկութեամբ Թէլին վրայ երթարով՝ սոսկալի ձայնով կը հարցնէ թէ:

— «Ի՞նչու իր ուզգած նաւը դարձեալ Ալթորֆ դարձած էր»:

Վիշելմ սոսնց պատասխաներու, նաւակը՝ եղերքէն քիչ հեռու ժայռի մը վրայ կը մղէ, արագածենութեամբ, աղեղնաւորին մէկուն ձեռքէն նետն ու պաքը կը յափշտակէ. և կայծակի պէս նաւէն ժայռին վրայ կը նետէ ինքնքը: Հո՞ն, առանց կիսալու, վայրի քօշի նման ուրիշ ժայռի մը վրայ կ'ոտանու, և անիէ եղերքը հասածին պէս, կը սկսի սեպացած ապառաժէն վեր մագլի դիմել ու գագաթը կ'ելլէ, Սլավան արծիւն նման որ ամպերուն մօտ հանգէլով՝ սրատես աչքերը հովիսներուն մէջ արածուող խաչինքներուն վրայ կը պարզացնէ:

Իշխանը, ապշած, կատարի ու գագանալին աղալակ մը կը վերցնէ: Կը հրամայէ մէկէն որ նաւէն ելլին ու զօրքերը ցրվերով՝ ամէն կողմէն պաշարեն այն ապառաժը՝ որուն վրայ կեցեր էր զիւցազնը: Կը հապանդին, նետաձիգները կ'իշնան ու կը պատրաստեն աղեղներնին:

Ժէսէր, անսնց մէջտեղէն երթարով՝ կ'ուզէ որ բոլորին պաքները միահամուռ Վիշելմի արեանը մէջ թաթիսուին: Բայց Վիշելմ ալ դիտա-

ւորութիւն մը ունէր: Կը կենայ, ցոյց կու տայ ինքնինքն որ թշնամին իր վրայ ձգէ: Կը թողուոր այս զինուած խումբը՝ այնչափ մը մօտենայ իրեն, որ ձեռքի նետովը կրնայ մտացու նարուած մը տալ: Կը դիտէ, աչքը ժէպէրին կ'ուզզէ: Կը լարէ նետը, ու բանաւորին սրախն նշան առնելով՝ օզին մէջ կը թացնէ զայն: Նետն է որ կը սկսանայ, կը սուլէ ու կը զարնէ ժէպէրին սրախն մէջանդը: Կ'ինայ բանաւորը, սեւ արիւն մը կը ժայթքէ բերնէն, կատաղութեամբն ու մղեգնութեամբը կը սկսի պատպաղել. և անէծքով կ'արտաշնչէ իր անողորմ հոգին: Վիշելլի արդէն աներեւոյթ եղած էր. Թէլ՝ եղջերուէ մըն ալ զիւրաշարժ, ինքնինքը ժայռին զլատէն վար կը նետէ, կը վազէ կը թորի սասոյցներուն վրայէն. և անապատ, անշաւկդ տեղերէ անցներով՝ ձեռք կը ձգէ Ալթորֆի ճամբան:

Քիչ մը հեռուն ձիւնին վրայ կը գտնէ, Վէրնէրի բազմաթիւ բարեկաններուն նորակոխ հետքերը. որմնք նոյն իսկ այն վիշերը՝ իր ընկերակցութեամբը ճամբայ համեր էր: Վիշելմ կը հետեւ պանսնց, կը վազէ, կը մերձենայ, ու աղմուկը, աղալակը, և զէնքերուն որոտընդուած շառաչումները հեռուն կը զարնեն ականջին. կը սկսանայ, կը համայ հրապարակը, և կը անմնէ որ դիւցազններու երեք խումբերով լեցուած էր: Վէրնէր Շուիցի մարտաղիբներուն զլուփը՝ կը պահանջէ որ նախ զաներն ապահովցնեն, ու յետոյ պարիսպին յարձակումին պարապին. Փուրսդ Խոսի քաջներովը՝ ամէնէն վտանգաւոր դիրքն ընտրեր էր իրեն. Մելքթալ Ունտէրվօտի բանակին

առաջնորդելով՝ ձեռքի մեծ կացինն օղին մէջ կը խաղցնէր և բարձրածայն՝ յարձակումի կը հրաւիրէր։ Ժէմի ընաւ չէր հեռանար իրմէ, երկայն նիզակով մը զինուած, «Վիհէլմ» ըսկով հայրը կը խնդրէր զօրքերէն. ու հեռուէն այն բանուը ցոյց կու տար, որ որ զինքը դեռ բանտարկուած կը կարծէր։ Ծեր Համբին, Քէրն և Ետմէն այն քաջ զօրքերուն հետ խառնուած, զանազան բանակներուն և դատերուն մէջ կը մտնէին կ'ելիէն յարձակման ժամը փութացներու ջանալով։

Յանկարծ այս երեք բանակներուն մէջտեղն երեւան կ'ելիէ Վիհէլմ։ Ըսդ համուր աղաղակ մը կը հնչէ կը տարածուի լեռներուն մէջ և խոր լուսութեամբ մը կը վերջանայ։ Ամէնքը՝ Թէլին հրամաններուն կը սպասեն, ամէնքն ալ անոր միմիայն կ'ուղեն հնագանդիլ։

— «Յարեկամներ», կը գոչէ դիւցազնը, «ալ Ժէտէր չի կայ. սա՛ աղեղն ու այս ձեռքս՝ պատմեցին զինքը իր ոճիրներուն փոխարէն։ Ժէտէրին մարմինը, լիճին եղերքը փոռուած ու անարդ արբանեկներէն շրջապատուած է։ որո՞նք վախերնուն արդէն իսկ լիիրուցան ըլլաւ ու վրայ են։ Դուրսէն երկնչելու ու վախնալու բան մը չունինք։ Մեր հայրենիքին վրէմն առինք, սակայն դեռ աղատ չէ։ Եւ երեք աղատելիք չունի, քանի որ այս սոսկալի պսրիսալը՝ քար քարի վրայ միայ։ Յարձակինք ան ահարկու պարիսպին վրայ որ գաղանամիտ Աւատրիացիններուն միակ աղատէնն է։ Թող երեք խումբերնիս մէկէն վեր դիմէն, թող քաջագոյններն առաջ անցնին։ Թէլ ձախ ձեռքն իւորի զրօշակը՝ աչն ալ

կացին մը կ'առնէ և դէպի ի իւռ կը դիմէ։ Փուրադ և իր խումբը՝ մօտէն կը հետեւին անոր. Շուկցի քաջէրն ու Վէլնէր կը պաման. Մկլքթալ Ունտէրվօլոցիններուն հետ արդէն կէս ճամբան առած էր. և Ժէմի հօրը քովէն կը յառաջանայ։ Սարնէմ կը սպասէ իրենց, ու կը պատրաստուի։ Յանկարծ, սլաքներու և տէցերու ամպ մը կը տեղայ մարտկոցներուն վրայէն։ Քաջասիրտ յարձակողները, առ ոչինչ համարելով՝ այն նետերը, կը շարունակեն իրհնց ընթացքը. դար վեր կ'ելին առանց դիմադրութիւն ընկլու։

Կը համնին վերջապէս պարիսպին որմերուն տակ։ Այն տաեն ահարկի Սարնէմը իրեններուն նշան մը տալով՝ նախ որմի շատ մը քակւարդներ, ժայռեր ու քարի կտորուանքներ վար նետել կու տայ. և յետոյ եռացած ձէթ ու կարածիւթ։ Երեք Նահանգներուն քաջէրը՝ չորս կողմը կը փառուին կ'իյնան. իւզը զգեստներնուն անցնելով կը մաշեցնէ զիբենք։ Սաստիկ ցաւերով կ'աւանդէն հոգինին. քարերը կրծտելով կ'աղաղակեն. բայց այն աղաղակներն անգամ աղատութեան համար են։

Հոգեվարքները, առանց քաշած աանջանքնուն նայելու, կը յորդորէն, կը գրգռեն իրենց ընկերները, կը քաջալերն վիրենք որ իրենց մարտկոցներուն վրայ կոփեն, և իրենցմով աստիճաններ շինեն, մարտկոցներուն վրայ ելլելու համար։ Աւատրիացինները նախատանքով կ'այլանեն անոնց թշուառութիւնը. Սարնէմ, երկու որմի մէջտեղը կիցած, կը խնդայ յարձակողներուն պարագ ճիգերուն վրայ, ու սիրտ կու տայ զօրքն-

րուն . և իր ներկայութիւնն ու աներկիւզ վարքը ,  
այս զօրաւոր դիմադրութիւնն աւելի երկարացնել  
կ'ընեն :

Վիշէլմ՝ անվեհեր գէմքով կը յառաջանար  
միշտ , մեսեալներուն ու հոգեվարքներուն մէջ  
տեղէն . բայց յանկարծ կարսուած բազմաթիւ  
զօրքերէն զարհուերելով՝ կանգ կ'առնէ , կը կանչէ  
Մելքթալը . ու միահամուռ յարձակում մը ընելու  
խորհուրդին բոլորովին հետեւելուն համար , կը  
կշտամբէ ինքզինքը , սիրո կու տայ անոր , կը  
հրամացէ որ պատերազմէն քաշուելով՝ առնէ իր  
քաջերը , ու երթայ արեւելեան կողմէն պարիսպին  
վրայ յարձակի . քանի որ ինքը՝ Վէրնէրին հետ  
մէկ եղած , կատաղութիւննին պիտի կրնապատ-  
կէին , այս շարժումը թշնամին աչքերուն անե-  
րիսցի ընելու դիտանմբ :

Վիշէլմ ու Վէրնէր նոր նշան մըն ալ կու  
տան , աւելի բարձրածայն աղաղակներ կը վեր-  
ցնէն , ու Սարնէմ և իր արքանեալները այս նոր  
յարձակումովը զրագելով՝ Վիշէլմին գէմ գնելու  
համար իրենց բոլոր զօրութիւնը նոյն կողմը կը  
դարձնէն : Այս միջոցին , Մելքթալ իրմաններովը  
կը դիմէ կը համար արեւելեան դուռը՝ որ ակար  
պահպանութեամբ մը միայն թողնած էր : Մելք-  
թալ կացինովը կը զարմէ , և կրակ բերել կու տայ .  
դուռը կ'այրի ու Մելքթալ ներս կը սկանայ .  
Մելքթալ Ունտերվօլտի բարեկամներովը՝ կը յա-  
ռաջանայ բերդին մէջ . Դէմ ելլով՝ տեղի կու  
տայ , փախչիլ կ'ուզէ , և կը սպաննուի :

Սարնէմ , թէլին յարձակումը վանելու զբա-  
զած տեղէն , կը լոէ փախչողներուն աղաղակը , և

կ'որոշէ յաղթողներն որոնք ըլլալնին : Կ'ուզէ  
վրանին դիմել , կը դառնայ , ու Մելքթալ երեւան  
կ'ելէ . կայծակի արագութեամբ ձեռքի կացինովը  
հարուած մը կու տայ անոր , և երկուքի կը բաժնէ  
իր գմնդակ ճակատը , կը յառաջանայ որմին ծայ-  
րը , ու յաղթութեան աղաղակներով կը տարածէ  
ձեռքերը : Վիշէլմ ալ կը համար մէկէն . և իւսիի  
դրօշակը կը ծածանի ու կը փայլի այն զարհուրելիի  
պարիսպին վրայ : Վիշէլմ , Մելքթալ ու Վէրնէր ,  
կայս մը զիակներու վրայ կեցած չնորհակալու-  
թիւն կը մատուցանեն Սատուծոյ . և կը պատաս-  
խանեն իրենց ազատած ժողովուրդին ցնծութեան  
ձայներուն :

Եւստ մը կը վերցուին բերդին մէջի բազմա-  
թիւ մեռեալներուն մարմինները . Երեք Նահանգ-  
ներուն բանակները , իրենց առաջնորդները չրչա-  
պատերով կը ստիպէն , կը տանին Սլյորֆի ընա-  
կիչներուն մէջտեղը , որոնք՝ հրապարակին մէջ  
գումարուած՝ կը վազն կու գան ամէն կողմէն  
իրենց աղատարանները տեսնելու , և ազատու-  
թեան պաշտպանութիւնը , անոնց ճարտարամու-  
թեանը , քաջութեանը ու իմաստութեանը յանձ-  
նելու նպատակով : Սակայն Վիշէլմ լուռթիւն  
պահանջելով՝ հետեւեալ ճառը կ'ուզէ իրենց :

— «Բաղաքացիներ , ազատ էք դուք . բայց  
թերեւս այս թանկազին աղատութեան պահպա-  
նութիւնը՝ յաղթելէն աւելի գժուար է : Առաջի-  
նին համար՝ քաջութիւնը բաւական է , իսկ երկ-  
րորդը՝ խիստ , անաշատ և անփոփոխ առաքինու-  
թիւններու կարօտ : Զգոյշ կեցէք յաղթութեան  
արբեցութիւնն , զգուշացէք մանաւանդ անարդ

պաշտօն մը մատուցանելէ ձեր առաջնորդներուն։ Արդէն սկսեր էք մեղ ձեզի իշխան ընտրելու վրայ խօսիլ, մինչդեռ ես իրրեւ միակ վարձատրութիւն աշխատանքներուու, բոլոր որտով կը փափաքիմ պարզ զինուոր ըլլալ ու այն հաւասարութեան մէջ մտնել, որ քաղցր ու անարատ հրապոյր մըն է հասարակապետութիւն սիրող սրտերու։ Հասարակապետութեան մը մէջ, բարեկամներ, ամէնքնիս ալ պիտանի ենք։ Վայ այն մարդուն որ ինքինքն անհրաժեշտ հարկաւոր կը կարծէ։ Վայ այն ժողովուրդին՝ որ իր այս խորհարդներուն համար չի պատճեր զինքը։


«Ժողովուրցէք, որ խմաստուն մտածումներով կրնաք կշռել ձեր օգուտն ու նոր բանելիք գրաւթիւննիդ. թող ամէն մարդ ազատ ըլլայ, հայրենիքին օգտակար կարծած նիւթերուն վրայ խորհիլ, խօսիլ և խորհրդակցիլ օրէնքներու համեմատ. թող այս արտօնութիւնը չնորդուի այն ամէն քաղաքացիներուն, որ իրենց կեանքի քսաներորդ տարին թեւակոխած են։ Մէկը հայրենիքի սէրը ճանչցածին պէս, իբաւունք ունի իր կարտութենէն ու մաքին հանճարէն հարկ մը տալ անոր։ Ծերակոյա մը կազմեցէք, ու թող այն մեր նախահայրերէն պատուուած հին անունը՝ կրկնապատիկ պատուուի մեզմէ։ Խորհուրդ ընդունի և խորհրդատու ըլլայ։ Օրէնքներ հասատանցէք, առանց օրէնքներու ի՞նչ կընայ ըլլալ վերջերնիդ։ Ազատութիւնը, իմաստուն օրէնքներու գերի ըլլան է. չըլլայ թէ վարքենիդ փոխէք, մանաւանդ ջանացէք աւելի անաշառ ըլլալ. առանց աղաքինութեան պատութիւն չըլլար. հասարա-

կապետութիւնը սիրողը՝ ինքինքն այս անունով հքեշտակներուն և մարդկութեան մէջտեղը դասած է. թող ուրեմն զինքը շրջապատղ մարդերէն զերազանց ու վսեմ ըլլայ։


«Փակ ինծի գալով, քաղաքացիներ, եղբայր անունէն ու ձեր բանակներուն մէջ պատրազմելու պատուէն ի զատ բան մը՝ ոչ կ'ուզեմ, ոչ կը խնդրեմ և ոչ կ'ընդունիմ։ Պատրաստուեցէք նուրանոր պատերազմներու։ Սպասեցէք, վասն զի Կայորը պիտի աշխատի այս կորուած իշխանութիւնը նորէն ձեռք ձգելու։ Պատրաստուեցէք իր ճիգերուն զէմ զնելու. պատրաստուեցէք պատերազմի, վասահեցէք՝ մի միայն ձեր բազուկներուն։ ասով մէկանը՝ ազատութեան հրաւիրեցէք Զուիցերիոյ միւս նահանգներն ալ։ Եթէ չեմ խարսիր՝ անսնց սիրուերը՝ պիտի պատասխանեն ձեր ձայնին. այն ատենը՝ աշխատանքներու, առաքինութեան ու քաջութեան միջոցով՝ հասարակապետութիւն մը պիտի կազմէք որ բոլոր եւրոպայի զարմանք ու սուլում պատճառէ։ Այն ատենը՝ թագաւորները պիտի փափաքին ձեր դաշնակիցներն ըլլալու անուանը, և անյաղթ պիտի կարծեն ինքինքնին։ թէ որ Զուիցերիացիները իրենց պաշտպանն ըլլան։ Այն ատենը փառքերու, զէնքերու և իմաստութեան արգասիքը վայելելով՝ դարձեալ ամէնէն նախամեծար համարեցէք, աղատ ու երջանիկ ըլլալու փառքը»։

Բոլոր ժողովուրդը կը ծափահարէ. ու նոյն հետայն դատաւորներուն ընդութեան

կը ձեռնարկէ։ Թէլ, Վէրնէր ու Մելճալթալ  
պարզ քաղաքացիի փոխուելով՝ միայն մէջու ուկ  
կաղամաղեայ պսակ կ'ընդունին իրենց մատուցած  
ծառայութեանը փոխարէն։ կը մանեն կը խառ-  
նուին այն ժողովուրդին մէջ՝ որ 200 տարի Գեր-  
մանական Կայսրութեան ամէն մէկ ճիգերուն հնա-  
գանդելէն վերջը, փկառակներու վրայ կանգնեց  
իր աղասութիւնը։



ՎԵՐՋ



3800

15

2607

2013

